



Source gallica.bnf.fr / Bibliothèque nationale de France

Dzotsikian, S. M.. :: 1914.

1/ Les contenus accessibles sur le site Gallica sont pour la plupart des reproductions numériques d'oeuvres tombées dans le domaine public provenant des collections de la BnF. Leur réutilisation s'inscrit dans le cadre de la loi n°78-753 du 17 juillet 1978 :

\*La réutilisation non commerciale de ces contenus est libre et gratuite dans le respect de la législation en vigueur et notamment du maintien de la mention de source.

\*La réutilisation commerciale de ces contenus est payante et fait l'objet d'une licence. Est entendue par réutilisation commerciale la revente de contenus sous forme de produits élaborés ou de fourniture de service.

Cliquer [ici](#) pour accéder aux tarifs et à la licence

2/ Les contenus de Gallica sont la propriété de la BnF au sens de l'article L.2112-1 du code général de la propriété des personnes publiques.

3/ Quelques contenus sont soumis à un régime de réutilisation particulier. Il s'agit :

\*des reproductions de documents protégés par un droit d'auteur appartenant à un tiers. Ces documents ne peuvent être réutilisés, sauf dans le cadre de la copie privée, sans l'autorisation préalable du titulaire des droits.

\*des reproductions de documents conservés dans les bibliothèques ou autres institutions partenaires. Ceux-ci sont signalés par la mention Source gallica.BnF.fr / Bibliothèque municipale de ... (ou autre partenaire). L'utilisateur est invité à s'informer auprès de ces bibliothèques de leurs conditions de réutilisation.

4/ Gallica constitue une base de données, dont la BnF est le producteur, protégée au sens des articles L341-1 et suivants du code de la propriété intellectuelle.

5/ Les présentes conditions d'utilisation des contenus de Gallica sont régies par la loi française. En cas de réutilisation prévue dans un autre pays, il appartient à chaque utilisateur de vérifier la conformité de son projet avec le droit de ce pays.

6/ L'utilisateur s'engage à respecter les présentes conditions d'utilisation ainsi que la législation en vigueur, notamment en matière de propriété intellectuelle. En cas de non respect de ces dispositions, il est notamment possible d'une amende prévue par la loi du 17 juillet 1978.

7/ Pour obtenir un document de Gallica en haute définition, contacter [reutilisation@bnf.fr](mailto:reutilisation@bnf.fr).

Ա. Ա. ՄՈՑԻԿԵԱՆ

ԹՐԱՎԵԼՈՒԹԻ ԳՐԻԴԱՎԱՐ



ԲԱԶՄԱԼԵԶՈՒԹԵԱՆ ՅՊԱՐԱԿ

ՓԱՐԻԶ

1914



U P P O T U A H P H H T

---

---

**Imprimerie Polyglotte — G. H. NERCÈS**  
**272, Rue Saint-Jacques PARIS.**

---

---

# Ա Ր Թ Ե Ո Ւ Թ Ի Ւ Թ Ի Ւ

« Սուրբ կոստեցաւ,  
ա'լ չսպաննուիր »  
**Թուրքը Հայուն պահապան  
Գոհութեան աղօք  
Սահմանադրութիւն  
Երաւանի եւ Արդարութիւն**

Հովուերգ  
Ժապիեր  
Համբոյը  
Խաչը  
Հարսանիք



ՏՊԱԳԲ. „ՀԱՅ ԿԵԱՆՔ“Ի  
Փ Ա Ր Ի Զ  
1914



D4

2007-244548





## «ՍՈՒՐԵ ԿՈՏՐԵՑԱԻ, ԱՌ ԶՍՊԱՆՆՈՒԻԲ»

Ա.

Մերունին Մկրտիչեան Յակով, Ակն քաղաքի հարուստներէն մէկն էր: Երկնացին ամեն տեսակ բարիքներով լիցուն անոր յարկին տակ, իւրաքանչիւր օր պակաս չէին հիւրերը: Մեղանին շուրջը, ունեւորին քով աղքատը: Ամենուն մատչելի, ամենուն ընկեր, բարեկամ ու մտերիմ: Ուեէ մէկը, երբ անոր դիմէր խնդրով մը, կարելի չէր որ առանց այս կամ այն կերպով գոհացում ստանալու ետ դառնար: Անոր ամեն տեսակ օգնութիւնները հասած էին անհամար մարդկանց: Անիկա բարիքը քմահաճոյքի չէր ծառայեցներ: Գիտակցութիւնը միշտ անբաժան: Նախաղասութիւնը իրական կարօտութիւնը: Երբեք խտիր անձի, դաւանանքի ու ազգի միջեւ: Իր ըրածներէն ակնկալութիւն չունէր: Փառքի ու պատիւի համար չէր տար: Բարիքը ընդունողէն չոր շնորհակալութիւն մը իսկ լսել չէր ախորժէր: Վսեմ հոգի մը, համեստ սիրտ մը: Զեռքէն եկածը կ'ընէր իբր պարտականութիւն և ոչ իբր շնորհ: Շարունակ աչքին առջեւ ունէր աշխարհի ունացնութիւնը, և մարդկացին թշուառութիւնները, տխուր ճակատագիրը, վախճանը, գերեզմանը: Ու ամեն անդամ, ձեռքը կարօտեալի մը կարկառելուն և կամ մէկուն բարոյական օգնութիւն մը ընելուն, երկնացին սփոփանքի վերաբարձում մը կը զգար իր հոգւոյն մէջ: Բայց

որքան որ ալ գովզերէ հեռու կը փախչէր, մէկալ դիէն, անթիւ բերաններ, իրենց երախտագէտ սրտերէն բղխող օրհնէնքները կ'ուղղէին անոր հասցէին։ Զայն սուրբի պէս պաշտողներ, և անոր անունովը երդուղնցողներ ալ կային։

Այսպէս, Մկրտիչեան ունէր զինքը սիրող բաղմաթիւ բարեկամներ։ Բայց բարեկամներու համատարած շարքէն դուրս, անիկա ունէր նաեւ թշնամիներ։ Բարեկամ ունեցողը թշնամի ալ կ'ունենայ։ Մարդ երկինքէն ալ իջնէ, և ինքզինք ուրիշներու երջանկութեանը համար զոհէ, դարձեալ ամենուն աչքին աղէկ չերեւար։

Կարգ մը հարուստ Հայեր կային, որոնք Մկրտիչեանի վեհանձն վերաբերումէն ու վստահութենէն երբեմն օգտուած ըլլալով հանդերձ, ծուռ աչքով կը նայէին անոր վրայ։ Ինչո՞ւ։ Վասն զի անիկա իր իրական բարեգործութիւններովը մեծ ժողովրդականութիւն կը վայլէր։ Դիտէին զայս։ Ատոր համար ալ նախանձ կը զգային իրենց մէջ։ Կ'ըսէին, թէ անիկա կատարեալ կեղծաւոր Փարիսեցի մըն է, և թէ անոր կատարած բոլոր բարի գործերը զիտաւորեալ են ու կը ծառայեն պարզապէս անձնական շահու աղքիւրները շատցնելու։ Ի հարկէ այս սուստ ու փուտ խօսքերուն ականջ կախողները միայն անոնք էին, որ մօտէն չէին ճանչնար Մկրտիչեանը։ Ամեն պարագայի մէջ սակայն, այս հարուստ Հայերու ցոյց տուած հակառակութիւնը լուրջ թշնամանքի մը կերպարանքը չունէր։ Անոնք իրաւ է, խօսքով Մկրտիչեանը կը զգէին, կը քաշկոտէին, խաչը կը հանէին, բայց խօսքի շրջանակէն դուրս չէին ելլեր բնաւ։ Այդ մարդիկ իրենց մտքովն իսկ չէին անցներ, երբ և իցէ օր մը, անոր անձին մսաս ու չարիք հասցնել։

Բ.

Դժբախտաբար այդպէս չէին տեղին բնիկ թուրքերը։ Անոնց զիտաւորները, որ տեղական իշխանութեան վարիչներն էին, ինչպէս միւս Հայ հարուստներուն, նոյնպէս, և ալ աւելի

Մկրտիչեանի ոխերիմ թշնամիներն էին։ Զէ որ այս վերջինը իր նիւթական կարողութեանը հետ ունէր նաև բարոյական մեծ անուն ու հոչակ։ Անոնք Մկրտիչեանի նկատմամբ իրենց ունեցած բուռն ատելութիւնը ծածկելով ու երեսանց բարեկամ ձեւանալով հանդերձ, դաւ կը նիւթէին։ Որոշած էին սպաննել զայն, և ստացուածքին տիրանալ։ Իսկ որպէս զի, սպաննութենէն ետք անոր ինչքերը օրինաւոր ձեւականութեամբ մը գրաւուին, անոնց կողմէ պատրաստուած էին քանի մը կեղծ պարտամուրհակներ։ Ու վերջապէս, օր մըն ալ, անոնք փորձեցին տուած ոճրագործական որոշումնին դործաղրել Թուրք ստահակ երիտասարդի մը ձեռամբ, անոր հրացան մը նուիրելով, և տասը ոսկի ալ դրամ խոստանալով, ի փոխարէն կատարելիք սպաննութեան։

Այն օրը, իրիկուան, Մկրտիչեան մօտակայ զիւղէ մը քաղաք կը վերադառնար միայնակ։ Մութը կոխած էր արդէն, և քաղաքի սահմանին մօտերը, ամայի տեղէ մը կ'անցնէր, երբ դէմը ելաւ այդ Թուրք երիտասարդը։ Ասիկա իր հրացանը անոր վրայ ուղղելով, գոչեց սպաննագին։

— ԱՌ մի շարժիր, քեզ սլիտի սպաննեմ։

Մկրտիչեան սարսուեցաւ, բայց ինքզինքը չի կորսնցուց։

— Շատ աղէկ, բարեկամս, պատասխանեց ան խաղաղ ու ողոքիչ ձայնով, և եղած տեղը կանգ առաւ։ Միայն թէ քեզի երկու խօսք ունիմ։

— Շնուտ ըսէ։

— Կ'ուզեմ զիտնալ, թէ ինչ է իմ յանցանքս։ Քեզի գէշութիւն մը ըրած եմ արդեօք։

— Այս է եղեր ըսելիք խօսքդ։

— Սպասէ։ Քանի որ քեզի գէշութիւն մը չեմ ըրած, այն ատեն պէտք է որ խորհիս, թէ անիրաւաբար մարդ մը սպաննելով դուն քու կրօնքիդ առջև ու ամենուս Աստուծուն դատապարտուած պիտի ըլլաս։

— Վերջացաւ։

— Իսկ եթէ, ստակի համար է որ կ'ուզես դործել այս

ոճիրը, շատ ի զուր: Ես քեզի ստակ ալ կուտամ; և ոչ տուածս  
ու ոչ ալ այս պատահածը ունէ մեկուն կ'ըսեմ:

Մկրտիչեանի այս խօսքին վրայ Թուրքը թուղաւ, և մտքին  
պէս, հրացանին նշանառութեան ուղղութիւնն ալ փոխեց:

— Ե՞յ, որքան պիտի տաս նայինք, հարցուց անիկա:

— Դուն որքան կ'ուզես:

— Յիսուն ուկի:

— Պատրաստ եմ ուզածդ տալու, բարեկամս: Հիմա մօտս  
գտնուածը ամբողջ քեզ կը յանձնեմ: Մնացածն ալ վաղը ինձմէ  
կը ստանաս:

— Եթէ խօսքդ դրժես...

— Նորէն սպաննէ, զիս:

Թուրքը, այս անգամ, այլիս հրացանը բոլորովին վար  
առնելով, իր ուսէն կախեց, և « բարեկամաբար » մօտեցաւ  
Մկրտիչեանին:

Գ.

Այս դէպքէն քանի մը ամիս ետքն էր, որ քաղաքին  
Հայերը մեծ վտանգի մը ենթարկուեցան: Ահազին քանակու-  
թեամբ Քիւրուեր, կատարելապէս սպառազինուած, լեռներէն  
վար իջնելով, շրջապատեցին քաղաքը: Ու անոնք սպառնացին,  
որ հոն գտնուող բոլոր Հայերը պիտի կոտորեն, եթէ ասսնց  
կողմէ մեծագումար փրկանք մը չի հատուցուէր իրենց:

Տեղւոյն Թուրքը իշխանութեան ներկայացուցիչները, բա-  
ցարձակապէս չեղոք զիրք մը բռնեցին Քիւրուերու այս պա-  
շարման ու պահանջման դէմ: Անոնք յայտնեցին, թէ իրենց  
զինուորական ոյժը անկարող է զիմալրել: Միեւնոյն ժամանակ  
դադտնապէս համաձայնութեան եկան քաղաքը պաշարողներուն  
հետ, առնուելիք փրկանքը մշջերնին հաւասարապէս բաժնելու  
մասին:

Սպառնացող վտանգէն ահաբեկ, քաղաքին հարուստ ու  
բարեկեցիկ Հայերը ժողով գումարեցին, և սկսան խորհրդակ-  
ցութիւն կատարել: Բանակցութեան մտնելն աւելորդ՝ էր:

Հատուցման օրուան հետ փրկանքի գումարն ալ որոշուած էր վճռականապէս Քիւրտերու կողմանէ։ Հատուցուելիքը 1500 ոսկի էր։

Մրդարեւ անկարելի էր նկարագրել ժողովականներուն ունեցած տենդու շուարումը, յուգումը, բարկութիւնն ու վախը։ Ամեն զլիսէ մէջ մէկ ձայն կը բարձրանար։ Ամեն կողմէ տրտունջ, բողոք, հառաջանք, անիծանք։ Ու անոնց մէջ միայն Մկրտիչեանն էր, որ լրջօրէն անկիւն մը նստած, և բերանը գոց, կը լսէր տեղի ունեցած խառնաշփոթ աղմուկն ու բացագանցութիւնները։

Վիճակի ողբումներէն յետոյ, եկան յանգեցան վերջապէս հատուցուելիք գումարը գոյացնելու գործնական խնդրոյն։ Այն ատեն, ընդհանուր լուութիւն տիրեց։ Ծանր, ճնշող, շնչառութեանց շշունջն ու հազուստներու շրշիւնը զգացնող լուութիւն մը, Ոչ մէկը չէր համարձակուեր յառաջ նետուիլ, և այդ մասին ունեցած կամքն ու տրամադրութիւնը յայտնել։ Ամենն ալ իրարու երես կը նայէին։ Ամենն ալ իրարու կը թողէին խօսելու առաջնութեան կարգը։ Աւելի ծիշտը, ամենն ալ Մկրտիչեանին կը սպասէին, անոր վեհանձն ու առատաձեռն պատրաստակամութենէն մեծ արդիւնք յուսալով։

## Դ.

Եւ ահա Մկրտիչեան իր բերանը բացաւ։ Անիկա խօսքը ներկաներուն ուղղեց, և խաղաղ ու պարզ եղանակով մը անոնց ըստաւ։

— Միրելի բարեկամներս, տարակոյս չկայ, թէ ամենքս ալ պէտք է որ պատրաստ ըլլանք մեր բաժիններուն ինկած պարտականութիւնը կատարելու։ Դրամը արժէք չունի ի հարկէ, երբ անով կարելի պիտի ըլլայ մեր՝ մեր սիրելիններուն ու մեր ազգակիցներուն կեանքը փրկել վերահաս մեծ վտանգէ մը։ Մնաց որ, փրկուելու համար մեր ամբողջ ունեցածը տալու պէտք ալ չկայ։ Արդ, ես իմ բաժինս երկու հարիւր ոսկի

կը ստորագրուիմ։ Մակայն եթէ քիչ ըլլայ ու հարկ զգացուի աւելին տալու, անշուշտ դարձեալ պատրաստ եմ ձեռքես եկածն ընելու։

Կարզը եկաւ միւսներուն։

— Ես հարիւր յիսուն ոսկի կուտամ, ըստ անոնցմէ մէկը, որ մեծ հարուստ մըն էր։

— Դժբախտաբար, վրայ բերաւ զլիսաւորներէն մէկ ուրիշը, այս միջոցիս զործերս գէշ երթալուն համար, ես ալ միայն հարիւր յիսուն ոսկի պիտի կրնամ տրամադրել։

— Թէև քանի մը փոխանակագրեր վճարեցի շարթուս մէջ, աւելցուց երրորդ չոջ մը, բայց և այնպէս հարիւր ոսկի վճարել յանձն կ'առնեմ։

— Հարիւր հատ կարմրուկ ալ ես կը յարմարցնեմ, յայտարեց մէկ ուրիշը։

Երեք հարիւր ոսկի եւս հինգ հողի ստորագրուեցան։ Անկէ ետք, երկու հարիւր ոսկիի չափ գումար մըն ալ խոստացան իրենց և իրենց ծանօթներու շրջանակներուն մէջ հաւաքել՝ ժողովին ներկայ գտնուող մնացեալ անձերը։ Այսպէս հատուցուելիք դրամէն դեռ կը պակսէր երեք հարիւր ոսկի։

Մկրտիչեան այս իրողութեան առջև մտածման մէջ ինկաւ։ Աւելի նեղուեցաւ, երբ զիտեց որ ոչ ոք այլևս խոստացածին վրայ բան մը աւելցնելու յոյոք կը ներշնչէր։ Անոնք բեռին մեծագոյն մասը իր վրայ կը ձգէին, զիտնալով որ ինք հարկ եղածը պիտի ընէր։ Եւ իսկապէս, Մկրտիչեան չուզեց այլևս իր դէմիններուն նոր առաջարկ մը ընել, և հարկ զգաց մնացեալ գումարն ամբողջովին իրմէ վճարելու։

Եւ մինչ անիկա, իր այդ տրամադրութիւնը յայտնելու վրայ էր, ներկաներէն մէկը առաջարկեց, որ ժողովուրդին մէջ ալ հանդանակութիւն մը բացուի միւսնոյն նպատակաւ, որպէս զի պակսած գումարը ձեռք բերուի։

Մկրտիչեան բողոքեց այս առաջարկին դէմ և յարեց։

— Մեղք է խեղճ ժողովուրդին վրայ այդ տեսակ բեռ մը դնելը։ Այդ պարտականութիւնը միայն մեր վրայ կը ծանրանայ։

Բայց որովհետեւ, հազար երկու հարիւր ոսկիէն աւելի չեղացաւ, և պահանջուած գումարը ամբողջովին յանձնել պէտք է, մնացածը ես ինձմէ կը հոգամ, որպէս զի դուռերնիս ափ առնող այս չարիքը մեղմէ հեռանայ:

Եւ արդարեւ, այդ կերպով, Ակնայ Հայերը ազատուեցան ստոյգ աղէտէ մը:

Ե.

Անցաւ այդ դէպքը, և տարի մը ետք յառաջ եկաւ աւելի մեծ, բազմադէտ, և ահաւոր փորձանք մը: Այս անզամուան սարսափը, սակայն, դրամով հեռացող տեսակէն չէր: Անիկա ուրիշ հայաբնակ գաւառներէ անցնելով եկած էր, և իր ճամբան կը շարունակէր, ետեւը թողելով մահ ու աւեր....:

Տեղւոյն կառավարութեան ամբողջ զինուորական ոյժը ոտքի ելաւ, հրահանգուած ու երես առած բարձրէն եկող աշխարհաւեր հրամանէ մը: Զինուորականութեան միացան Թուրք ազգաբնակութիւնն ու լեռնաբնակ Քիւրտերը և բոլորը մէկ, յանկարձակիօրէն Հայերուն վրայ յարձակելով, անխնայ ջարդ մը սկսեցին: Խեղճ Հայերը անպատրաստ, ընդհանրապէս զուրկ ինքնապաշտպանութեան միջոցներէ, խելայեղօրէն կը փախչէին ասդին անդին: Անոնք թաղէ թաղ կը վագէին, տունէ տուն կ'ապատանէին, ծակէ ծակ կը մտնէին: Նոյն իսկ կոյուղիներու ու ստորերկրեայ անօդ թափստոցներու մէջ կ'իջնէին: Ահոելի էր տիրող խուճապը: Մար զմանուկ կ'ուտէր: Սարսափէ խենթեցողներ կային: Լեղապատառ շատ մեռնողներ: Անոնք ոչ կրնային օդին մէջ ելլել, և ոչ ալ գետնին տակը մտնելու հնարաւորութիւն ունէին, որպէս զի ազատուելին ամեն կողմէ վրանին խուժող դժոխային բանակներէն: Յարձակողները, վայրագ մոլեգնութեամբ, Հայերը կը զարնէին, մեծ ու պղտիկ կը կոտորէին: Սպաննութիւններն ու ամեն տեսակ պղծումները կատարելէ ետք՝ անտէր մնացած գոյքերն ու ապրանքները կը թալլէին և տուները կրակի կուտային: Քանի մը հարուստ Հայեր, սպաննուելու վայր-

կեաննուն, իրենց ամբողջ հարստութիւնը առաջարկած էին, կեանքերնին ազատելու համար։ Անյաջող։ Անոնցմէ մէկը, իր վաճառատունէն փախած միջոցին, ձեռքը թաշկինակով լեցուն ուկի բռնած՝ իր շուրջն ու ետեւը ցանած էր, որպէս զի սպաննիչները դրաղեցնելով, անոնց հետապնդումէն խուսափի։ Սակայն թուրքերը, առանց վար ծռելու, հասած էին քովը։ Զինքը նախ դանկտելով զետին ձգած, և ապա ցանուած ուկիները ժողված էին։ Անոնք չէին կաշառուեր դրամով, և «Հայ անհաւատ կոտրելու» գերազոյն հաճոյքէն ձեռք չէին քաշեր, քանի որ կորտուած Հայերու ունեցածն ալ արդէն իրենց կ'ըլլար։ Այս էր պատճառը որ կողոպտումներէ ու հրձիգութիւններէ առաջ Հայ կեանքերու ետեւէ ինկած էին, Հայ աղգութեան բնաջնջումը ամեն բանէ զերազաս։ Աչա անոնց մոտայնութիւնը։ Այդ իսկ վերին պատգամը։ Գոհացում, յագեցում, ցեղային ու կրօնային տարրերութենէ, և հպատակ ժողովուրդի մը անհամեմատ յառաջդիմութենէն գոյացող իրենց ոխերիմ տաելութեանն ու բուռն մախանքին։ Եւ երբ անոնց տեսնէին իրենցմէ մէկը, որ կը մոլորի այս ընդհանուր ուղղութենէն, անոր կը յիշեցնէին. «Նախ հոգիին, յետոյ ապրանքին։»

## Զ.

Մկրտիչեան, իր տանը ներքնայարկը գտնուող մեծ մառանը քաշուած էր կնոջը, զաւակներուն ու քանի մը խեղճ դրացիներու հետ։ Այս վերջինները, Մկրտիչեանի տունը աւելի ապահով նկատելով, եկած էին հոն պատսպարուելու։ Ամենքն ալ այդ նուազ օղով, մութ ու խոնաւ մառանին մէջ, թաց պատերուն տակը կծկտած, որտորդէ հալածուող թռչուններու պէս կը դողղղային։ Անստուգութեան ահը, սրտիկնուն խորը։ Ո՛չ ձայն, ո՛չ ծպտուն։ Անոնք իրենց տամուկ, և յուսահատութեամբ լեցուն աչքերը յառած էին մառանի դռնակին։ Անոր բացումը ամենուն մահը։ Իսկ Մկրտիչեան, ըստ երեւոյթին անխոռով կը մնար, և երբեմն ալ քովիններուն քաջա-

լերական խօսքեր կը փոփսար: Սակայն, անոր միտքը շարունակ զբաղած էր փրկութեան կարուկ միջոց մը գոնելու խորհուրդով:

— Ալ մի՛ յուսահատիք, շշնջեց անիկա յանկարծ, ամենքը անդորրացնող աւիւնով մը ու շարժումով մը: Կարծեմ թէ փախչելու ճամբայ մը գոռայ վերջապէս: Սա մեր տան պարտէղէն կ'անցնինք Հայ դրացիներու պարտէղները, և շիտակ կ'երթանիք անոնց ծայրը գտնուող ձորը: Եսքը, ձորին մէջէն իջնելով, կը հասնինք գետեղերը, ուր պահուըտելու տեղեր շատ կան: Ու երբ որ մութ ըլլայ, քաղաքէն դուրս կ'ելլենք, կ'ազատինք: Գիտնալու ենք, թէ այս տեղ մնալը վտանգաւոր է: Մենք հոս կամ սուրէ պիտի անցնինք, և կամ հրդեհի աւերակներուն տակ պիտի թաղուինք: Բայց նախ քանի ասկէ դուրս ելլենիս, վայրկեան մը ինձի սպասելու էք հոս, որ երթամ մեր պարտէղը աչքէ անցընեմ՝ անգամ՝ մը: Խոչեմութիւն պէտք է: Եթէ հոն թշնամի ըլլայ, այն ատեն կուգամ, և ուրիշ միջոց մը կը խորհինք: Ամեն պարագայի մէջ, մի՛ վախնաք, սրտերնիդ ամուր բռնեցէք, և հաւատով եղիք, սիրելիներս, որ երկնաւոր Տէրը պիտի փրկէ մեզ:

Այս ըսելով Մկրտիչեան կամացուկ մը դուրս ելաւ մառանէն: Պահ մը ականջ կախեց: Տան մէջը, վեր վար, ձայն ձուն չկար: Ներսը տիրող պերեղմանային լոռութիւնը կը պրզովէին դրսի խուժաններուն հայհուչները, հրազէններու պայմիւնները, հրդեհներու ճարճատիւնները, և զոհերու վայիւնները: Սակայն քանի մը քայլ առնելէ ետք, կառկածի մէջ ինկաւ: Արդեօք ուշը պիտի չմնայ, մինչեւ որ պարտէղը քննէ ու վերադառնայ զինք սպասողներուն մօտ: Ու վարանում մը ունեցաւ: Քայլերը ետ դարձուց, որպէս զի անոնք ալ իր հետ առնէ: Միևնոյն ժամանակ մտքէն անցաւ, որ եթէ պարտէղը Թուրքեր մտած են, այդ կողմէն փախչիլը ոչ միայն անկարելի պիտի ըլլայ, այլ նաև բոլորը մէկէն պիտի մատնուին: Եթէ միմիայն իր կեանքը ըլլար, կրնար համարձակօրէն յանձնել բախտի առագաստին: Յամենայն զէպս, պարտէղը տեսնել պէտք էր: Ուստի, դարձեալ ուզգուեցաւ

պէպի պարտէզ, այս անգամ՝ վճռականօրէն:

Պարտէզին դուռը կը գտնուէր տան զետնայարկի ներսի գաւթին մէկ անկիւնը: Մկրտիչեան երիտասարդական աշխուժով մը, զրեթէ վազն ի վաղ, վեր ելաւ ներքնայարկէն, և գաւթիթն անցնելով գնաց բացաւ պարտէզին դուռը: Ու դուրս ելաւ:

Ե.

Պարտէզը ոչ ոք կար: Մկրտիչեան այդ երջանիկ իրողութեան բոլորովին վստահ եղաւ, երբ որ իր սուր նայուածքը, ելեկարական լամպարի մը պէս պտտցուց պարտէզին ամեն մէկ անկիւնը: Ապա, անիկա, զգոյշ շրջահայեցութեամբ մը ելաւ մարդահասակի չափ բարձրութիւն ունեցող ցանկապատին վրայ, ուրիէ կ'երեւար դրացի Հայերու պարտէզները: Այն կողմերն ալ մարդ մարդասան չտեսաւ: Կայծակի արագութեամբ վերադարձաւ տուն:

Եւ սակայն, Մկրտիչեան, գաւթէն անցած միջոցին խմացաւ, որ խուժանախմբերը իր տան առջեւը հաւաքուած, դրան կացինի հարուածներ կ'իջեցնեն: Ուրեմն անոնց ներս թափուելու վայրկեանը հասած էր արդէն: Շունչը բռնած իջաւ մառան:

— Քալեցէք, վազեցէք, զոչեց հոն գտնուողներուն և բոլորը ձգեց առջեւը:

Կին, մարդ, մեծ ու պղտիկ, թուով տասնեհինգ հոգի ամենը, ելան վեր: Գաւթէն վազեցին, պարտէզ մտան: Ճիշտ այդ պահուն ալ, արդէն տան դուռը կոտրուած, թուրքերը ներս կը լեցուէին, և ամեն յարկ, սենեակէ սենեակ իյնալով տնեցիները կը փնտուէին՝ սպաննելու համար:

Խուժանէն երկու հոգի, պարտէզի դրան առջեւէն անցած ատեննին, զայն կիաարաց տեսնելով, կասկածեցան: Բացին, և դուրս ելան, կարծելով որ տան տիրուանքը պարտէզին մէջը կը գանեն գուցէ: Այդ միջոցին փախչողները բոլոր, բացի Մկրտիչեանէն, արդէն անցած էին միւս պարտէզը, և իրենց վազքը կը ջարաւակէին: Իսկ Մկրտիչեան գեռ եւս ցանկա-

պատին այս կողմը կը գտնուէր, ամենէն ետքը մնացած ըլլալով։  
Ճիշտ ինչպէս իր հօտը պահպանող անձնուէր հովիւ մը,   
անիկա նախ իր գառնուկներուն ապահովութիւնը ի նկատի  
ունենալով, ամենուն օգնած էր որ անդին անցնին։ Ու երբ  
ինքն ալ պատէն վեր կը շուլլուէր, ոտքերու զբուտոց մը, և  
« Անհաւատը կը փախչի » գոշող դաժան ձայն մը եկաւ ական-  
ջին։ Սարսուաց։ Ոտքը գայթեցաւ։ Վար ցատկեց, և ետին  
դառնալով նշմարեց, որ երկու ծանօթ զբացի Թուրքեր, սուր  
ու հրացան ի ձեւին, կուգան դեպի իրեն։ Անիկա տեսաւ իր  
վրայ խուժող այդ անվրիտելի մահը, բայց և այնպէս չուզեց  
որ դարձեալ պատէն վեր ելլէ ու ցատքէ անդին։ Վստահ էր  
թէ Թուրքերն ալ նոյնը պիտի ընէին, և այդպէսով անդին  
գտնուող հալածականներն ալ վտանգի պիտի մատնուէին։  
Ուստի, պարտէղի պատին երկայնքն ի վար, և ըստ զիպաց,  
սկսաւ վազել, ուրիշ կողմէ մը գուցէ կարենալ ազատուելու  
անյոյս յոյսէ մը մղուած։ Ու վազած միջոցին, յանկարծ, իր  
աջ ուսին վրայ հատու հարուած մը զգաց։ Ետեւէն հասած  
այդ հարուածը այնքան ծանր էր, որ հէք Մկրտիչեան  
խելայեղ աղաղակ մը հանեց, փոռուեցաւ զետին, և զգացած  
սուր ցաւէն սկսաւ ցնցուիլ ու գալարուիլ արիւնոտած խոտե-  
րուն վրայ։

Ը.

Բայց այդ հարուածը տուտղը, որ ապշանքով տեսած էր,  
թէ՝ իր զինուրականի երկայն սուրը կոտրուած էր Մկրտիչ-  
եանի վրայ, ոչ միայն այլևս չի կրկնեց հարուածը, այլ նաև  
բուռն հսանքէ մը մղուածի պէս ետ քաշուեցաւ։ Անիկա  
երկիւղածօրէն Աստուծոյ անունը մը մնացեց, և ձեռքը մնացած  
կէս սուրը մէկ կողմ նետելով, վրայ հասնող իր ընկերը կեցուց,  
ու ըստ անոր խորհրդաւոր եղանակով մը.

— Սուրը կոտրեցաւ, ա'լ չսպաննուիր։ Ետքը մեղի  
գէշութիւն կուգայ…


— Թո՛ղ Աստծու սիրոյն դուն ալ, անսաստեց ընկերը։

Այդ ինչ պարագ խօսք է որ կ'ընես։ Այս անհաւատներուն արմատը կտրելը պարտք է։ Ո՛չ միայն պարտք՝ հասկա նաև վարձք ու երջանկաբեր ալ է։ Իրաւ է թէ այս մարդը քեզի ալ ու ինծի ալ աղէկութիւններ ըրած է, բայց որու հոգ։ Ստոնցմէ հատ մը իսկ ողջ թողելու չէ։ Սուրը կոտրեր է եղեր. է, ինչ կ'ըլլայ տոռվ։ Դուն կտտարեալ ապուշ մըն ես Հիմա նայէ։ Թէ ես ինչպէս պիտի սպաննեմ զայն այդ կոտրած սուրովդ, ու բան մըն ալ պիտի չըլլանք։

Այս խօսքերն ընկերով հանդերձ, անիկա իր ձեռքին հրացանիլ տարաւ ծառի մը կրթնցուց, և գնաց առաւ կէս եղած սուրը, հակառակ ընկերոջը յանդիմանութիւններուն ու պընդումներուն։ Այն տաեն, Թուրքը, կատաղօրէն Մկրտիչեանի վրայ խոյացաւ։ Անոր գլուխը բունեց, դարձուց և իր գարշապարին տակն առաւ։ Ապա, ոչխար մը մորթելու պէս, անոր պրկուած վիզը կտրեց, և անգլուխ մարմինը հրեց անդին։ Եւ արիւնակաթ սուրը ճօճելով, դաժան քրքիջներ արձակելով և յաղթական քալուածքով մը կ'երթար հրացանն առնելու, նկատեց, որ իր ընկերը սարսափահար ճայներ հանելով պիւահարի մը պէս կը փախչէր, առանց ետին նայելու։ Մարդասպանը զարմանքով ու քիչ մըն ալ վախով, շուրջը դիտեց, հաւկնալու համար, թէ ինչ կը դառնար։

Ու անոր աչքերուն երեւաց, որ զոհին զլխատուած մորմինը ոտքի ելած է, և ձեռներուն մէջ արիւնոտ դլուխը բոնած կը քալէ, կուդայ իրեն վրայ։ Անիկա չուղեց հաւատալ տեսածին։ Աչքերը շփեց։ Սակայն անգլուխ մարմինը շարունակ կը մօտենար։ Զանաց փախչիլ ընկերոջը պէս։ Մրունքները կթուեցան։ Զգացած ահէն արիւնը սառեցաւ։ Դէմքը կիրի գոյն առաւ, աչքերը գոցուեցան, և ինքն իր վրայ օրօրուելով, կործանուեցաւ գետին, ու մէյ մըն ալ չերերաց տեղէն։

**Մեռած էր ան։**



## ԹՐԻԲՔԸ ՀԱՅՈՒՆ ՊԱՀԱՊԱՆ

Ա.

«1 Օգոստու, 1896, Կ. Պողիս

Միրելի մայր իմ և քոյր իմ.

Այս անգամ, դեռ սովորական երկու շաբաթը չի լրացած նամակ կը գրեմ, որպէս զի անակնկալ հաճոյք մը պատճառեմ ձեզ, և առով ես ալ գոհունակութիւն զգամ:

Երեկ, սիրելի հօրս մահուան տարելիցին առթիւ, գնացի Պալլզլը, և անոր գերեզմանին վրայ հոգեհանգիստ կատարել տուի: Կը հաւատամ, թէ այս պարտակատարութեամբս բարի հօրս բարի հոգին հրճուեցաւ: Չեր կողմէն ալ, կրկին ու կրկին անգամ, համբուրեցի անոր տապանաքարը:

Սակայն, ամեն անգամ որ այս մեռելաստանը կուզամ, միշտ աւելի տխուր տպաւորութեամբ մը կը համակուիմ: Մեր Ակնայ հողվրտիքը, երբեք այս տեսակ ազդեցութիւն մը ըրած չեր վրաս: Անշուշտ ասոր պատճառն այն է, որ այստեղ թաղուած են իմ սիրելի հայրս, և ուրիշ անհամար պանդիստութեան զոհեր: Երբ մարդ այս անփառունակ հողակոյտերը կը դիտէ, կարելի չէ որ դառնութեամբ չի խորհի անոնց մէջ պառկողներուն վրայ: Արդեօք, այդ հայրենեաց ու սրտի սիրելեաց կարօտովք խորովուող հէք թշուառ արարածները նրքան վշտահարած են իրենց հողին աւանդած պահուն...: Արդեօք ինչ խոռվքներու և յաւսահատ տանջանքներու մէջ զալարած են այն սեւ համոզումով, թէ վրանին լացող մը իսկ պիտի չունենան, երբ իջնեն գերեզման:

Այս կարգի ցաւագին մտածումներով պաշարուած, տաքտամ նայուածքս ամեն կողմ՝ փռուած ողբատեսիլ հողակոյտերը հովանաւորող նոճիներուն վրայ, կանգնած էի դեռ հօրս զերեզմանին քով, երբ տեսայ, որ Ազգային Հիւանդանոցէն մեռել մը բերին հեւ ի հեւ։ Ահաւասիկ նոր մըն ալ, ըսի ինքնիրենս։ Արդարեւ պանդուխտ և անտէր մեռեալ մըն էր բերուածը։ Երկու հոգի իրենց ուսերուն վրայ կը կրէին անոր ճաղը։ Բացուած փոսը քանի մը քայլ անդին կը գտնուէր։ Ո՞հ, կեանքիս մէջ երբեք չպիտի մոռնամ այդ «մեռելթաղ»ը...։ Հազիւ թէ ճաղը զետինը զրին, և ահա, պատանուած խեղճ մեռելին ոտքէն ու զլխէն բռնած, անպէտ աւարկայի մը պէս նետեցին փոսին մէջ, այն տեղ գտնուող տէրտէրը քաներ մը լփուտաց, և սկսեցին հողը վրայ տալ։ Ու երբ որ, վայրկեան մը ետքը, ալ մէկը չի կար այդ սեւբախտ էակի զերեզմանին քով, մօտեցայ, ծնրադրեցի, և լացի անոր վրայ . . . :

Այս տիրառիթ խօսքերը անշուշտ չպիտի ընէի ձեզ, բայց զիտմամբ յիշեցի, որպէս զի զիտնաք, թէ պանդխտութեան մէջ դեռ եւս երկար մնալու գաղափարն իսկ նըքան սոսկում կը պատճառէ ինձի։ Բարեբախտաբար, ձեզ շուտով տեսնելու յոյսն ունիմ, որով կը սփոփուիմ, կը քաջալերուիմ ու կը զօրանամ։

Զեր վերջին նամակին մէջ զրած էիք, թէ պանդխտութեանն եօթներորդ տարին լրացաւ, ու ձեզի եօթանասուն տարուան չափ երկար կը թուի այդ ժամանակամիջոցը։ Ատոր տարակոյս չունիմ։ Ու եթէ ինձի ալ հարցնէք, ես պիտի ըսեմ, որ ոչ թէ եօթանասուն, այլ կարծէք թէ եօթը հարիւր տարի է որ ձեղ տեսած չեմ ու կարօտնիղ կը քաշեմ։ Բայց, ինչպէս որ արդէն զրած եմ ձեզ, այլեւս վերջ պիտի դնեմ այս պանդխտութեանս։ Ու այդ երջանիկ ժամանակը շատ մօտ է արդէն։ Երկու ամիս ալ, ու ես պիտի վերադառնամ հայրենիք, ձեր գիրկը։ Հետս պիտի բերեմ որամազլուխ մը, որով մեր ապրուստը ապահովող կանոնաւոր գործ մը պիտի

ակսիմ այդ տեղ, և այլ եւս պէտք պիտի ըրպայ նորէն դիմելու օտարութեան:

Ուրեմն, դուք ձեզ ուրախ զուարթ պահեցէք, միշտ ի նկատի ունենալով, որ քիչ ատենէն պիտի վայելենք խիստ գեղեցիկ կեանք մը: Երկու շաբաթէն նորէն նամակ: Նաւազարեաններուն հինգ ոսկի յանձնեցի այս օր ձեզի համար: Մեր սիրելի Արմենակին նամակը ստացայ. պիտի զրեմ իրեն քանի մը օրէն:

Արդէն կէս գիշեր է, երբ այս տողերը կ'աւարտեմ: Ու ձեր կենդանի յիշատակովը, ձեր խօսքերովը, և ձեր պաշտելի դէմքերու պատկերին վերջիշումովը օրօրուն, անկողին կը մտնեմ քնանալու համար: Վատահ եմ՝ թէ երազիս մէջ ար ինչպէս միշտ, այս անդամ եւս ձեզ հետ ըլլալու երջանկութիւնը պիտի ունենամ:

Կարօտալից սիրակ ու համբայիներով ձերդ՝

Վ.Ա.Հ.Ա. ն. ՄԱՐԴԱՐԵԱ.»:

Բ.

Երբ որ քսանամեայ գեղանի Սըբուհին, սենեակի պատուհանին առջեւ կանգնած, եղբօրը իրենց զրած նամակը կարդաց լմացուց, նկատեց որ իր ծերունի մայրը յրդուած, կ'արտասուէ: Բնականաբար ինքն ալ յուզուեցաւ: Բայց ինքնինք զսպելով, գնաց գորգապատ ընկողմնարանին վրայ նստած մայրը զրկեց սիրազեղ թափով մը, թաշկինակովը անոր աշքերը սրբեց, և իր վճիռ ու գուրգուրոտ ձայնովը հարցուց.

— Ինչու կուլաս, մայրիկ: Միթէ ասիկա լաց պատճառող նամակ մըն է:

— Փառք Աստծու, հառաչեց մայրը աչքերը դէպի վերքարձրացնելով գոհունակօրէն, հազար փառք Աստծու, ողջութեան նամակ է:

Անիկա առաւ տրդւոյն զիրը, մասունքի մը պէս համ-

բուրեց, աչքերուն քսեց, և յետոյ տարաւ ծոցը, կուրծքին վրայ զետեղեց:

— Այս համակներն ալ որ չպլան, ըստ անիկա կրկին հառաջելով, քաշած կարօտներուս կընած՝ դիմանալ:

— Ալ շատը գնաց, քիչը մնաց, մայրիկ: Անոր հայրենիք գալու ժամանակը ահա մօտեցաւ բոլորովին:

— Այս, սիստի կրնամմինչեւ եկած ատենը ողջ մնալ:

— Այդ ի՞նչ խօսք է:

— Ինչ գիտնամ, աղջիկս, սիրոս մաշեր ու հատեր է:

— Շատ աղուոր օրեր սիստի տեսնենք, երբ որ դայ եղբայրս: Ինքզինքդ աղեկ պահպանելու ես, որ քաջ առողջ ըլլաս: Եթէ զուն տկար ըլլաս, երջանկութիւննիս կատարելապէս չենք կրնար վայլել:

— Իրաւ է ըստածդ, զաւակս, պէտք է որ ապրիմ՝ ու առողջ ահճ ունենամ ձեղի համար, որ ուրախ ու երջանիկ ըլլաք: Ու ես ալ, երբ որ ձեղ ատանկ ուրախ տեսնեմ, սիրտ սիստի առնեմ ու դիմանամ իմ սեւ սուզիս աղղած ցաւերուն ու մաշանքին:

— Ի՞նչպէս հոգիս կը թռուրուայ, աչքիս առջեւ բերելով այն աննման օրը, երբ որ Վահանը տան դռնէն ներս պիտի մտնէ: Օհ, ես կը փափաքիմ, որ հասնելուն աւետիսը առնելուս պէս, բարեկամներու հետ մենք ալ երթանք քիչ մը տեղ ընդառաջ, զինքը զիմաւորելու համար: Ի՞նչ կ'ըսես այս գաղափարիս, մայրիկ:

— Ես ալ կը բաղձամ ատիկա, Սրբուս: Մինակ թէ մոռնալու չենք, որ կանոնէ դուրս է կնիկ մարդոց ծամբորդի առաջք երթալը:

— Թող կանոն չըլլայ: Մենք կ'երթանք:

— Բայց, աղջիկս, շիտակը որ կ'ուզես, իմ կարծ խելքովս ատիկա զէշ կանոն մը չէ: Կնիկ մարդիկս ի բնէ անանկ տկար սիրտ մը ունինք, որ ինքզինքնիս չենք կրնար բռնել, և դուրս տեղ մըն ալ մեր տանը պէս կը սկսինք լաց ու թղկուն ձգել: Ասիկա, ինչպէս ըսի, մեր ձեռքը չէ:

— Ճիշտ է, կին մարդիկ աղմկարարութեան կողմէ առաջին մրցանակի արժանի են։ Սակայն թողունք այս խօսքերը՝ Հիմա, սիրելի մայրիկս, եղբօրս կամքը կատարելու ու մի և նոյն ժամանակ ինձի հաճոյք մը պատճառելու համար անգամ մը խնդան տեսնեմ։

— Երկուքիդ ալ արեւուն մեռնիմ, որդիք, ապրիք ու զօրանաք։

— Չեղաւ, չեղաւ։

— Աղջիկս . . . :

— Չէ, չէ, ես ատանկ «աղջիկս»ով ալ կաշառուող չեմ. հասկցար։ Տես թէ ես ինչպէս պիտի խնդամ՝ հիմա, ու ինձմէ օրինակ առ։

Եւ ուրախ տրամադրութեամբ լեցուած երիտասարդուհին, շնորհալի ծիծառ մը փրթցուց։

Մայրն ինքն իր վրայ ճիգ մը ըրաւ ու ժպտեցաւ։

— Շնորհակալ եմ, մայրիկ։

— Սա տղուն պատկերը վար առ, ու աչուզներուս մօտ քեր, ուր երեսը նայիմ անգամ՝ մը։

— Իրաւունք ունիս, այսօր զայն չսիրեցիր։

Մրբուհի եղբօրը լուսանկարը պատէն վար առաւ, և երկնցուց մօրը, որ գուրգուրու մրմունջներով ձեռները քանի մը անգամ ապակիին վրայ շփեց։ Յետոյ իր երեսներուն քսեց, համբուրեց, և սկսաւ հիացական արտայայտութեամբ մը դիտել զայն։

— Եհ, բաւական է, մայրիկ։ Տես արեւը դիմացի լեռը ելեր, օրը իրիկուն եղեր է։ Ալ պարտէղ իջնենք ու տեսնենք թէ ինչպէս են մեր ծաղիկներն ու կանանչները։

Մայր ու աղջիկ իջան պարտէզ։

Գ..

Պարտէզը երկու մասէ կը բաղկանար, և մէկը միւսէն աւելի բարձր դիրք ունէր։ Բայց անոնք իրարու կից, և ամեն կողմէ ցած պարտէրով ու ցանկերով բաժնուած էին դրացիներու պարտէզներէն։

Երիկուան զովութիւնը իշած ըլլալով, բոլոր ծաղիկներն ու կանաչները հոգի առած, իրենց զլուխները վեր բարձրացուցած էին։ Փչող հովիկ մը մեղմօրէն կ'օրօրէր զանոնք, սլողալից ծառերու ոստիկներուն հետ, և անոնց անոյշ բոյը կը տարածէր ամեն կողմ։

Մայր ու աղջիկ զնացին, վերի եղին տանող սէղուին վրայ նստան։ Հեռուէն կը հասնէր Եփրատ զետի ալեաց մխորը։ Աւելի մօտէն կը լսուէր դրացիներու հանած աղմուկները, և փողոցներուն ու տներու երդիքներուն վրայ խաղցող տղոց պոռչուքները։ Համակ կեանք ու կենդանութիւն ներկայացնող այս համերդին կը միանային ծառէ ծառ ոստասող թուչուններու բերկրառիթ ծռուղիւնները։

— Մեղք որ, զարձաւ մայրը իր աղջկան, ոա ծաղկները, կանաչներն ու պտուղները չպիտի մնան մինչեւ աղբօրդ գալոծ օրը։

— Բայց, մայրիկ, միթէ չես դիտեր որ ժամանակը շատ արագ ու անզգավի կերպով կ'անցնի։ Աքերենիս զոցենք ու բանանք, գարունը եկած է։ Իսկ զարնան եղանակին գեղեցկութիւնները աւելի հրաշալի են։

— Անանկ է։ Ու գարունը, զուք, քուք ու աղբար ի միասին, հոս, եղիին մէջը պիտի ցատըռառէք։ Ես ալ ձեզ պիտի հստուբառմ գարնան ծաղկներուն ոլէս, ու ձեր անմահական բայրէն մահին մօռեցող սրտիկս բացուելով կենդանութիւն պիտի առնէ։

— Ջրմերը հալելուն աչս, աղուոր մը հերկել ու մշակել պիտի տանք այս հողերը, և եղինիս պիտի զարձնենք դրախտ մը, ճշմարիտ դրախտ մը։

— Դրախտ մը, ուր զուն ու Վահանս, Աստուծով, թաղով ու պսակով զարդարուած, պիտի ծլիք ու ծաղկիք։

Այդ միջոցին, փողոցէն իրենց ձայն տրուեցաւ։

— Մայրիկ, Սրբուկ։

— Ահա եկաւ մեր խենթը, գոչեց Սրբուհի սրտաղեղօրէն ու ժպտագին։

— Խենթ, ով ըստ խենթ, նկատեց մայրը, ինքն ալ ժպտելով։ Անիկա շատ խելօք ու անհման տղայ մըն է։

— Սակայն շատ կը ճանձրացնէ մեղ իր այցելութիւններով . . . :

— Ի՞նչ, նշանածդ չես ուզեր տեսնել, աղջիկ։

— Իրաւ որ չեմ պիտեր . . . : Բայց ես կ'ուզեմ՝ որ այս անգամ դուռը քիչ մը ուշ բանանք, ու տեսնենք թէ աս չարաձճին որքան պիտի պոռայ կանչէ։

Դարձեալ կանչուեցաւ զրուին։

— Սրբուկ, մայրիկ։

— Մեղք է, մեղք է տղան։ Շուտ զնան դուռը բայ որ ներս գայ։

— Բայց, շիտակը, կ'ուզէի որ քիչ մը սպասցնեմ զինքը . . .

— Սրբուկ, մայրիկ, Սրբուկ, լսուեցաւ երրորդ անգամ։ Հոտ չէք։ Տունը իրաւէն մարդ չիկայ, թէ ականջնիդ բամպակ խղկեր էք, որ ճայն չառնէք։

— Եկայ, եկայ, պատասխանեց Սրբուհի բարձրաձայն, և ուղղուեցաւ դէպի տուն։

Երբ որ անիկա տնէն ներս մտաւ, քայլերն աւելի արագացուց, յետոյ վաղել սկսաւ, և շունչը զրան առջեւ առնելով, բացաւ զայն։

### Դ.

Համակրելի և զուարթաղէմ երիտասարդը, ոռոմքի մը պէս ներս իյնալով, համբուրեց Սրբուհին։ Ապա, մեղաղրական ձեւով մը զլուխն օրօրելով, ըստ անոր։

— Ո՞ւր էիր որ այսքան ուշ բացիր դուռը։ Բարբառեա, տեսնեմ, ով յաւերժահարսնեակդ Արմենակայ։ Անանկ կ'երեւայ թէ ինձմէ աւելի սիրելի բաներով զբաղած ես . . .

— Հարկաւ . . .

— Ուրեմն սպասէ որ քեզի պատժեմ, որպէս զի ասիկա ականջիդ օղ ըլլայ, և ուրիշ անգամ ասանկ յանցանքի մը մէջ չի գտնուիս։

Ու Սրբուհին կրկին անգամ համբուրելու համար, հակեցաւ դէպի ղայն, որ անմիջապէս հեռուն նետեց ինքովինք, և խիստ հրապուրիչ ժայռով մը սպառնաց Արմենակին.

— Ընդհակառակը ես պիտի պատժեմ քեզ, որ այս առատու բնաւ չերեւացիր ու աչքերս ճամբան թողուցիր:

— Լաւ ուրեմն, քանի որ երկուքս ալ յանցաւոր ենք, եկուր որ զիրար պատժենք....:

Եւ մինչ Արմենակ Սրբուհիին կը մօտենար.

— Ի՞ս տի գաս, կանչեց մատաղատի աղջիկը ձեռքը Արմենակի թեւին դպցնելով, ու սկսաւ վաղել դէպի պարտէզ, մօրը քով :

— Զարածծի, պոռաց Արմենակ, Սրբուհիին ետեւէն իյնալով։ Կը կարծես թէ չեմ կրնար բունել քեզ։ Դուն ով ես որ։

Սրբուհի, հեւի հեւ հասաւ մօրը մօտ, և սէպուին վրայ նստաւ :

— Տեսար որ չի կրցար, տեսար որ չի կրցար, կրկնեց անիկա քնքոյշ ձայնով մը, միամիտ շեշտով մը ու յաղթական, և սկսաւ անզսպօրէն ինդալ։

— Զաւակս, ծերունին դիմեց Արմենակին՝ ուրախ դէմքով մը, անանկ կ'երեւայ թէ դուն այս քու նշանածիդ շատ երես կուտաս։

— Այն, այն, հաստատեց Արմենակ։ Շիտակ է ըսածդ մարիկս։ Ու ես ալ կը զգամ արդէն, թէ կամաց կամաց երեսներս կը հատնին, ու բոլորովին աներես կը դառնամ....:

— Թէ չէ ինտոր անիկա քեզ այնչափ ատեն կը կեցնէ դուռը :

— Ատոր պատճառը բոլորովին այլ է։ Անիկա զիս չի սիրեր....։ Ոչ միայն չսիրեր, այլ նաեւ կ'ատէ, ու եթէ ձեռքէն գայ, գաւաթ մը ջրի մէջ պիտի խեղդէ զիս....։

— Չի սիրեր անանկ է, մինակ թէ վրադ հոգի կուտայ, ու եթէ օր մի չի տեսնէ քեզ, խենթ կը դառնայ։

— Իրա՞ւ....։ Ե՛ ուրեմն, նայինք, դեռ ուրիշ ի՞նչ բաներ կ'ըլլայ, եթէ զիս չի տեսնէ։

— Ալ հերիք է, մայրիկ, մեջ մտաւ Սրբուհի, սրտնեղած ձեւով մը, բայց խնդումերեսով։ Ուրիշ խօսք չունիս ընելու։ Հիմա այս մեր պատուական պարոնն ալ ըսածներդ բոլոր իրաւ պիտի կարծէ, ու հալած իւղի տեղ պիտի կլէ, բանի որ իր գործին անանկ կուգայ……

— Դուն անոր ըսածներուն մի՛ նայիր, ու շարունակէ խօսքդ, իմ անուշ բերնիկ մարիկս։ Կարծես թէ եղ ու մեղք կը կաթէ պոկունքներէդ։

— Զեր պատիւովն ու սիրովը ապրեցէք ու այս ազատութեաննուդ յարգը գիտցէք, զաւակներս։ Մեր ատենները տեսնուած բան էր, որ նշանածները ասանկ շուտ շուտ իրարու քով գային ու խօսէին, կամ կատակներ ընէին։ Անոնք մէյ մը նշանտուքին ու մէյ մըն ալ հարսնիքին օրը իրարուերես կը տեսնէին։ Ամենէն շատը մեծ տաղաւարներուն ու բարեկենդանին, այն ալ իրարու հետ չէին կրնար խօսիլ։

— Ուրեմն, ընդմիջեց Արմենակ, երբ որ այն երանելի ժամանակներուն խեղճ նշանածները իրարու մօտ որ կուգացին, քէն ըրածի պէս մէյ մէկ կողմ կը նայէին, չէին կրնար անուշիկ սիրոյ խօսք մը ընել, և այլն……

— Ալ ինչ բաներ։ Ամենուն առջեւ խաղք կ'ըլլային, կը լմննային։

— Չըսէս որ վայն ի վրանիս եկած ու մուխերնիս մարած էր, եթէ դուն ալ այդ փշոտ կանկարի քաղաքականութեանը հետեւող մը ըլլայիր։

— Բայց դեռ հիմա ալ շատ կան հին օրերու։ մարդոց կարգէն ու կանոնէն անդին չանցնողներ։

— Այսինքն ըսել կ'ուզես Ամերիկեան Հնդիկներ, Հոգենդոտներ, Զուլուներ……

Սրբուհի խօսակցութեան նխթը փոխեց։

— Գիտես, Արմենակ, ըստ անիկա, նամակ առինք Վահանէն։

— Ո՞ւր է։ Շուտ տուր որ կարդամ։ Տեսնենք սա մեր աներձագցու փիլիսոփայ մանչուկը նորէն ինչ աղուոր բաներ գրեր է։

Մերունին ծոյեն հանեց որդւոյն նամակը, և համբուրելով տուաւ Արմենակին, որ բացաւ զայն ու սկսաւ կարդալ:

## Ե.

Արմենակ զբաղած էր նամակով: Բարձրաձայն ու ծանր ծանր կը կարդար, իւրաքանչիւր պարբերութեան վրայէն կրկին անգամ անցնելով: Երբեմն ալ կատակերգական բացատրութիւններ կուտար կարդացածի մասին: Մերունիին սիրոն ու աչքերը դարձեալ լեցուած էին: Անիկա նստած տեղը կ'օրօրուէր, զլուխը կը տատանէր, և փոփոխակի զոնաղան արտացայտութիւններ կ'ունենար, իր որդւոյն նամակի ամեն մէկ բառին մէջ մէյմէկ նոր աշխարհ գտնելով: Իսկ Սրբուհին որ ոտքի վրայ կեցած, մերթ մտքովը դէպի եղբայրը կը թռչէր և մերթ սրտովը դէպի Արմենակը կը ձգուէր, յանկարծ ցնցում մը ունեցաւ, գունափոխուեցաւ, և նայուածքը դետին խոնարհեցուց: Դէմք մը երեւցած էր աչքերուն, իրենց քովի պարտէղին մէջէն:

Դրացի թուրքի մը կը պատկանէր այդ պարտէղը, որուն տիրոջ տունն ալ պարտէղէն քիչ մը հեռուն կը գտնուէր: Իսկ պարտէղին մէջ երեւցողը մանկութենէ ի վեր ծանօթ Ահմէտն էր: Արիւնոտ գէմքով երիտասարդ մը: Անիկա կարմրորակ պարեզօտ մը հաղած, և զլիսուն կարմիր գտակին ալ մինչև յօնքերուն վրայ ծռած էր: Իիստ յամառօրէն, պաղցոտ, նախանձոտ; և սարտազդեցիկ նայուածքով մը կը դիտէր Սրբուհին, միւնոյն ժամանակ իր թեւերը Զղաճիգ գալարումներով կը շարժէր օդին մէջ:

Սրբուհի, որ մինչև իր այդ հասակը հաղարաւոր անգամներ նկատած էր Ահմէտի տարօրինակ նայուածքները, ոչ անոր պատախան մը տուած, և ոչ ալ մէկուն բան մը ըսած էր այդ մասին: Անիկա, տակաւ, համոզում գոյացուցած էր արդէն, թէ այդ թուրք տղան, որ Հայ աղջկան մը կը նայի այդպէս շարունակ, և անպատկառ շարժումներ ու նշաններ կ'ընէ,

անշուշտ խիստ վաստ, և աղետաւոր զիտաւորութիւն մը ունի: Ու այդ համազումը գոյացուցած ատենէն ի վեր, սկսած էր Թրշտ խուսափիլ Թուրք տղուն հանդիպումներէն:

Սակայն, այդ պահուն, Ահմետին նպատակաւոր կերպով պարտէղ իջնելը անակնկալ էր. վասն զի անիկա այն ատենաները միայն կ'երեւար Սրբուհիի աչքին և կը դիտէր զայն չեւուէն կամ մօտէն, երբ որ այս վերջնոյն քով ուրիշ մեկը չէր գտնուեր: Ասկէ զատ, Ահմետի նայուածքը այս անդամ ամեն ժամանակէ աւելի բուռն և ահասարսուռ խոր ազդեցութիւն մը գործած էին Սրբուհիին վրայ: Եւ ահա թէ ինչու հէք աղջիկը, հակառակ իր տաստիկ ջանքին, չկրցաւ ինքզինք բռնել, և սոսկումի բայցագանչութիւն մը հանեց: Ապա, դողդոջուն քայլերով գեղի մայրը յառաջացաւ, ու ինկաւ անոր զրկին մէջ, թէև Ահմետ անհետացած էր արդէն:

— Ի՞նչ եղար, աղջիկս, խույլած հարցուց մայրը, զայն իր թեւերուն մէջ առնելով:

Արմենակ նամակին ընթերցումը ընդհատելով, փութայ իր խօսեցեալին մօտ: Սրաով յուզուած, բայց երեւոյթով զուարթ:

— Վայ, վայ, չորնան չոր խոտերը, կատակեց անիկա: Ճաւդ ինչ է: Սպասէ մէյ մը նայիմ սա բազկերակը: Օ՛ հասկցայ: Եկուր որ ըսեմ...:

Ու բերանը մօտեցնելով Սրբուհիի ականջին, քանի մը խօսք փսփսաց, և մպտեցուց զայն:

— Բան մը չունիմ, միամոցուց Սրբուհի իր մայրն ու Արմենակը, հանգիստ ցոյց տալով ինքզինք: Յանէած մարելու չափ ակարութիւն մը զգացի վրաս...: Բայց անցաւ...:

Արմենակ վաղեց տնէն գաւաթ մը ջուր բերելու: Մինչ ծերունին, Սրբուհիին ճակատն ու մազերը շոյելով կը շշնջէր.

— Զաւակս, հիժուի հիմա դուն ինձի ուժ ու սիրտ կուտայիր: Ինչու առանձի եղար, ըսէ նայիմ, ինչու առանձի եղար:

Արմենակ ջուրը բերելով, երկնցուց Սրբուհիին:

— Ա՛ռ, ձեռքովս բերուած սա օրհնած ջուրը, ու խմէ

**տեսնեմ:** Դէ, շնւռ: Եթէ չի խմես, իրաւ որ վրադ կը թափեմ,  
պիտոցած ըլլաս:

Սրբուհի ջրէն խմեց քիչ մը, մնացածն ալ ձեռքովը երեսը  
չափեց:

— Ալ երթանք տուն, առաջարկեց Սրբուհի, ինքզինք  
բաւական հանդարտած զգալով:

— Երթանք, զաւակս, երթանք, ձայնակցեցաւ ծերունին  
Սրբուհիին, և ոտքի ելաւ:

Արմենակ Սրբուհիին թեւը մտաւ, և երեքը միասին ուղ-  
ղուեցան դէպի տուն:

### Զ.

Խռովացոյլ տագնապներով լեցուն զիշեր մը ունեցաւ Սր-  
բուհի: Պարտեզին մէջ երեւցած թուրք տղուն արիւնոտ դէմքը,  
մարդկային դէմքերէ հետզհետէ դուրս ելած, հրեշային ու-  
ճիւաղային կերպարանք մը առած էր հէք աղջկան բորբոքած  
երեւակայութեանը մէջ: Այդ ահուելի կարմիր ուրուականը  
շարունակ անոր աչքերուն առջև, և նոյն օրն աւելի սաստկա-  
ցած չարագուշակ զգացումը ներախոյին էր: Ինչ որ կ'ընէր, չէր  
կրնար զանոնք իրմէ հեռացնել:

Տիրող խաղաղ զիշերուան մէջ կը բարձրանար Եփրատի  
բարձրագուռ ցայզանուազը: Ակնյիներու յաւիտենական օրօրը:  
Երջակայ պարտէզներու մէջէն ալ, մերթ ընդ մերթ իրարու-  
չետ կը խօսէ՞ն զիշերահաւքերը, իրենց տխրաճայն հարց  
պատասխանիով. կա՞ս, — կա՞մ. — կա՞ս, — կա՞մ:

— Ա՞ւր էր որ, կը տենար անիկա, այս կա՞ս, — կա՞մ-  
ներուն տեղ Արմենակիս սիրու խաղաղեցնող ձայնը լսէի: Ա՞ւր  
էր ոչ ամբողջ էտթիւնս ու գոյութիւնս ապահովող իր ներ-  
կայութիւնը կայելէի այս պահուս:

Արան ջերմ ու տենդ կուգար: Խոկ երբ պատահէր, որ  
վայրիկ մը աչքերը փակուելով ինքնամոռացութեան մէջ իյնար,  
յանկարծ կը սթափէր ընկոստ, և անկողնին մօտը վառող մոմի  
պատրոյզը քնթառով մը կը մաքրէր, որպէս զի աւելի լաւ

լուսաւորուի ննջասենեակը։ Ու միշտ զգոյշ կը մնար ուեւ աղմուկ ու շշուկ հանելէ, մօրը քունը չխանդարելու համար։

Եւ սակայն, եղաւ վայրկեան մը, ուր անոր այնպէս թուեցաւ, թէ իր դիմացը կանգնող կարմիր ուրուականը կը շարժի, կը քալէ, և իրեն վրայ կուզայ…։

— Աստուած իմ, Աստուած իմ, փրկէ զիս, մտքովը աղօթեց անիկա, վախով ու հաւատով, չհամարձակելով նոյն խեկ անկողնին մէջը շարժիլ, կամ տեղէն ելլել։

Աղօթքին վրայ, հրեշային պատկերը անհետացաւ աչքերուն առջեւէն։ Բայց և այնպէս, անոր սարսափելի գաղափարը ոչ միայն անջնջելի մնաց իր մէջ, այլ նաև հետզհետէ սկսաւ միտքը աւելի տանջել, արիւնը աւելի սաստիկ վրդովել, և ջղագրգութիւնը իր ծայր աստիճանին հասցնել։

Եւ ահա, այդ միջոցին, կարծեց լսել ներսէն կղպուած ննջասենեակի դրան սարսիլն ու անոր փականքին և ծխնիներուն ծռնչելը։ Անիկա այս անգամ՝ ինքզինք բոլորովին կորսնցուց, ահաբեկ ծիչ մը արձակեց։ Յետոյ, պառկած տեղէն խելագարի պէս վեր թռաւ, և վազեց մտաւ մօրը մահիճը, որ իրենէն քիչ մը անդին, նոյնպէս տարածուած էր գետնին վրայ։

Մայրն արդէն արձակուած ծիչէն յանկարծ արթնցած էր։ Եւ մինչ, ինքզինք կը ջանար գիտնալ, թէ ի՞նչ կը նշանակէր այդ ծիչը, իր գրկին մէջ գտաւ դողահար աղջիկը։ Ու ինքն ալ դողերու մատնուած, հարցուց անոր։

— Ի՞նչ պատահեցաւ, աղջիկս։

— Մայրիկ, մայրիկ…։

— Դուն իրիկուընէ ի վեր բան մը եղեր ես։

— Սա դուռը կոտրուելու ու բացուելու ձայն մը առի։

— Իրաւ։

Երկուքն ալ շունչերնին բռնած, և իրենց ամբողջ էութեամբ լսողութիւն կտրած, սպասեցին պահ մը։

— Ո՞ւր է ձայնը։

— Չեմ գիտեր, միայն թէ լսեցի։ Դեռ սիրտս կը զարնէ։

Մայրը ձեռքը տարաւ աղջկանը կուրծքին վրայ։ Յետոյ

զայն աւելի պինդ կերպով սեղմեց իր գրկին մէջ։

— Մի վախեր, հանդարտէ ու միամտէ։ Բան մըն ալ չիկայ։ Աստծու աշն ու աջը կը պահպանէ մեզ։ Մեր դրացիները, Հայ թէ Տաճիկ, աղէկ մարդիկ են ամենն ալ։

Անոնք այլևս չկրցան քնանալ։ Խօսեցան այլևայլ նիւթերու վրայ։ Գիշերը կ'անցնէր տակաւ, և արշալոյսի նշոյլները նշմարելի կը դառնային։

— Ալ եղենք, աղջիկս, լոյսը բացուեր, առտու եղեր է։ Մեղք է ասկէ ետք պառկիլը։

Այդ պահուն արդէն յաջորդաբար լսուեցան եկեղեցեաց կոչնակներու հնչիւնները, և խօսող աքաղաղներու ձայները։

Մայր ու աղջիկ հագուեցան, անկողինները ժողվեցին, և ծաղած լոյսէն սրտապինդ, սենեակէն դուրս ելան, գնացին խոհանոց։ Լուացուեցան, երեսնին խաչակնքեցին։ Ապա, ըստ սովորութեան բարձրացան երդիք, ուր դէպի արեւելք դառնալով, միասին ծունդ իջան, և սկսան աղօթել։

### Է.

Մարդարենց տան մէջ սովորական խաղաղ կեանքը վերըսկսաւ խոռվացյուղ զիշերուան յաջորդ օրը։

Իրիկուան կողմ, մայրը տեսնելով, որ աղջիկը հակառակ ամենօրեայ սովորութեան, պարտէղ երթալու խօսք չըներ, ինքը յիշեցուց։

— Եզի իջնելու չենք, Սրբու։

— Այս օր ամենեւին տրամադրութիւն չունիմ……

— Աղէկ, այն ատեն աղբօրդ նամակը գրէ։

— Շխտակը, նամակ գրելու ալ փափաք չեմ զգար այս պահուս։

— Ինչու։ Ի՞նչ ունիս։ Տեղ մը կը ցաւի։

— Ոչ, ուեէ տկարութիւն չունիմ, մայրիկ, սիրող հանդիսա պահէ։ Միայն անտրամադրութիւն մը կայ վրաս, և ինչ որ կ'ընեմ, չեմ կրնար աղատիլ անկէ։

— Դուն ատանկ բաներ չունեիր, զաւակս։ Ինձի անանկ կուգայ որ զիշերուանս պարապ վախտ քեզ այս օր ասանկ ըրաւ։ Ինչ որ է, հիմա Արմենակը կուգայ ու քեզ ատանկ երեսկախ չի թողուր։

Այդպէս ալ եղաւ։ Արմենակին երեւումովը բոլոր դժմքերն սկսան ուրախութեամբ փացիլ։

— Մայրիկ, զիմեց երիտասարդը ծերունիին, որոշեր եմ որ այս իրիկուն ձախ ձեռքդ պազնեմ։

— Ինչու։

— Որովհետեւ աջդ շատ պազնելով մաշեցուցի կարծեմ։

— Միշտ այդ շէն բնութիւնովդ մնաս, տղաս։

Արմենակ դալէն ի վեր, Արքուհին չտեսնելու տուած էր։

— Իսկ սա մեր պատուական օրինրդը ուր է, որ մէջ տեղը չկայ։ Կ'ուզէի զինքը տեսնել, որովհետեւ խիստ կարեւոր զաղտնիք մը պիտի հաղորդէի իրեն...։ Անանկ բան մը որ...։

Եւ խօսքը առկախ թողնելով, դարձաւ, քալեց դէսկի Արքուհին, աշքերը դէսկի ձեղունը։ Ու անոր դպաւ։

— Օ՛, Օրիորդ, դուք հնա էք եղեր։

— Օ՛, Պարոն, դուք հնա էք եղեր, միենոցն ձեւով կատակեց Արքուհի, և քիչ մը անդին քաշուեցաւ։

Արմենակ, ձեռները բերնին շուրջը բոլորելով, մօտեցաւ Արքուհի ականջին։ Եւ փախանակ բան մը ըսելու, ախործանօք ու կոկորդալիք ծիծառ մը ձգեց։ Յետոյ, անմիջապէս, խլեց Արքուհիին ձեռքը, նոյնալէս զնաց ծերունիին ձեռքը բռնեց, և երկուքը միասին իրեն հետ բռնի քաշելով, սկսաւ պզտիկ տղու մը պէս խենթ ու խելառ ցատկրուել սենեակին մէջ։ Անդադար ցատկելով հանդերձ, քթին տակէն ալ խաղ մը կը մըմուար։

Քիչ ետքը, ամենն ալ դառնալէն յոզնած, ու խնդալէն թուլցած, ինկան մէյ մէկ կողմ։

— Խենթնեկ, խենթնեկ, հեւհեւաց Արքուհին, ձեռներովը կողերը բռնած։

— Ուր էր որ Վահանս ալ հիմա հոս ըլլար, ու մեզի

հետ ան ալ ուրախացնեիր, սիրազ քաշեց ծերունին, միեւնոյն ժամանակ տակաւին չկրնալով զսպել իր խնդուքը:

Եւ ի պատասխան ծերունիին, Արմենակ անմիջապէս որոշեց:

— Ահա ես ալ իրեն նամակ մը պիտի գրեմ հիմա, և պիտի հրամայեմ, որ նամակս ստանալուն պէս, ցորեկ ըլլայթէ գիշեր, ի մէջ գիշերի թէ ի հաւախօսի, ճամբայ եղէ ու գայ: Ալ մէկ երկու ամիս սպասելը ինչ պիտի ըլլայ եղեր: Հարկաւ գտակը լեցուցած է ոսկիով: Վաստկածը իր թոռներուն ալ ու ծոռներուն ալ կ'օգտէ:

— Ես ալ պիտի գրեմ որ աւելի շուտ գայ, Արմենակին ճայնակցեցաւ Սրբուհի: Ի՞նչ կ'ըսես, մայրիկ:

— Գրեցէք, ճագուկներս, գրեցէք: Ըսէք որ ալ իր կարօտին չեմ դիմանար, ու համբերութիւնս հատեր է:

Արմենակ դլուխն օրօրելով, խօսքը ծերունիին ուղղեց.

— Դուն քու Բայլիդ լաց, մարիկս, ես ալ իմինս: Ես կ'ուղեմ որ այդ տղեկը շուտ մը գայ ու կարգուի, որպէս զի մենք ալ սա մեր անկարգութենէն դուրս ելենք օր առաջ...

Ու Սրբուհիին դառնալով հարցուց.

— Անանկ չէ:

Անանկ չէ....

— Օ՛, այդ քու «անանկ չէ»դ հասկնալի է: Լեզուդ «ոչ» կ'ըսէ, իսկ աչքերդ «այո» կը գոռան: Զեմ ուզեր, զրպանս ձգէ: Ինչ որ է, այլ ես նստինք ու նամակնիս գրենք:

Եւ Սրբուհի ու Արմենակ մշյմէկ թուղթ ու զրիչ առնելով, նստան Վահանին նամակ գրելու:

## Ը.

Այդ նամակագրութենէն քանի մը օր ետքն էր, որ Պոլսէն խիստ ծանր, ընդհանուր գումար լուր մը հասաւ Ակը: Նոյն օգոստոս ամսուան Հայոց կոտորածը տեղի ունեցած և անոր սարսափին ու սուզը Պոլսէն տարածուած էր Հայաստանի բոլոր

գաւառները։ Աւելի խոր թախիծով մը համակուած էին մասնաւորապէս այն քաղաքներն ու գիւղերը, որոնք շատ պանդուխտ ունէին Պոլիս։ Ու ասոնց կարգին մէջ, ամենաառաջինը կը համարուէր Ալը։

Արդ, այն Ակնցիները, որոնք աղատուած էին աղէտէն, փութացած էին ամենն ալ հեռագիր քաշել հայրենիքը իրենց սիրելիներուն, թէ իրենք ողջ և առողջ են։

Ակնայ փողոցներուն մէջը, անսովոր երեւոյթներով կը վխտային ծերունի ծնողներ, երիտասարդուհի ամուսիններ, պատանիներ ու մանուկներ։ Անոնցմէ ոմանք տխուր ու տրտում, մեռելագոյն, և արտասուալից աչքերով։ Ուրիշներ ժպտաղէմ, և ուրախ ոգեւորութեամբ մը կայծկլտուն։ Ողջութեան հեռագիր ստացողները կը փութային իրարու աչք լուսելու։ Չստացողներն ալ ասդիս անդին ինկած, իրենց սիրելիներուն վրայ տեղեկութիւն կը հարցնէին։ Անմիջապէս, և կամմէկ երկու օրուանընթացքին մէջ, հեռագրութուր չառնողները, իրենց յոյսերը կը վերապահէին թղթաբերի ժամանումին, որուն կը սպասէին հոգեմաշ անհամբերութեամբ մը։

Արդարեւ, դէպքէն յետոյ մեկնող առաջին թղթաբերը տրտմաթախիծ շատ՝ սրտեր ուրախացուցած էր։ Եւ սակայն, զեռ կային, որ երկրորդ թղթաբերին կը սպասէին, իրենց չարագոյժ զզացումները մէջերնին խեղղել ջանալով։ Ութ օր ետք, հասաւ յաջորդ սուրհանդակն ալ։ Այս անգամ, անստուգութեամբ հիւծող թշուառներէ ոչ մէկը չերջանկացաւ։ Ելած նամակները կը պատկանէին անոնց, որոնք ողջութեան հեռագիր և կամ թէ նամակ ստացած էին արդէն։ Միայն թէ այս երկրորդ սուրհանդակով եկած նամակներուն մէջ յիշատակութիւններ կային գրողներուն կողմէ իրենց այն ազգականներու, բարեկամներու ու ծանօթներու մասին, որոնք զոհ զնացած էին կոտորածին։

Մարգարենց տան մէջ սրտաճմիկ վհատութիւն մը կը տիրէր։ Ոչ միայն հեռագիր ու նամակ չի կար Վահանէն, այլ նոյն իսկ ուևէ մէկուն կողմէ տեղեկութիւն մը չէր տրուած

անոր վրայ։ Հեք ծերունի մայրը, վշտէն ու կսկիծէն հիւանդացած, ինկած էր անկողին։ Սրբուհին, եղբօրը մասին զգացած ցաւը սքօղելով, կ'աշխատէր մայրը մխիթարել Արմենակին հետ, որ հիմա օրը քանի մը անգամ կ'այցելէր, և զանոնք միայնակ էր թողուր։

— Այս ինչ ձռւն է որ եկաւ զլխուս, կը հեծեծէր ծերունին հոգեմորմոք։ Ոչ ինքը գիր դրկեց ու ոչ ալ մէկը բան մը ըստ անոր վրայ։ Ախ, որդի, ուր ես։ Ի՞նչ եղար դուն, իմ անուշիկ գառնուկա։ Ես կը մեռնիմ այս ցաւէս։ Մարիկ Աստուածածին, երեսս նայէ ու՝ ողորմէ։

— Համբերէ, մայրիկ, սիրտ կուտար շարունակ Սրբուհի։ Կարելի է անանկ տեղ մը և անանկ վիճակի մը մէջ կը գըտնուի, որ չկրցաւ մինչեւ հիմա լուր մը տալ։ Փառք Աստուծոյ, մեղ յուսահատեցնող բան մը չի լսեցինք իր վրայ։ Գէշ լուրը շուտ կը հասնի։ Եր ողջառողջութեան բարի յոյսովն ու հաւատքովը մնանք ուրեմն։

Երրորդ թղթաբերի ժամանման նախորդ երեկոյին, Արմենակ Մարդարենց տունէն ներս մտաւ աւելի ուրախ տրամադրութեամբ մը։

— Ձեզի բան մը ըսեմ, առաջին խօսքն եղաւ անոր, ինձի անանկ կուգայ, թէ վաղը անպատճառ նամակ պիտի եղէ Վահանէն։

— Վահանէս նամակ, ոգեւորուած գոչեց ծերունին, ազդուելով Արմենակի վստահ շեշտէն։

— Այն, բսածս կը հաստատեմ, և ձեղ կ'ապահովեմ, որ վաղուան սուրհանդակով նամակ ունինք անկէ։ Ես անձամբ պիտի երթամ նամակատուն ու առնեմ այդ նամակը, ճիշտ ձեռօքս դրածի պէս։

— Աստուած լսէ ձանիկդ, զաւակս։

Որդւոյն ցաւովը հիւանդ մօր կուրծքէն սփոփանքի հաւաշանքներ ելան։ Անիկա այն գիշերը, զօրաւոր ներշնչումներու քարերար ազդեցութեան տակ, ինքզինք մոռցաւ, և լաւատես մասճումներով սիրտը թրթուուն, երկար ու երկար ժամերով

ասղիս անդին դարձաւ անկողնին մէջը: Բայց յետոյ, առտուան կողմ, տկար ջիղերը բոլորովին յոգնեցան: Անիկա վրան անդիմաղրելի թուլութիւն մը զգաց, աչքերը խփեց, և քնացաւ:

Լուսցաւ յաջորդ օրուան առտուն: Ու ծերունին արթնցաւ: Միայն թէ իրիկուան բարեյոյս ոգեւորութեան տեղ խռոված երեւցիթ մը ունէր: Անիկա ջուր ուղեց Սրբուհին: Երեսը լուաց, և անկողնին մէջ արտասուազին ու պաղատազին աղօթք մը ըրաւ Աստուծոյ, որ արժանացնէր զինքը իր զաւկէն ողջութեան լուր մը առնելու երկնացին երջանկութեան:

Եսա, աչքերը զուռը, անհամբեր, անհանգիստ ու բարախուն սրտով, սպասեց Արմենակի գալուն:

#### Թ.

Արմենակ ծերունին խաբելու ծրագիրը պատրաստած էր արդէն, Սրբուհիի համաձայնութեամբ: Դիշերուընէ կեղծ նամակ մը պատրաստած էին, ճիշտ Վահանի ձեռագրին ու անոր գրելու ձեւին նմանութեամբ: Այդ յուսաղրական նամակը պատրաստած ժամանակնին անոնք խղճահարական տագնապէ մը բռնուած էին: Սրտերնին սեղմուած, և ձեռքերնին դողացած էր: Երկուքն ալ իրենց կեանքին մէջ առաջին անգամն էր որ լուրջ, ծանր և պատասխանատու կեղծիքի մը կը դիմէին: Եւ սակայն անոնք շուտով հանգստացուցած էին իրենց խիղճն ու սիրտը սա պարզ մտածումով, թէ ծերունին այդ կերպով միայն պիտի կրնացին յոյս ու մխիթարութիւն տալ: Այդ միջոցը ժամանակ մը հոգեպահ պիտի ընէր զայն, ապա թէ ոչ անկրնար վշտէն մեռնիր: Իսկ վերջն ալ, ով գիտէ, գուցէ բարեպատեհ դիպուած մը տեղի ունենալով, ցանկալի անակնկալ մը յառաջ գար: Զէ որ արդէն Վահանի զոհ գնացած ըլլալու մասին ալ լուր մը առած չէին:

Օրուան ժամերը քանի կը յառաջանացին, իր զաւկի բարի լուրին սպասող մօր տկար կուրծքին բարախուն ալ այնքան կ'աւելնար:

— Ուշ մեաց Արմենակը, անհանգստութեամբ դիմեց անիկա իր աղջկան։ Մինչև հիմա եկած պիտէր։

— Բայց մայրիկ, դեռ կէսօր չեղաւ։ Մինչեւ որ բոլոր նամակները ցրուեն, բաւական ժամանակ կ'անցնի։ Եւ յետոյ խնդիր է, թէ սուրհանդակն ալ եկաւ……

— Չմեռ է որ ուշ հասնի։

— Ո՛վ դիտէ։ Կրնայ բան մը պատահած ըլլալ և սովորական ժամանակէն ուշ գալ։ Չեղած ու չըլլալիք բան չէ……

— Մի՛ ըսեր, զաւակս, մի՛ ըսեր։ Ես կը վախիմ որ համբերութիւնս կը հատնի։ Ա՛խ, այս գիշերուան տեսած երազս……

— Անպատճառ եղբայրս տեսած ըլլալու ես։

— Այո։ Բայց երնէկ աչքերս կուրնացին ու խեղճ տղեկս այն վիճակին մէջ չի տեսնէի իմ առջեւս……

— Ի՞նչ ըսել է։

— Առտուընէ ի վեր կ'ուղէի միտքէս հանել ու քեղի ալ բան մը չըսել։ Չի կրցայ։

— Իրաւ որ, ինչ կերպով որ ալ ըլլար, ես պիտի կամէի որ զինքը տեսնէի վայրկեան մը առաջ։

— Չորնամ, ինտո՞ր ալ իմ խեղճ ձագուկս մարդասպանի պէս ձեռքերն ու ոտքերը կապած, բերին աչքիս առջեւէն անցուցին……

Այս խօսքերուն վրայ ծերունին ձեռքերը զարկաւ զլխուն, և վշտով ու սոսկումով պաշարուեցաւ վերստին։ Սրբուհիին դէմքն ալ գունատեցաւ։ Սակայն անիկա իր այլայլութիւնը յայտնի չընելու համար, անտարբեր ձայնով մը հարցուց։

— Նայինք, ետքը ի՞նչ է եղեր։

— Բայց զաւակս մեղք մը չունէր։ Անոր ճակատը սուրբի մը ճակտին պէս անարատ, կը փալփլար։ Ուզեցի զինքը գրկել։ Քովը կեցող մարդակերպ դեւերը չի թողին։ Ու այն ինչ նայուածք էր որ ձգեց վրաս, իմ անմեղուկ գառնուկս…… Չորնամ ու կռնծիմ։

Այդ միջոցին դռնահարին ձայնը լսուեցաւ։

— Դուռը, գոչեցին մայր ու աղջիկ միաբերան, զարհուրելի երազէ մը արթնցած:

Սրբուհի վաղելով սանդուխներէն իջաւ վար: Ու ծերունին ալ չկրցաւ պառկած դիրքին մէջ մնալ: Ելաւ, նստաւ, արագաբար իրարու վրայ քանի մը անդամ խաչակնքեց երեսը, և շունչը բռնած՝ սպասեց:

Եւ ահա վարէն Արմենակի ու Սրբուհիի ուրախ ձայները բարձրացան.

— Աչքդ լոյս, մայրիկ, նամակ կայ:

Իսկապէս ալ, հէք ծերունիի աչքերը լուսողողուեցան: Արտասուաց կաթիլներ սկսան զլորիլ երեսն ի վար: Անիկա, իր ահազին ուրախութենէն ինքզինք յանկարծ քաջառողջացած զգալով, ոտքի ելաւ: Ու ոչ միայն կանգնեցաւ անկողնին մէջ, այլ նաև քալեց, զնաց մինչև սենեակին դուռը, վայրիկ մը առաջ զաւկին նամակը համբուրելու անպարազբելի փափաքով մը լեցուած:

#### Ժ.

Անիկա, խլելու ձեւով մը, արագաբար առաւ նամակը Սրբուհիի ձեռքէն, և տարաւ ամուր մը սեղմեց իր շրթունքներուն վրայ: Բայց Սրբուհի և Արմենակ ափիբերան մնացին, տեսնելով ծերունիին ոտքի ելլելը:

— Այդ ինչ է, աղաղակեցին երկուքը մէկէն, և իրենց շփոթումէն, յուզումէն ու ուրախութենէն գրկելով զայն, առաջնորդեցին մինչև անկողնին քով:

Ծերունին չէր լսեր անոնց խօսքերը: Նամակը երկու ձեռքովը շարունակ սեղմած շրթանցը վրայ, գուրզուրագին հեկեկանքներ կ'արձակէր, և անհասկնալի բառեր մը կը մրմնջէր:

— Նստէ, մայրիկ, նստէ, կարծեմ թէ շատ անհանգիստ ես, զգացուց վերջապէս Սրբուհի մօրը, որ իր վատոյժ, տկար սրունքներուն վրայ կը դեղեւէր ու կը տատանէր արդէն:

Ծերունին նստաւ անկողնին մէջ, ակնոցը դրաւ աչքը, դողդղալով բացաւ նամակը, և սիրակաթ նայուածք մը ձգելով

վրան՝ սկսաւ կարդալ. « Սիրելի մայր իմ, և քոյլ իմ... » :

— Այս, չեմ կրնար կարդալ, աչքերու խժիշ բժիշ կ'ըլլան։ Առ, աղջիկս, դուն կարդա։

Սրբուհի շարունակեց նամակին ընթերցումը։ Վահան կը նկարագրէր, թէ ինչեր պատահեցան Պոլս։ Դիտէր, թէ նամակը ուշ մնալուն որքան սրտադողերու ենթարկուած ու դուցէ յուսահատած ալ էին։ Սակայն այդ յապաղումը իր կամաւեղած չէ։ Միայն թէ ինքը բոլորովին առողջ է, և իր մասին հոգ ընելու ուեւ պատճառ չփ կայ։ Ու նամակը կը վերջացնէր ըսելով, թէ հետղինուէ կը պատրաստուի ուղեւորիլ դէպի հայրենիք...։

— Իմ խեղճ զաւակս, հառաչեց ծերունին, երբ լրացաւ նամակին ընթերցումը, արդեօք ինչ ահեր ու վախեր անցուցեր է։

— Ե, հիմա գոհ չես այս նամակէն, որ զարձեալ ատանկ խօսքեր կ'ընես, գոչեց Արմենակ դուարթօրէն։ Իրաւ որ դուն զարմանալի կնիկ մըն ես, և զիս այնքան կը բարկացնես, որ սատանան կ'ըսէ ելիր, տանը մէջ ինչ որ կայ չփ կայ բոլորը կոտրաէ, ջարդ ու փշուր ըրէ ու չաթը թափի։

— Կ'ընես, կ'ընես, գիտեմ որ կ'ընես, հեգիօրէն հաստատեց Սրբուհի, զլուխն օրօրելով, և դէմքին վրայ բունազրուիկ ժպիտ մը նկարելով։

— Ի՞նչ, կը կարծես որ չեմ կրնար ընել ըսածս, պոռաց Արմենակ, և կանգնած տեղը սկսաւ մարտական խոշոր շարժումներ ընել։ Թո՞ղ զիս, թո՞ղ զիս...։

— Բայց քեզ բոնող մը կայ։

— Թո՞ղ զիս կ'ըսեմ, ալ համբերութեանս դաւաթը լեցուեցաւ ու կը վաթի։

Ծերունին Արմենակի կատակերգական խօսքերուն ու ձեւերուն դէմ չկրցաւ բռնել ինքզինքը ու խնդաց։

Արմենակ հասած էր իր նպատակին։

— Ինչ որ է, գնա նորէն սա կնկանը շնորհակալ եղիր, որ բարկութիւնս քիչ մը անցուց, թէ չէ քեզի ցոյց պիտի տայի, Սրբուկ ես, ինչ ես։ Ես քու անանկ պիտցածներէդ չեմ

և ըստծու անպատճառ կ'ընեմ, եթէ նոյն խոկ աշխարհք իրար գայ ու վերջին զատաստանի օրն ըլլայ, հասկցար:

Եւ Արմենակ, ինքդինք ուռեցնելով, բոնի, դօրաւոր ու տիրական հաղ մը փրթցուց:

— Ծաղրածնւ զբեկ...

— Օ՛, շնորհակալ եմ, Օրիորդ, ձեր ինձ ըրած այդ խիստ փաղաքշական պատիւին համար, որուն արժանի...

Արմենակ դեռ խօսքը չէր աւարտած երբ սանդուխներէն ոտնաձայներ լսուեցան:

— Դուռը բայց ենք թողած, բացագանչեց Սրբուհի, մոռացութեան մը անախորժ հետեւանքին առջեւ յանկարծակիկ գալով:

— Ո՞վ է այն, պոռայ Արմենակ, և ուղղուեցաւ դէպի սենեակին դուռը:

Բայց հաղիւ թէ երկու քայլ առաւ անփիկա, երբ սեմին վրայ երեւցաւ Մանուկ աղքարը, թաղին համակրելի դէմքերէն մէկը, քրտինքներու մէջ ողողուած ու շունչը կտրած:

— Ես եմ, ձայնեց անիկա ցնծագին. աչքերնիդ լուս, Վահանը եկաւ:

— Վահանը եկաւ, գոչեցին երեքը միաբերան, անհաւատալի դիպուածին ու անակնկալ երջանիկ աւետիսին առջեւ ապուշ կրթած:

— Այս, եկաւ, և ուր որ է հիմա ներս կը մտնէ:

Ամենն ալ իրար անցան: Խոկ Մանուկ աղքար, որ զգացած էր թէ իր փուխ սիրտը չպիտի կրնայ դիմանալ տեղի ունենալիք տեսարանին հանդէս, քրտինքները սրբեց և կամացուկ մը կծիկը դրաւ:

### ԺԱ.

Նոյն վայրկեանին, արդարեւ, Վահան ներս մտաւ սենեակէն: Մայր ու որդի զրկուեցան: Մայրը չկրնալով ժումել վրան իյնող լեռնազանգ երջանկութեան ծանրութեանը տակ, նուաղեցաւ, և տղուն թեւերուն մէջէն ինկաւ անկողնին վրայ:

Սրբուհի ջուրի վազեց։ Արմենակ սենեակին պատուհանները բացաւ։ Սակայն շատ ջանք սէտք չեղաւ ծերունին սթափեցընելու համար։ Ու երբ որ անիկա աչքերը բացաւ, դարձեալ զրկեց պանդխառութենէ և մահէ աղատուող իր զաւակը։

— Վահան, որդիս, այս դուն ես որ եկեր ես։

Վահան բառ մը իսկ չէր կրնար հանել բերնէն։

— Դուն ես, իրաւ դուն ես, կը շարունակէր ծերունին հեկեկանքները աւելի սաստկացնելով, և ջղաճգօրէն ցնցուող թեւերուն մէջ աւելի ուժեղ թափով մը սեղմելով իր որդին։ Տեսածս երազ չէ, որդիս։ Բայց դուն մինակ ես։ Հայրդ ուր է...։ Ինչու չեկաւ ան, ու օտար հողվրտիքները պառկեցաւ...։ Ինչու մեզի ասանկ թողուց ու զլուխն առաւ զնաց...։ Ինչու, ըսէ իմ որդի, ինչու...։

— Ալ բաւական է, մայրիկ, գոչեց Վահան, սիրալ փղձկած, և ուղեց մօրը զրկէն բաժնուիլ։

— Բաւական, ինտոր բաւական, զաւակս։ Այս քանի տարի է որ տեսուդ զրկուած կ'ապրէի։ Հիմա որ եկեր ողջ առողջ զիրկս ինկեր ես, ալ կրնամ ես իս բռնել ու քեզմէ զատուիլ։

— Եյ, այստեղ ուրիշներ ալ կան, բողոքեց Արմենակ, որ անհամբերութենէն կանգնած տեղը ոտքերը գետնին կը զարնէր։

Վերջապէս Վահան մօրմէն բաժնուելով, Սրբուհիին փարեցաւ։ Բոյր ու եղբայր վայրկեան մը դրկախառնուած մնացին։ Իսկ երբ Վահան եկաւ ողջագուրուելու Արմենակին հետ, այս վերջինը ահազին աղաղակ մը փրթցուց։

— Ո՞յ, ո՞յ, ո՞յ. մամուլ ես, ինչ ես, եղբայր, ոսկորներս կոտրտեցիր...։

Այս ողջագուրանքներէն յետոյ, երեքը բոլորեցան, նստան ծերունիի անկողնին շուրջը։

— Հիւանդ ես, մայրիկ, հարցուց Վահան տիսրօրէն։

— Հարկաւ, պատասխանեց Արմենակ անմիջապէս, երբ որ դուն այսքան ատեն լուռ կը մնաս, չես զրեր, մինչդեռ անոնք

բոլոր որ ողջ մնացեր էին, փութացած էին հեռագիր տալ, կամ նամակ հասցնել:

— Ճիշդ է, սակայն...

— Ինչևիցէ: Բարեբախտաբար այսօր ողջութեանդ նամակը... ստացանք, եթէ ոչ...

— Նամակ, ինձմէ նամակ:

— Այն, ճիշդ քու զրովդ ու ստորագրութեամբ: Եթէ դուն ալ Թովմա առաքեալին ցեղէն ես, ահաւասիկ, տես, դեռ այնքան թարմ է, որ ջրերը կը վազէ:

Վահան իր անուամբ զրուած նամակը ձեռքն առաւ, և սկսաւ դիտել զարմանքով:

— Վերջապէս այս հնարքը մտածեցի ու գործադրեցինք Սրբուհին հետ, յարեց Արմենակ: Ուրիշ կերպ անկարելի էր հանգստացնել սա մեր խօսք չի հասկցող մայրիկը:

Մայր ու որդի նայեցան Արմենակին ու Սրբուհին, որոնք կը խնդային, գոհ իրենց ըրածէն, քանի որ անոր արդիւնքը այնքան բարեբաստիկ եղած էր:

— Իրաւ որ սքանչելի տղայ մըն ես դուն, գովաբանեց Վահան Արմենակը, ձեռքըքանի մը անգամանոր ուսին զարնելով:

— Շատ մի՛ գովեր ատիկա, Վահան, նկատեց Սրբուհի հրճուածայն, նշանակալից նայուածք մը ուղղելով իր եղբօրը: Բնաւ երես տալու չի գար, կ'ելլէ շիտակ ուսիղ վրայ կը նստի:

— Ե՞ս, նախանձու օրիորդ, ես: Օ՛, օ, Աստուած մարդս հեռու պահէ սա Եւայի աղջիկներուն բանսարկութենէն...

Եւ Արմենակ այս խօսքերուն վրայ, նախազգուշակուն ձեւ մը ըրաւ, ու ապա մէկ ոստումով, ելաւ նստաւ Վահանի ուսին վրայ:

Վահանի տխրամած դէմքը թեթեւ ժպիտ մը ունեցաւ, և շրթներէն մրմունջ մը դուրս ելաւ.

— Միշտ նոյն կատակասէր Արմենակը:

— Եթէ յոզնած չըլլայիր, իրաւ որ քեզ ձի շինելով կը զոթցնէի քիչ մը: Բայց մեղք ես: Ուստի հիմա վար կ'իջնեմ

սա իմ արքայական փառաւոր գահէս, յուսալով թէ ուզիշ  
անգամ նորէն հոն բաղմելու բախտը կ'ունենամ:

— Ի՞նչպէս կը փափաքէի, որ ես ալ քեզի պէս ուրախ  
ու զուարթ ըլլայի:

— Ցաւդ ինչ է, ովք քաջ սպարապետ Հայոց Զըլլայ թէ  
գաղտնի սիրահարութեան պէս բան մը ունիս...: Հիմա զուն,  
որ ի կէն Պոլիսէն ողջ առողջ վերադարձած ես հայրենիք,  
պէտք է որ ուրախութենէդ ծափ զարնես, խաղաս ու ցատ-  
քուռես:

— Այս, հայրենիք վերադարձած եմ, բայց...

— Բայց ինչ: Կալածէ նայինք:

Վահան հաւաչեց խորապէս, բոլորովին մռայլ կերպարանք  
մը առաւ, ճակատը կրթնցուց ձեռքին, և լուռ մնաց:

Ամենքն ալ շփոթած, անոր նայեցան:

### ԺԲ.

Վահան արդարեւ զինքը խուսխող և տանջող մտածում մը  
ուներ: Բայց լեզուն կապ ինկաւ և մէկէն ի մէկ, բացարձա-  
կօրէն յայտնելու քաջութիւնը չունեցաւ:

Մայրը թեւերն երկնցուց դէպի իր որդին, և անհանգստու-  
թեամբ, յուզումով ու արցունքով կանչեց զայն.

— Եկուր, զաւակս, եկուր տեսնեմ, թէ ինչու ատանկ  
խուրուրեր ես: Եկուր իմ անուշիկ որդիս, իմ աչքերուս լուսը,  
զլուխող հանգչեցուր սա կրծքիս վրան ու խօրաթէ ուր ճանիկդ  
առնեմ, զլիսէդ անյած չարերը մէկիկ մէկիկ լսեմ: Գլտեմ որ  
զահնդելի բաներ տեսար, մէծ վախեր քաշեցիր ու ճամբրախիքն  
ալ յոդնեցար, կ'երեւայ թէ հիմա տուր համար ատանկ երես-  
քաշ մնացեր ես:

— Երաւ է մայրիկ, շնոր յոդնած եմ....:

— Մեղայ իմ Աստծուս, այս ինչքան ալ վատուժ ես:  
Ռոկորներդ տնկուեր և մաղդ ու մօրուքդ ալ երկնցեր են:  
Կռնակիդ լաթը ինչու այսքան հինցած ու մաշած է: Ասանկ  
տեսնալու էի քեզ, տղաս:

— Քաշածս զիտէ...:

— Վախս իմ խեղճ դառնուկս, իմ խեղճ ձագուկս։ Շուտ ջուր տաքցուր Սրբու, որ աղքօրդ ոտքերն ու գլուխը լուաս ետքն ալ թող երթայ քիչ մը հանգիստ ընէ ու վրան զլուխը փոխէ։

— Բայց ատոր ժամանակ չի կայ, մայրիկ։

— Ինչու, տղաս։

— Հիմա երթալու եմ։

— Ո՞ւր։

— Սիրող հանգիստ պահէ։ Հեռու տեղ պիտի չերթամ։ Քաղաքին մէջն եմ։

— Զէ, որդիս, ես չեմ ուղեր որ դուն այս օրուան օրն տնեն դուրս ելլես։ Վաղը, մէկալ օր ուզածիդ չափ ժուռ եկուր։

Վահան տեսաւ թէ ալ սպասելու ժամանակ չկար, և թէ վերջապէս քիչ մը ետքը ամեն բան ինքնին պիտի իմացուէր։ Ուստի վճռեց ճշմարտութիւնը պարզել։ Զանաց սակայն թեթև ցոյց տալ իրականութեան ծանր պարագաները, ու ըստաւ.

— Քանի մը օր ստիպուած եմ կառավարութեան տունը մնալ։ Այնպէս հրաման եղած է Պոլսէն։ Ինձի հետ եկող հայրենակից ուրիշ քանի մը հայեր ալ կան, որոնք նոյնպէս քանի մը օր պիտի արգելափակուին։ Բայց ես այնքան ալ շատ դժգոհ չեմ այս վճռեն...։ Պէտք է որ դուք ալ համակերպիք ատոր, մածելով որ ուրիշ թշուառներու պէս զոհ չգնացի։ Մնաց որ ուզած ատեննիս, կընանք զիրար տեսնել, կարծեմ։

Ծերունի մօր աչքերը պաղած, և ղեմքի մկանունքները անշարժացած էին։ Սրբուհի տիսրօրէն նայեցաւ եղքօրը, բայց միւսնոյն ժամանակ ջանաց սրտոտ երեւոյթ մը առնել մօրը առջեւ, և

— Այն, մայրիկ, վրայ բերաւ անիկա սփոփարար շեշտով մը, եթէ յիշենք այն բաղմաթիւ մացրերն ու քոցրերը, որոնք իրենց սպաննուած զաւակներուն ու եղբայրներուն վրայ կ'ողբան այս վայրկեանիս, պիտի տեսնենք թէ մենք շատ երջանիկ ենք։ Վահան ողջ առողջ հասած է հայրենիք։ ասիկա փաստ

մըն է: Առ պատահածը, շատ շատ ամենաաննշան դժբախտութիւն մըն է, և ուրիշ ոչինչ:

— Եւ ոչ իսկ ամենաաննշան, աւելցուց Արմենակ: Քանի մը օր կառավարչատան մէջ արգելափակուիլը կը նշանակէ երուսաղէմ ուխտի երթալ: Ու ճշդապէս ինչ կ'արժեն ինձի պէս այն բոլոր երիտասարդները, որ այդ ուխտատեղին գէթ անգամ մը այցելած չեն: Հաւատա Վահան, որ կը նախանձիմ քեզի: Եթէ կարելի ըլլար, ամենամեծ հաճոյքով պիտի փոխարինէի տեղդ, ու երթայի քիչ մը վէզ խաղալու հոն գտնուող մէկալ երանելի լուսաղբարիկներուն հետ:

Վահան ոտքի ելաւ և ծռելով դէպի մայրը, ակոր ձեռքը տարաւ իր շրթունքներուն, ու հրաժեշտ տուաւ:

— Հիմակու հիմա մնաս բարով մայրիկ: Շուտով կը տեսնուինք նորէն, հոգ մի ըներ: Գիտնալու է, որ եթէ ժամանակին չերթամ, ինձի համար առժամեայ կերպով երաշխաւորողը կը նեղեն:

— Վաղը միասին կ'երթանք զինքը տեսնելու, քաջալերեց Սրբուհին իր մայրը, անոր աչքերէն զլորիլ սկսող արցունքի կաթիլները սրբելով:

Բայց ծերունին, անմիսիթարօրէն ու սարսափահար, ձեռները զարկաւ ծնկուըներուն ու ողբաց.

— Երազս, զէշ երազս ելաւ...: Երկնաւոր թագաւոր, իրաւէն զաւակս կը տանին...: Օխտը տարի կարօտը քաշեցի, նոր զիրկս դարձաւ, բայց ինձի չեն թողուր, ձեռքէս կ'առնեն...:

Եւ մինչ Սրբուհի մայրը հանդարտեցնելու ջանքեր կը թափէր, Վահան և Արմենակ միասին դուրս ելան:

#### ԺԳ.

Երկու երիտասարդները, փողոցին մէջ արագօրէն քալելով հանդերձ անդադար ալ կը խօսակցէին իրարու հետ:

— Լաւ ուրեմն, Վահան, այսպէս աքսորուելուդ պատճառն ինչ է:

— Որովհետեւ ջարդէն զերծ մնացած դաւառացի Հայ երիտասարդ մըն եմ:

— Խեղճ տղայ: Եւ սակայն ինչ մեծ երջանկութիւն, որ փոսթդ անվնաս աղատեր ես, առանց նոյն խսկ սկրդուկ մը կրելու :

— Յիրաւի այդ ահւելի կոտորածէն իմ ազատիլս հրաշք մըն է ուղղակի: Երբ որ մէկէն ի մէկ իրարանցումը սկսաւ, ալ աչքիս բան մը չերեւաց: Ո՛չ խանութի, ոչ ապրանքի և ոչ ալ դրամի վրայ խորհեցայ, և անմիջապէս դուրս փախայ խանութէս: Բարեբախտաբար, քիչ մը անդին, ծանօթ Եւրոպացիներէ բնակուած տան մը դուռը բաց տեսայ, ու ներս մտնելով՝ շունչս վերի յարկը առի:

— Կը նշանակէ խանութդ ալ Տաճիկ խուժաններու ապահով պահպանութեանը յանձնեցիր:

— Երբ որ քանի մը օր ետքը՝ խաղաղութիւնը վերահաստատուեցաւ ամեն կողմ, բոլոր պահուըտած Հայերուն պէս ես ալ դուրս ելայ իմ ապաստանարանէս, ուր սրտոտ Եւրոպացի դրացիներու գուրգուրանքին առարկան եղած էի: Ու այն ատեն, աչքերովս տեսայ, որ խանութիս փեղկերը անկանոն կերպով գոցուած ու դուռը առանց կղպուելու վրայ քաշուած էր: Բացի դուռը: Ներսը սրտաճմիկ դատարկութիւն մը կը տիրէր:

— Ատկէց աւելի լաւ պահպանութիւն մը չէր ակնկալուեր անշուշտ այդ անիծածներէն:

— Յուսահատ, տարտամ ու լքուած մտածումներու մէջ խորասուզուած, կանգնած էի ինձի համար այնքան սուղ արժող թալանուած խանութիս առջև, առանց գիտնալու, թէ ուր պիտի երթամ և ինչ պիտի ընեմ: Ճիշտ այդ պահուն անցաւ թաղին ոստիկաններէն մէկը:

— Գէշ հանդիպում:

— Արդարեւ, գուշակածիդ պէս, զիս բռնեց, պահականոց տարաւ, վրաս խուզարկեցին, ունեցածս առին: Եւ հարցաքննութիւն հարցաքննութեանց: Ետքը երկար տեղեկագիր մը,

ու շիտակ սատիկանութեան դուռը։ Երկու օր բանալը պառկեցնելէ ետք, զիս կանչելով յայտնեցին թէ պիտի աքսորուիմ հայրենիք։

— Հիմա դուն ինձի այն ըսէ, թէ բանտարկութիւնդ որոշապէս նրբան ժամանակի համար է։

— Ժամանակն անորոշ է։ Բայց կարծեմ թէ ամեն բան կառավարչին ձեռքն է։ Անիկա կրնայ զիս ազատ թողուլ, եթէ կանոնաւոր երաշխաւորութեան մը հետ զօրաւոր բարեխօսութիւն մը ըլլայ։

— Գուցէ կրծօնը ատոնցմէ ալ աւելի աղէկ գործ աեսնէ։

— Հաւանական է։ Միայն թէ ինձի մօտ...

— Զի քո է կարողութիւն։ զիտեմ։ Բայց իմ վաստկածս որո՞ւ և ո՞ր օրուան համար է, եղբայր։

— Շնորհակալ եմ։ Պղտիկ խնայողութիւն մը ունիմ Պոլիս ձգած, և քանի մը օրէն պիտի ստանամ։ Բարեքախտաբար այդ գումարիկը մօտս չէի պահած, եթէ ոչ այն ալ խանութիւն պէս ձեռքէս ելած ու հիմա բոլորովին չքաւոր վիճակի մը մէջ ինկած պիտի ըլլայի։

Այդ միջոցին անոնք իրենց ետեւէն ձայն մը լսեցին.

— Թուշնմ էք, ինչ էք, քիչ մը կամաց։

Կանգնելով ետեւ դարձան։ Պղտիկութենէ իրենց ծանօթ դրացի Ահմէտն էր ան, այսինքն Սրբուհիի անդորրութիւնը խանգարող թուրք երիտասարդը։

— Բարի ես եկեր, Վահան, յարեց Ահմէտ, և մօտենալով անոր ձեռքը սեղմեց։

— Բարի տեսանք, Ահմէտ։

— Օ՛, Ահմէտ, դուարձաքանեց Արմենակ, դուն զեռ ողջ ես։

Ահմէտ որ վարժ էր Արմենակի կատակներուն, խնդաց, և իր խօսքը դարձեալ Վահանին ուղղեց։

— Կանոնը ատանկ է, դրացին։ գոնէ լուր մը տալ չիկայ որ եկեր ես։ Եթէ մեր ջորեալանը քեզ տեսած չըլլար, ես ուրկէ պիտի զիտնայի գալդ։

— Ժամանակ չունեցայ։

- Ինչ որ է։ Հիմա ուր կ'երթաք այսպէս։
- Կառավարչատուն։
- Կառավարչատուն։ Բարի ըլլայ։ Ի՞նչ գործ ունիք հոն։ Վահան համառօտ կերպով պատմեց ամեն ինչ։ Ահմէտ, ըովէ մը մտախոհ մնալէ ետք, ըստ Վահանին։
- Բնաւ հոգ մի՛ ըներ, Վահան։ Ես պէտք եղածին պէս պիտի խօսիմ հօրս քու մասիդ։ Ան կառավարչին մտերիմ բարեկամն է։ Դուն բանտէն պիտի ազատիս։
- Ի՞նչ կ'ըսես, Ահմէտ, իրաւ, յուսամ։
- Կը վստահացնեմ քեզ։
- Երախտապարտ պիտի ըլլամ քեզ ու հօրդ։
- Ես կը սիրեմ ձեր ընտանիքը, և կ'ուզեմ այդ սիրոյս ապացոյցը տալ…։
- Արեւուզ սոխ ու սխտոր տնկեմ, նորէն Ահմէտը խընդացուց Արմենակ։ Աստուած մէկ օրդ երկուք չընէ։ Սխալ ըսի։ Այնքան երկար կեանք ունենաս որ ճանճ դառնաս ու պատը փակչիս։ Բայց կատակը մէկ դի, զուն աղէկ տղեկ մը կ'երեւաս։ Միայն թէ մեղք որ Տաճիկ ես ու քեզ թլփատած են։
- Ի՞նչ ըսել կ'ուզես, հարցուց Ահմէտ քահքահելով։
- Այն ըսել կ'ուզեմ, որ երք օր մը ճողիս ու անդիի աշխարհը չուես, քեզ արքայութեան դռնէն ներս չեն ընդունիր ու սատանաները քաշիւտելով շիտակ դժոխք կը տանին։ Անոնք արդէն հասած էին կառավարչատան առջեւ։
- Ժամ մը ետքը կուզամ ես, պէտք եղած բաները հետս առնելով, խոստացաւ Արմենակ և սպասեց որ մինչև Վահան ներս երթայ։
- Գնա հանգիստ սրառվ, միամտցուց Ահմէտ Վահանը։ Հաստատ գիտցիր որ վաղը աղատ սլիտի արձակուիս։ Վահան չարաշուք դռնէն անցաւ ներս։ Արմենակ փութաց բանտարկեալին համար հարկ եղած սլիտոյքները բերելու։ Իսկ Ահմէտ գնաց հայրը տեսնելու և Վահանին ըրած իր խոստումը կատարել տալու։

## ԺԴ.

Յաջորդ օրը, իրիկուան կողմ, Վահան տեսաւ որ իր բանտախուցի դուռը բացուեցաւ և ծեր բանտապահը, հակառակ իր սովորական դանդաղ քալուածքին, արագօրէն ներս մտնելով յայտնեց.

— Եկուր ինձի հետ. քեզ կ'ուզեն :

Վահան, որ զիշերն ի բուն ոչ քնացած և ոչ իսկ պառկած էր, թէև տունէն անկողին մը բերած էր Արմենակ, և ունեցած դրական ու բացասական բիւրաւոր մտածումներէն երեւակայութեամբ զրգուուած վիճակի մը մէջ կը գտնուէր, բանտապահի այդ խօսքերէն շատ գէշ ազդուեցաւ։ Անիկա զողաց մէկէն ի մէկ և վարանեցաւ տեղէն շարժուելու։

— Չի գաս հետս, կրկնեց պահապանը :

— Ի՞նչ կայ…:

— Ի՞նչ պիտի ըլլայ, բախտդ բանուկ է եղեր։

Վահանի մթնցած միտքը ողողուեցաւ լոյսով։

— Հասկցայ։

— Քալէ ուրեմն։ Բայց ետքը չի մոռնաս զիս տեսնել…։

Երբ որ Վահան կառավարչի դահլիճէն ներս մտաւ, իսկոյն ճանչցաւ իրենց վաղեմի դրացի ալեւոր Մուստաֆան, որ զինքը, տեսնելուն ժպտեցաւ ու ըսաւ.

— Բարի եկեր ես։

— Աղջ եղէք, տէր իմ։

Վահան ոտքի վրայ մնաց, ձեռքերը կուրծքին վրայ զետեղած։ Իսկ կառավարիչը, դաժան նայուածք մը ձգեց անոր վրայ, և Մուստաֆան ցոյց տալով յայտարարեց.

— Այս մարդուն քղանցքները համբուրելուես, որ երաշխաւոր ըլլալով քեզ բանտէն կ'ազատէ։ Անշուշտ ինքզինքդ պիտի ուղղես այլևս։

— Անիկա խելօք ու պարկեշտ կեանք մը պիտի ունենայ ասկէ ետքը, հաւաստեց Մուստաֆա գլուխն օրօրելով։

— Զեր երկուքէն ալ շնորհակալ եմ, ըստ Վահան, և յարդալից խոնարհութիւն մը ըրաւ:

— Օն, զինա գործիդ, հրամացեց կառավարիչը Վահանին: Բայց գիտոցիր, որ եթէ անգամ մըն ալ յանցանքով հոս բերուիս, այլևս այս պատուական բարեկամիս բարեխօսութիւնն ալ պիտի չըսեմ:

Վահան դուրս ելաւ դահլիճէն: Անոր զգացած ուրախութիւնը այնքան մեծ էր, որ ոտքերը գետնէն կը կտրուէին:

Կառավարչատան զրսի զրան առջեւ պատահեցաւ բանտապահին ու Արմենակին, որոնք իրեն կը սպասէին:

— Աւրեմն սա դաղլածին տուած աւետիսը ճիշդ է, հարցուց Արմենակ:

Վահան, ուրախ դէմքով, հաստատական նշան մը ըրաւ:

— Ներսը ըրած խոստումդ հարկաւ միտքդ է, ըստ բանտապահը, Վահանին մօտենալով:

— Արմենակ, բան մը տուր սա մարդուն:

— Գլխուս վրայ:

Եւ դառնալով բանտապահին.

— Տեսնեմ, ծերուկ, սուր ակռաներ ունիս սա ոսկորը կրծելու, յարեց Արմենակ, և զրպանէն արծաթ զրամ՝ մը հանելով տուաւ մարդուն:

Բանտապահը շնորհակալ եղաւ, և ասլա գոհունակ շեշտով մը աւելցուց.

— Եթէ ուրիշ անգամ՝ ծակը մտնէք, ձեր յարգը պիտի գիտնամ:

— Կարծեմ թէ աղէկ պիտի ըլլար, Արմենակ, որ Պոլսէն ինձի հետ աքսոր եկող տղոց համար ալ բան մը տայինք այս պահապանին:

Արմենակ, պատրաստակամ, զրպանէն ուրիշ արծաթ զրամ՝ մը հանեց, և խօսքը պահապանին ուղղելով ըստ:

— Ինձի նայէ, ծանօթ, դուն բանգէտ մէկը կ'երեւաս աչքիս :

— Կարծածէդ ալ աւելի :

— Շուտիկը տանի այդ կտրտելիք լեզուդ : Ահա այս տուածս ալ, այն խեղճ տղաներուն համար է որ երեկ Ակը հասնելով՝ մեր բարեկամին հետ հիւր եղան քու պաշտիղ մեջ :

— Կը ճանչնամ՝ տանիք :

— Եթէ անոնց աղեկ նայիս ու անոնցմէ զոհունակութեան տու մը բերես ինձի, նորեն կրծօն տնիս : Իսկ եթէ աղեկ չի նայիս, զուն զիտես, մեղքը ճիւղ : Ասկէ եաքը ոչ բարեւ ոչ Ռուծու բարին : Հասկցար ըսածս, բորտու :

— Աղբարներուս պէս պիտի նայիմ՝ անոնց, խոստացաւ բոնութեան տկար զործիքը ներկայացնող մարզը, որուն աչքերը ուրախութենէ կը շողացին : Անոնք զեռ երկար պիտի պառկին :

— Պիտի աշխատինք որ անոնց մասին ալ զիւրութիւն մը գտնենք ու օր առաջ հանենք, սրատախանեց Վահան :

— Ինձի նայեցէք, փոփոաց թուրքը՝ շուրջը զաղտաղողի նայուածք մը ձգելով և բութն ու ցուցամատը իրարու քսելով, դուք ասկէ լուր տուէք...: Մեծուորը կ'ուտէ...: Միայն թէ ճամբան գտնելու և տարուն կերպը զիտնալու է...:

— Շատ աղեկ, շատ աղեկ, կրկնեցին երկու երիտասարդները, և ցնծութեամբ զեղուն, ուղղուեցան տուն :

## ՓԵ

Հարսնիքի տուն մը դարձաւ Մարդարեաններու բնակարանն այդ օր : Ծերունի մայրիկը, թէև տկար, բացց իր փափաքին համաձայն հաղուած, բերուած էր հիւրասենեակ, որ լեցուած էր աչք լուսի եկող բարեկամներու, ազգականներու և զրացիներու բաղմութեամք : Անիկա, այնտեղ, անկիւն մը, կէս ընկողմանած ու զլուխը բարձի մը յենած, սրտի բուռն ուրախութեամք մը հիւրերուն շնորհաւորանքները կ'ընդունէր :

Երջանիկ օրը իրիկուն եղաւ, և հիւրերը մեկ կողմէն այլևս սկսեցին հրաժեշտ առնել : Ամենէն եաքը մեկնեցան Արմենակենք : Ու անուորները ամենն ալ, օրերէ ի վեր անքուն ու անհանգիստ՝ մտան անկողին : Միայն Սրբուհի չկրցաւ քունի կաղ-

զուրիչ ու կենսանորոգ քաղցրութիւնը ճաշակել։ Անիկա կը մտածեր։

— Ի՞նչ, այդ Տաճիկ տղան եղբօրս մեղքնալուն համար միջնորդեց իր հօրը ու աղատել տուաւ զայն։ Երբեք չեմ կրնաք հաւատալ առոր։ Ու կը վախեմ։ Թէ այս աղատութիւնը չարաղետ հետեւանքներ պիտի ունենայ……

Այս մտածումեն եար, անիկա ինքզինք կշտամբեց։

— Սակայն, միթէ կը վայը, որ ինչ դժբախտութիւն ալ ոք պատահի տրանջամ, քանի որ ատիկա աքսորական եղբօր մը կատարեալ աղատութեան սիրոյն համար պիտի ըլլայ։

Պահ մը ջանաց իր անհանդիստ միտքը հանդարտեցնելու

— Գուցէ բնաւ վասնդ մըն ալ չկայ, և իմ երեւակայութիւնս է որ այս գէշ երազները կը հիւսէ ու զիս կը տանջէ։ Եւ ինչ չարիք պիտի կրնայ պատահիլ, քանի որ եղբայրս մեզի հետ է այլևս ասկէ եար։

Այնուամենայնիւ, անիկա, դարձեալ չկրցաւ խաղաղիլ, արթուն մնաց, և տարակոյսներու ովկէանին մէջ ալեծուփ տատանեցաւ, շարունակելով իր խորհրդածութիւնը։

— Արդեօք խնդիրը եղբօրս յայտնեմ։ Բայց եթէ այդ յայտնութիւնը գէշ արդիւնք մը ունենայ։ Գուցէ ամուսնութեամբ ամեն չար մարի, երթայ, քանի որ այս տնեն բաժնուելով, աչքէն պիտի հեռանամ։ Այս պարագային պսակս փութացնել հարկ պիտի ըլլայ։ Սակայն ինչպէս կարելի է այդ տեսակ առաջարկութիւն մը ընել իմ կողմէ։ Եւ յետոյ, չէ որ նախ ինձմէ մեծ եղբայրս պէտք է որ ամուսնանայ։ Արդեօք այս մասին անգամ մը Երմենակին հետ խօսիմ բացէ ի բաց։ Օ՛չ, չեմ գիտեր, իրաւ որ չեմ գիտեր ինչ ընելս……

Զղերը տաստիկ լարուած, և հոգին խռովայոյզ, լալու անգուստ փափաք մը ունեցաւ անիկա։ Եւ լացաւ դառնօրէն ու երկարօրէն, առանց աղմուկի, հեկեկանքները իր մէջ խեղղելով։

Առտուն, սակայն, մայրն ու եղբայրը նկատեցին, ոք Արբուհիի աչքերը կարմրած ու կոպերը բշտուկած էին։

— Հայեր ես, աղջիկս, հարցուց մայրը անհանգստութեամբ։  
— Ի՞նչ ունիս, Սրբուհի, խնդիր ըրաւ նոյնալէս Վահան։  
Իրիկուընէ ի վեր ել նկատեմ, թէ զուն մեղի պէս ուրախ չես,  
և ծիծաղներդ ու ըրած խօսքերդ բռնազբօսիկ են։ Ինձի անանկ  
կուգայ, թէ զուն ցաւ մը ունիս ու գաղտնի կը սլահես մեզմէ։

— Մինակ իրիկուընէ չէ, աղաս, քանի մը օրէ ի վեր է  
ուր այս աղջիկը իր առջի ուրախ ու շէն սիրալ չունի։

— Բայց ինչո՞ւ։ Ի՞նչ է ասոր ովատճառը քուրիկս Բոէ  
ինձի։ Ես կ'ուզեմ գիտնալ։

Սրբուհի խուսափողական պատասխաններով, հարցավնդու-  
մէն ազատեցաւ։

Վահան փափաք յայտնեց պարտէզ իջնելու։ Սրբուհի,  
ակամայ, հաճոյակատար զտնուեցաւ եղբօրը իսկ ծերունին,  
թէն ինքզինք բաւական լաւ կը զգար և անկողնէն ելած էր,  
բայց յոդիութենէ զերծ մնալու համար, չուզեց անոնց ընկե-  
րակցիկ այս անգամ։

Աշնանամուտի առաւօտեան գաղջ արեգակի մը ծառա-  
գայթները վերէն կ'իջնելին վար, տակաւ մերկացող ծառերու  
ծիւղերու մէջէն։ Պարտէզին ամեն մէկ ծառն ու անկիւնը մէյ  
մէկ յիշատակ ունէին Վահանին համար։ Պանդխտութենէ դար-  
ձող երիտասարդը լիաթոք կը շնչէր մաքուր, անապակ օդը, և  
աչքերը մեծ հաճոյքով կը պտտցնէր ամեն կողմ։ Ու անիկա,  
իր այդ հիասքանչ տպաւորութեան տակ մրմնջեց։

— Ո՞վ իմ հայրենական քաղցր ու սիրելի պարտէզ, որքան  
քաշեցի քու կարօսող, կեանք խամրող մթնոլորտի մը մէջ  
բանտարկուած ապրելով շարունակ։

Աղա քրոջը դառնալով յարեց։

— Արդարեւ, քոյրս, բազմամարդ մեծ քաղաքներու մէջ  
բնական կեանք չկայ։ Բայ իս, ամենամեծ զրկանք մըն է մար-  
դուս համար, որ բնութեան ծոցը ծնելէ ու մեծնալէ ետք, օր  
մը կը հեռանայ անկէ, կ'իյնայ չոր ու ցամաք միջավայրի մը  
մէջ, ու տարիներով կը մնայ այնտեղ։ Օ՛, գարունը գալուն,  
այնալէս պիտի ծաղկեցնեմ այս պարտէզը, որ տարիներով

քաշած զրկանքիս վրէժը պիտի լուծեմ: Ի՞նչ կ'ըսես, Սրբուհի,  
միթէ իրաւոնք չունիմ: Սակայն դուն բնաւ չես խօսիր:

— Ի՞նչ խօսիմ, Վահան:

— Քեզի բան մը ըսեմ, աղջիկ, դուն անպատճառ ներքին վշտով մը կը տառապիս, ու լուռ կը մնաս: Բայց եղբօրմէղ ալ քաշուկիլ ու անկէ բան պահել կ'ըլլայ:

— Բան մը չունիմ որ յայտնեմ...:

— Կը մտածեմ, բայց չեմ կրնար ըմբռնել, թէ ինչ կրնաս ունենալ:

— Բարի լոյս ձեզ, քովի պարտէղէն ձայնեց Ահմէտ:

Վահան տրուած բարեւը փոխաղարձեց, և ժպտուն դէմքով մը մօտեցաւ երկու պարտէղներուն սահմանը գծող պատին, որուն միւս կողմը կանգնած էր Ահմէտ:

— Ես վեր կ'ելլեմ, Վահան, շշնջեց Սրբուհի, Էռթեամբ համբուն զողահար, և տենդոտ քայլերով զնաց, մտաւ տուն:

Վահան և Ահմէտ, պատին երկու կողմը, դէմ առ դէմ կանգնած, սկսան խօսակցիլ իրարու հետ:

## ԺԶ.

Այս անցուդարձերուն վրայ դեռ շաբաթ չէր սահած, երբ Ակն ամբողջ, մէկէն ի մէկ տակն ու վրայ եղաւ: Տեղին Թուրք ժողովուրովը, զինուորականութիւնն ու ասոնց գործակցող շրջավայրերու Քիւրտերը, ամենն ալ զինուած, կառավարութեան զրդումով յարձակեցան Հայոց վրայ, որոնք աւաղ, անդէն ու անպատրաստ էին: Անոնք կը քնանային...: Այս էր պատճառը, որ ուրիշ տեղեր նմանը չի տեսնուած զարհուրելի կոտորածի մը մատնուեցան Ակնայ թշուառ Հայերը:

Շուկան գտնուող խանութպանները յանկարծակիի եկած՝ սկսան փախչիլ դէպի թաղերը: Խանութ, ապրանք ու դրամ երեսի վրայ թողած կը վագէին անոնք, իրենց հոգին ազատելու ու ընտանեաց մօտ հասնելու համար: Սակայն անոնցմէ շատեր զնդակահար կամ սրախողխող, տեղն ու տեղը կ'իյնային: Մանը վիրաւորները կէս ճամբան կը մնային:

Կոտորածին հետ թալանը, հրկիզումն ու աւերումը շուկացէն տարածուեցաւ զէսի Հայ թաղերը։ Եւ քաղաքին մինուրար լեցուեցաւ հրացանի պայմիւններով, կանանց ու երեխաներու ճշուդուքներով, և զարնուղներու օրհասական աղաղակներով։ Արսափահար վաղքը ու խելայեղ խուճապը նաև աներէն զուրս զէսի պարտէղները, զէսի զետեղերքները և զէսի քաղաքէն զուրս, սարերն ու ձորերը։ Տուներէն վախչել չկրցողները կամ՝ զրացիի մը տունը իրենցինէն առելի ապահով կարծելով՝ այնտեղ շունչ տոնողները չեին ապատուեր։ Մարդ ու կին, աղայ և աղջիկ, ծեր ու երեխայ, նոյն խելիւանդներ, հաւասարապէս կը սպաննուեին։ Մահանալէ առաջ անոնք երբեմն կ'ենթարկուեին մարդկացին բանականոթենէ դուրս, անլուր, հրէշացին նրբոթիւններով լեցուն տանջանքներու։ Հայ արիւնը կը հոսէր ամենուրեք վտակներու պէս։ Տուներու մէջ՝ աներեւակայելի ծակուծուկերու խորերը պահուըտողներէ չատեր, ողի պակասէն և կամ՝ հրդեհի մուխէն շնչահեղձ կ'ըլլացին։ Արիշներ բոցերէն կը խորովուեին, կ'ածխանացին։ Դիակներ զետանին վրայ, դիակներ զետանին ու աւերակներուն տակ։ Յարձակող թշնամի խումբերուն ու բանակներուն դէմ՝ կանգնելով ինքզինքնին պաշտպանել ճգնող Հայերը չափազանց քիչ էին։ Ամբողջ քաղաքին մէջ զրեթէ քանի մը տասնեակ քաջ երիտասարդներ։ Զարդէ առաջ Հայ թաղերու մէջ տեղի ունեցող ընդհանուր խիստ խուզարկութենէն պահած էին անոնք իրենց զէնքերը։ Վճռած էին, որ եթէ նոյն խել շօշափելի արդիւնք մըն ալ չկարենան յառաջ բերել, զէթոչիսարի պէտ չմորթուին, կեանքերնին սուզի ծախեն։ Թուրքերով խտոն եղող թաղերու մէջ, երբեմն Հայ ընտանիքներ կը զիմէին իրենց վաղեմի թուրք զրացիներուն, և անոնցմէ պաշտպանոթիւն ու ապաստան կը խնդրէին։ Սակայն զիմողներէ շատեր չարաչար կը տուժուեին այդ բարի զրացի ու բարեկամ՝ կարծուած թուրքերէն։ Աղջիկներ կը բռնաբարուեին, կիներ կը լկուեին։ Անոնց զարդերն ու մարդոց քսակները կը չափաշտակուեին։ Կրօնուրացութեան բռնազատումներ ու սպառ-

նալիքներ կը կատարուեին : Ու այս ամենէն ետքը խոշտանգում ու մահ, կամ տան տերերու ձեռքով և կամ փողոցի խուժաններուն առջև ձգուելով : Երբեմն մեծագին ու հազիւ հնարաւոր եղաղ փրկանքներու վճարմամբ կամ պարտատոմներու ստորագրութեամբ պահուղներ կ'ըլլացին : Բայց ասոնք ալ զերծ չեին տարակոյսի, անվատահութեան և ահ ու երկիւղի ծիւրումէն : Ու չղխոցուեցաւ, թէ իրօք զտնուեցան Թուրքեր, որոնք առանց ուեւ շահու և ակնկալութեան, զուտ մարդասիրական դաղափարէ զրդուած, պահովանեցին իրենց ապաւինող Հայերն ու անոնց պատկանող տներն ու ինչքերը :

Վերջապէս ահաւոր օրը իրիկուն եղաւ : Սգաւոր սեւ զիշերուան թանձր քողը պատեց քանզուած քաղաքը : Բայց զեռչեր հնչեր զաղարի փողը : Հայ կեանքի քնաջնջման զարհուրելի զործը միշտ յառաջ կը տարուեր միւնոյն կատաղի սաստկութեամբ : Հրդեհուած Հայ թաղերէ բարձրացող բոցերու հսկայ սիւները չարաշուք ցոլքով մը կը լուսաւորէին Եփրատի արիւնաների ջրերը, և քաղաքին շրջակայ լեռները, որոնք լուռ ու անտարբեր վկաներ կը հանդիսանացին իրենց հովտին մեջ կատարուող դժոխացին խժդութիւններուն : Երկինք նոյնալէս անխոռով հանդիսատես մը...:

### ԺԷ:

Ահմէտ, առաջին հրացանի պայմիւնին, եկած կանգնած էր Մարդարենց տան զրանը առջեւ : Իրեն ընկեր առած էր ուրիշ երեք Թուրք երիտասարդներ, երեք մտերիմներ : Եւ Մարդարենց տունը, թաղին մեջ միակ բացառութիւն կազմող Հայ տունն էր, որ չէր ենթարկուած ոչ յարձակումի, ոչ ջարդի և ոչ կողոպուտի : Մէկ խօսքով անոր մանը մոլորած չէր, շնորհիւ Ահմէտի և անոր ընկերներու ցոյց տուած պաշտպանութեանը :

— Այս տունը մեր բաժինն է, աղղարարած էին անոնք տան վրայ եկող խուժանախմբերուն :

Այս կերպով մինչեւ իրիկուն հսկելէ ետք՝ երբ մութը կոխեց,

Ահմետ դուռը զարկաւ, բարձրաձայն պոռալով որ լսուի.

— Ես եմ, ես, բացէք դուռը:

Ներսը, ծերունի մայրիկը, ջարդի վախէն դարձեալ տկարացած, ինկած էր անկողին: Անիկա սոսկումով ու սրտմաշ տուայտանքներով կը դողդղար: Բնաւ չէր թողուր Վահանին ու Սրբուհին ձեռքը: Աղջականներու, բարեկամներու և դրացիներու մասին յաճախ հարցումներ կ'ընէր, և անդորրացուցիչ պատասխաններ կը ստանար: Վահան, հոգեխոռով անստուգութեան մը մէջ էր: Չէր կրնար որոշապէս դուշակել, թէ վերջ ի վերջոյ ինչ վախճան պիտի վիճակի իրենց: Այնուամենայնիւ միշտ կը պահէր իր պաղարիւնութիւնն ու արտաքին հանդարս երեւոյթը: Կ'աշխատէր իրեններուն սրտերը ապահովող խօսքեր ու քաջալերող ներշնչումներ ընել: Անիկա անոնց կ'ըսէր թէքանի որ Ահմետ իրենց պահապան կանգնած էր, այլևս տեղի չկայ ահուղողի: Կը յայտնէր նաեւ, որ եթէ Ահմետն ալ չըլլայ, ինքը ամեն միջոց ի դործ պիտի դնէ, ու մինչեւ իր վերջին շունչը զիրենք պիտի պաշտպանէ: Անիկա, զէնք ունենալով հանդերձ՝ ցորեկը իրեններով փախչիլ չէր ուզած, խորհելով որ տունը պահպանութեան տակ էր, և յետոյ իրենց փախուսոր խուժաններէն կրնար նշմարուիլ գուցէ, և աղէտալի հետեւանք մը ունենալ: Բայց երբ մութը վրայ առաւ, և մոմը վառեց, ալ իրենց ուրուատեսիլ տան մէջ մնալը վտանգաւոր համարեցաւ: Ու որոշեց որ ինքը իր տկար մայրը շալկէ և երեքը մէկ վար իջնելով, պարտէզներէն անցնին ու երթան Ահմետենց տունը: Եւ կամ եթէ այդ թուրք դրացիներուն տունը մտնել և մնալ անկարելի ըլլայ, այն ատեն կարծ ճամբով մը իջնեն գետեղերք, ուր կը յուսար թէ պիտի կրնային պատապարուելու տեղեր գտնել: Եւ իր այս որոշումը իրեններուն հաղորդելու ու ընդհուպ անոր գործադրութեանը ձեռնարկելու վրայ էր, երբ որ Ահմետ զարկաւ իրենց դուռը: Խոկ Սրբուհի, որ մահացու արտմութեամբ ու սոսկումով պաշարուած էր, Արմենակի ինչ ըլլալու մասին, և Ահմետի պաշտպանութեանը կասկածելուն, վարէն հասնող ձայնէն ցնցուեցաւ ու վեր թռաւ: Անոր

երակներուն մէջ հոսող արխւնը եռաց։ Ու դէմքը բոսորատիպ, աչքերը բոցավառ, ամբողջ մարմնով գողղողուն, յառաջ նետուեցաւ ու կեցուց իր եղբայրը, որ կ'երթար դուռը բանալու։

— Դուռը բանալու չես, Վահան։

— Ինչու։

— Վասնգաւոր է։

— Բայց դուռը զարնողը Ահմէտն է։ Հարկաւ դուն ալ լսեցիր անոր ձայնը։

— Ճիշտ անիկա ըլլալուն համար, ես ալ չեմ ուզեր որ բանաս։

— Չեմ հասկնար, Սրբուհի, թէ ինչ ըսել կ'ուզես։

— Ես հաւատացած եմ, թէ այդ Տաճիկը բարի նպատակաւ չէ որ մեզ պահպանեց, և հիմա ալ կուզէ վեր գալ։

— Աղջիկս, անդիէն խօսքի մէջ մտաւ ծերունին, այսքան բարիք ըրաւ մեզի, հիմա դուռը չի բանալ կ'ըլլայ։

Դուռը կրկին զարնուեցաւ։ Վահան, անհամբեր ու անհանգիտ, գնաց մինչեւ սանդուխին զլուխը։ Եւ Սրբուհի անոր հետ յառաջացաւ միշտ, թեւերը վհատօրէն գալարելով, և զայն զդուշացնել աշխատելով։

— Եղբայրս, եղբայրս, կ'աղաշեմ, մի՛ երթար, խօսքս բռնէ։ Դուռը մի՛ բանար. ետքը գէշ կ'ըլլայ։ Փախչինք այս տնէն։ Զահանք մենք մեզ աղատելու միջոց մը գտնել։

— Բայց, սիրելիս, տանը առջեւ խուժան չի կայ։ Եւ Ահմէտ ինչ պիտի կրնայ ընել մեզ։ Գուցէ անիկա կարեւոր ըսելիք մը ունի։ Անշուշտ կարելի է փախչիլ, և սակայն հիմա տնպատշած է։ Նոյն խսկ տեսակ մը վատութիւն է. զինքը ընդունիլը։

— Այդ պարագային պատուհանը բաց, վերէն խօսէ հետը, ու հասկցիր թէ ինչ կուզէ ըսել։

— Իրաւ որ իմ անուշիկս, զիս նեղ զրութեան մը մէջ կը ձգես։ Ինչէն կը վախնաս։ Միթէ ես քովդ չեմ։

Երրորդ անգամ դուռը զարնուեցաւ, և քանի մը հեղ իրարու վրայ, արագ, ուժգնագին։

Ալ գնա ներս մայրիկին մօտ, վերջնապէս ստիպեց Վահան  
Սրբուհիին, և ինքը սանդուղներէն վար վազեց:

— Գնաց, չեծեծեց Սրբուհի ահալից ձայնով մը, և մօրը  
մօտ դարձաւ:

Անիկա հիմա, մեռեալի պէս պեղնած, վախէն դողահար,  
կծկտեցաւ մօրը սիարին քով:

— Սիրտդ ամուր բռնէ, զաւակս, բսաւ մայրը: Վախնա-  
լու բան մը չիկայ: Հաղար երնէկ էր ուր ամենն ալ մեղի պէս  
պահուած ըլլային: Տիրոջ օղնութիւնը հասնի առաջ ամեն Հայ  
քրիստոնէի, ու եաքն ալ մեղի:

Եւ բարեպաշտ կինը, անկողնին մէջը շտկուելով, սկսաւ  
ձեռքին համրիչը քաշել, և աչքերը ձեղունին յառած, աղօթք  
մը մրմնչել:

Այդ պահուն, Վահան և Ահմետ ի միասին ներս մտան  
սենեալէն:

### ՓԲ.

Ահմետ ներս մտնելուն պէս, բուռն կերպով անձկացրեաց,  
սեւեւաքիք նայուածքը կեղրոնացուց Սրբուհիի գէմքին վրայ:  
Եւ Սրբուհի, որուն երեսին գոյնը անդադար կը փոխուէր,  
չկրցաւ իր աչքերը գետնէն վերցնել ու դիտել նորեկը:

— Նստէ, դրացին, առաջարկեց Վահան Ահմետին:

— Ողջ ըլլաս, ու Աստուած սրտիդ բոլոր փափաքները  
կատարէ, օրհնեց ծերունին զայն:

Ապա Սրբուհիին դառնալով յարեց.

— Աղջիկս, ելի՞ր ու մեղ պահպանող սա կարիճին սուրծ  
մը եփէ: Կարելի է որ անօթի ալ է: Քիչ մը ուտելիք բեր որ  
անուշ ընէ:

Սրբուհի կծկտած տեղէն ու դիրքէն չշարժեցաւ: Ահմետ  
իր անհամեստ նայուածքը բնաւ չէր հեռացներ Սրբուհիէն:  
Վահան սկսաւ նեղուփիլ ու ճնշուփիլ, Սրբուհիին հանդէալ Ահ-  
մետի ունեցած այս ակնյայտնի ապերասան կեցուածքէն: Եւ  
անոր մէջ ծանը կտսկած մը արթնցաւ: Մէկիկ մէկիկ յիշեց

քրոջ խօսքերը։ Սակայն անիկա անխոչեմութիւն համարեցաւ յախուռն ու ծայրայեղ միջոցի մը դիմելը։ Ուզեց աշխատիլ որ շարիքին առաջքն առնէ։ Գնաց Ահմետին քով, ձեռքը դրաւ անոր ուսին, և քաղցր ձայնով մը ըստւ։

— Ահմետ, եկուր երթանք սա քովի սենեակը ու հոն խօսինք իրարու հետ։ Կարելի է որ մայրս ու քոյրս անհանգիստ կ'ըլլան բան մը լսելով։

Ահմետ տեղէն չերերաց։ Բայց անոր մոխրագոյն դէմքի մկանունքները սկսան խօլապէս պարել, աչքերուն կլքոտ հուրը աւելի մոլեզնուտ, աւելի գաղանացին դարձաւ, և ամբողջ մարմինը ջղացին հսկայ ցնցում մը բռնեց։

— Երթանք, կրկնեց Վահան, և այս անգամ՝ բռնի առաջնորդելու ձեւով մը քաշեց Ահմետը, որ

— Թող դիս, գոչեց, հսկառակորդի սուր ակնարկ մը ձգելով Վահանին վրայ։

Մրգուհի սոսկալի ճգնաժամի մը մէջ էր։

— Տղաս, ինչու կը պնդես, միջամտեց միամիտ ծերունին, թող հոս նստի այդ բարի տղան։ Մենք Տաճկի կնիկ չենք, որ մարդոց ներկայութենէն քաշուինք։

Վահան աեսնելով, թէ ուեւ կերպով չաջողիք Ահմետը քրոջը դէմէն հեռացնելու, այլևս համակերպեցաւ ծագելիք խնդիրը լուծելու ըստ դիսլաց։ Եւ դարձեալ քաղցրութեամբ Թուրքին դիմեց։

— Ուրեմն հոս նստէ, Ահմետ։ Հանդիստ ըրէ քիչ մը։ Շատ յոդնած ըլլալու ես։ Գիտեմ որ զուն ու հայրդ մեծ մարդասիրութիւն ցոյց տուիք մեղի հանդէպ։ Հայրդ՝ իր բարեխօսութեամբ դիս բանտէն ազատեց, և այս օր ալ զուն, իբրեւ քաջ պահապան, մեղ պահապանեցիք մինչեւ հիմա։ Բայց վստահ եղիք որ մենք ապերախտ մարդիկ չենք։ Երբեք պիտի չմոռնանք մեղի ըրած այս բարիքներնիդ, ու պիտի ջանանք կրցածնուս չափ երախտահապոց ըլլալ։ Նստէ։ Տեսնենք ինչ պիտի ըսես ու ինչ պիտի ընենք, վասն զի կը զգամ թէ հոս ասանկ մնալ չըլլար այլես։

— Ես բան մը ուղելու եկած եմ....

— Պատրաստ եմ, Ահմէտ, ձեռքէս եկածը չխնայելու, իբրեւ տրխուսր ձեր մեղի ըրած աղեկութիւններուն: Եւ, նախ քան քու առաջարկվ, թոյլ տուր ինձի յայտնելու քեզ, թէ մեր սրտի ինքնաբեր փափաքով ձեղի կ'ընծայենք մեր պարտէպին այն կէս մասը, որ ձերինին կից կը գտնուի: Առոր համար արդէն քու հայրդ առաջները քանի մը անդամ առաջարկութիւն ըրած է մեղի, և ուղած է որ ձեղի տանք զայն: Ու դեռ անցեալ օր էր որ նորէն յիշեց հայրդ իր այդ ցանկութիւնը, երբ իրեն հանդիպեցայ շուկան: Ռւստի կը խնդրենք, որ ընդունիք մեր այդ նուերը, իբրեւ երախտազիտութեան յիշատակ:

— Ասիկա ետքի խնդիր է: Ես հիմա ուրիշ բան մը կ'ուղեմ, և անմիջապէս....

— Բաէ ուրեմն:

— Սրբուհին ինձի առլու էք:

— Ահմէտ....

— Ո՞չ մէկ խօսք: Անիկա իմն պիտի ըլլայ:

Եւ Ահմէտ յարձակման շարժում մը ըրաւ դէպի Սրբուհին:

Վահան, թէև Թուրքին ընթացքը կասեցներու դիրք մը առաւ, բայց Ահմէտ բուռն կատաղութեամբ մը զայն հրեց անդին, և խոյացաւ Սրբուհիին վրայ: Այն ատեն, Վահան առիւծի պէս յառաջ նետուեցաւ, և Ահմէտի ուսերէն բռնած դէպի ետ քաշեց, և զայն ձգեց գետին: Սրբուհի ճշելով մօրը փարած էր, որ ինքզինք կորսնցուցած՝ փոռւած էր անկողնին մէջ:

Սրբուհիի ճիշերուն վրայ, Ահմէտի կողմէ իր ընկերներուն կանխապէս տրուած հրահանգին համաձայն, տան զոյ զուռը խորտակուեցաւ: Վահան և Ահմէտ, երկուքն ալ մոլեգնօրէն իրարու սլլուած, կը մարտնչէին ու կը տապլտկուէին գետնին վրայ: Եւ մինչ, միջոց մը, Վահան վրայ ելլելով կը ջանար խլել Ահմէտի մէջքը գտնուող զէնքը, սենեակէն ներս խուժեցին անոր ընկերները՝ ձեռքերնին մէյ մէկ դաշոյն բռնած:

## ԺԹ.

Վահան Թուրքերը տեսնելուն պէս, խոկյի ցատքեց մօրն ու քրոջը առջեւ, զանոնք պաշտպանելու համար, և զրադանէն ատրճանակ մը հանելով՝ կրակ ըրաւ ներս խուժաղներուն վրայ։ Թուրքերէ մէկը գնդակահար վար ինկաւ։ Ահմէտ և իր երկու ընկերները՝ կատղած վագրերու պէս, յարձակեցան Վահանի վրայ։ Զայն պառկեցուցին գետինը, զինաթափ ըրին, և ծունկերովնին անոր վրայ չոքած՝ սկսան դաշոյններու անխնայ հարուածներ տեղացնել։

— Զարկէք, չարաչար սատկեցուցէք սա շունը, ու ետքն ալ նա ջատուկը, պուաց Ահմէտ, և ոտքի ելաւ որ Սրբուհիին վրայ երթայ։

Բայց Սրբուհի չկար սենեակին մէջ։ Ահմէտ՝ աչքերը դարձած, ուղղուեցաւ դէպի դուռը։ Եւ դեռ դուրս ելած չէր անիկա, երբ ներս մտաւ Սրբուհի, ձեռքը ուրագ մը բռնած։ Սրբուհի ուրագը նետեց շիտակ Ահմէտի զլիսուն, որ ճկուն կբումով մը հարուածէն վրիպեցաւ։ Ուրագը գնաց դէմի պատուհանի ապակին աղուլոս ըրաւ։

— Եղբայրս, մայրս, հեծեծեց Սրբուհի խելայեղօրէն, և նորէն դուրս ելելու նպատակով դարձաւ դէպի դուռը։ Բայց Ահմէտ հասաւ, և իր թեւերուն մէջ առաւ զայն։ Սրբուհի իր պատիւը պաշտպանելու համար, գերբնական ջանքով մը ու կորովի քաջութեամբ մը կը մարտնչէր։ Իր գալարուն ոգորումներուն մէջ, երբեմն յարձակողին հետ վար կ'իյնար, կ'ելլէր ու նորէն կ'իյնար։ Իսկ քիչ մը անդին, երկու Թուրքերը Վահանի մարմինը կ'այլանդակէին իրենց դաշոյններով։ Սակայն, անոր անմիջական մահ պատճառող կենդանական մասերուն չէին դպչեր։ Հեք երիտասարդին արիւնը ջուրի պէս վագելով՝ տախտակամածին վրայ կը տարածուէր։

Եւ ահա, այդ տագնապագին վայրկեանին որպէս երկնառաք հրեշտակ, սենեակի սեմին վրայ երեւաց Արմենակ։ Նայուածքով մը հասկցաւ ամեն բան։

— Սրբիկայ Մանկոլ, գոռաց անիկա, և ձեռքին առըճանակը քաշեց Ահմետին վրայ:

Թուրքը թեթև մը վիրաւորուեցաւ զիտուեն: Սրբուհի անկէ աղաստելով, վաղեց Արմենակին քով:

— Հասէք, աղաք, մանչեց Ահմետ և ինքն ալ քաշեց իր առըճանակը Արմենակին վրայ:

Ահմետ չաջողեցաւ: Արմենակ վերստին կրակեց, իրարու վրայ, ըստ զիտաց: Ահմետի ընկերներէն մէկն ալ զետին փուռեցաւ:

Այն առեն սրտախոշոշ տեսարան մը պարզուեցաւ սենեակին մէջ: Հրազդէններու զնողակները հաստած էին, և զանոնք լեցնելու ժամանակ չկար: Ռւատի ամենը իրար անցան: Դրսի հրդեհներուն ազօտ լայր, և ներսի փայլատ ծրագը, այս մուլեզնածներու խօշական ոստումներուն և զահամիշ շարժումներուն աւելի դիւային, և աւելի ահսելի երեւյթ մը կուտային: Ու այդ թոհ ու բոհին մէջ, Վահան սուր ու անըմբերելի, և կենասապաւ կտուսնիբներու տակ քաշբռտուելով՝ աւանդած էր հոգին: Անոր մայրն ալ, անկողնին մէջ, ինքն իր տեղը և ինքն իր կոկիծէն ու զարհուրանիքն մեռած էր: Անոր աչքերը բաց մնացած էին, և խածած լեզուին ծայրը բերնէն դուրս ինկած էր: Իսկ զգետնուած թուրքերէ մէկն արդէն զիակ մը, ու միւսը հոգեվարք մը:

Կենդանի մնացողներուն միջեւ մահաբեր իրարանցումը անընդհատ կը շարունակուէր: Այսողէս, երկու թուրքերը Արմենակը դաշունահար ձգելու հետամուտ, հարուածողական հազար ու մէկ ձեւեր առնելով կը մօտենային, կը հեռանային ու դարձեալ կը մօտենային: Անոնք չէին հասներ իրենց նողատակին, վասն զի Արմենակ պատուհանին մէջէն ուրագը խլած՝ անով կը պաշտպանէր թէ ինքզինք, և թէ միւս թեւին մէջ զրկած Սրբուհին:

Վերջապէս Ահմետ համոզուելով, որ զիւրութեամբ պիտի չկրնայ զգետնել Արմենակը, գնաց յափշտակեց յարկադարակին վրայ վառող մոմի ծանր աշտանակը, և նետեց անոր երեսին:

Արմենակ յանկարծակիի գալով այս ծանր հարուածէն, հաւասարակշռութիւնը կորսնցուց, և դէմքը ձեռքերուն մէջ առնելով, ինքն իր վրայ դարձաւ ու ինկաւ վար, գոչելով.

— Շիտակ գետեզերք փախիր, Սրբուհի:

Ահմէտ այս անկումէն, և տիրող կէս մթութենէն օգտուելով, սուրաց դէպի Սրբուհին, որ մօրն ու եղբօր մահը և իր սիրելիին անկումը տեսնելով հանդերձ տկարացաւ։ Ընդհակառակը, անիկա իր վրայ եկող Ահմէտը այնպիսի ուժով մը հրեց, որ մէջքին վրայ գետին ձգեց զայն, և անոր ձեռքէն դաշոյնը խլելով, զինքը բռնել ջանացող միւս թուրքին կուրծքը խոթեց մինչեւ կոթը։ Ու մինչ Ահմէտ, իր անասնական կրքէն ու կատաղութենէն հրաբորքոք, ոտքի կը ցատքէր, և անոր ընկերը գետինը արեան ճապաղիքներու մէջ օղակ օղակ պլտորուելով վերջին շունչը կը փչէր, Սրբուհի լուրս թռաւ սենեակէն։ Սանդուղներէն սահելով իջաւ վար, և տան դռնէն ելաւ փողոց։ Հրդեհներէ գոյացած կծու ծուխ մը, և կարմրորակ առասպելական լոյս մը տարածուած էր ամեն կողմ։

Սրբուհի իրենց տան առջեւի երկարաձիգ փողոցին մէջն էր դեռ, երբ նշմարեց որ Ահմէտ իր ետեւէն կը վազէ։ Այն ատեն իր ընթացքն աւելի արագացուց։ Անիկա կը վազէր հերարձակ, աչքերը տարապայմանօրէն բացած, վշտի, նողկանքի ու սոսկումի ուրուականին առջեւէն հալածական։ Աւ այսպէս մտաւ ուրիշ ծուռ ու մուռ փողոց մը, անկէ ալ ուրիշ մը, և վերջապէս, շիտակ գետեզերք տանող զառիվայր ճամբան բռնեց։

Ահմէտ միշտ կը հետեւէր անոր։

## Ի.

Սրբուհիի և Ահմէտի միջեւ գտնուող հեռաւորութիւնն երթալով կը կարձնար։ Եւ շնայելով խորտ ու բորտ ու փըլ-

փլկած սանդուղներով ճամբուն, ու անոնց անհաւասարակշիռ քայլերուն և ոստումներուն, ոչ մեկը կ'իյնար ոչ միւսը : Գոռացող Եփրատին ու կործանուող քաղաքին ընդհանուր խլացուցիչ ժխորին մէջ անգամ մը Սրբուհիին ականջը հասաւ Ահմէտի ձայնը, որ կը կանչէր իրեն.

— Կեցիր, Սրբու, ուր կը վաղես ատանկ : Խենթութիւն մի՛ ըներ : Մի՛ փախչիր ինձմէ : Տես ինչ պիտի ըսեմ քեզի... Կեցիր, կեցիր...

Սրբուհի հասաւ գետեզերքի խճուղին : Անցաւ միւս կողմը, մխրճեցաւ գետափի ծառերուն շուրջը կուտակուող խոշոր քարերուն մէջտեղերը :

Ահմէտ, յանկարծուստ, Սրբուհիի հետքը կորսնցնելը տեսնելով, զաղանացին մռնչիւն մը արձակեց : Ու սկսաւ, քարերուն վրայ ասղիս անդին ցատքուտելով, զայն գնառել : Ու գտաւ : Սրբուհի, ջրեղերքը, կորաքամակ ծառի մը հասարձատ բումի ետին պահուրտած էր :

— Վերջապէս... ալ ձեռքէս չպիտի աղատիս... աղաղակեց Ահմէտ, և մոլեզին արբշութեամբ մը ինկաւ Սրբուհիին վրայ :

Հէք աղջնակէը, վրան թառող մարդ-անգոյի մարմնին տակէն անդին նետուելով, աղատուեցաւ անարատ : Բայց արդէն ոտքերը ջուրը : Երջազգեստի մէկ պատառն ալ դիշատիւի Ճանկերուն մէջը : Ու անիկա, րոպէապէս, ձեռքերն ու աչքերը ուղղեց դէպի կարմիր երկինքը, և ապա նետուեցաւ գետի հսանքին մէջ :

Տիրաշշուկ ճողփիւն մը միայն : Ու թէեւ նոյն հետայն աներեւութացաւ անոր մարմինը, սակայն քիչ մը վարը վերստին երեւան ելաւ, և փետուրի մը պէս քշուելով գնաց, ու այս անգամ բոլորովին անհետացաւ :

Ահմէտ իր յանկալի որսը ձեռքէն ընդմիշտ փախցնելուն համար, մնաց շլմորած : Ընիկա նոյն իսկ չի կրցաւ նկատել Արմենակը, որ իր առջեւը ցցուեցաւ այդ սլա-

հուն։ Բայց Արմենակ իսկոյն թուրքին փաթթուեցաւ, քարերուն մէջ տեղը վար գլորեց զայն, և անոր վիզը ձեռքերուն մէջը առնելով, սկսաւ իր բոլոր ուժովը սեղմել :

— Վիզ ... հոնդաց Ահմէտ խուլ ու խեղդուկ ձայնով մը։ Ես յանցաւոր չեմ...։ Սրբուն ինքզինք ձգեց զետը...։

— Ի՞նչ կ'ըսես, հարցուց Արմենակ շփոթուած։

— Իրաւ որ ես բան մը չըրի իրեն...։ Անիկա ինքզինք ջուրը ձգեց ու խեղդուեցաւ...։

— Խեղդուեցաւ... գոչեց Արմենակ շանթահար, և թողուց Ահմէտի վիզը ու կանգնեցաւ խելացնոր շարժումով մը։

Ահմէտի աչքերը գոցուած էին։ Անիկա ինքնակորոյս վիճակի մը մէջ, անշարժ փուռուած էր այլ եւս։ Այդ միջոցին Արմենակ, կրած ահաւորագոյն վշտի ծանրութեան տակ չքացած, անթարթ աչքերը եփրատի ջրերուն, արձանացած մնաց ուր որ կը գտնուէր։ Ու նոյն վայրկեանին, անոր աչքերուն առջեւէն շարժուն պատկերի պէս, իրարու ետեւէ եկան անցան օրուան բոլոր դէպքերը։ Հօրը հետ շուկայէն փախչելուն, իրենց տան առջեւ, հայրը գնդակահար մեռած էր։ Ասոր վրայ մայրը խենթենալով, ինքզինք պատուհանէն վար նետած ու մահացած էր։ Ինքը, ահազին խուժանէ մը շրջապատուած, իրենց տան երդիքը ելած էր, և ցուփքին ճաղերէն պարանով մը ետեւի պարտէզը իջնելով, ուղղուած էր դէպի Սրբուհիենց տունը։ Ճամբան դարձեալ խուժաններ։ Հալածուելով քաղաքէն դուրս ինկած էր։ Ու երբ յաջողած էր դարձեալ քաղաք մտնել, արդէն մութ էր։ Շիտակ Սրբուհիենց տունը։ Ի՞նչ տեսարան...։ Վահանն ու մայրը մեռած։ Սրբուհի բորենիի թաթերուն մէջը։ Աղատած էր զայն։ Բայց յետոյ ինքը վիրաւորուելով, Սրբուհի վերստին վտանգուած էր։ Ու յետոյ ... ու յետոյ ... անիկա ինքզինք տարած եփրատին յանձնած էր, իր պատիւը փըրկելու համար։

Տողանցող այս սգատխուր պառկերներուն վերջաւորումովը, Արմենակ իր արձանացած դիրքէն շարժեցաւ։ Հոգեսպառհառաչանք մը հանեց, և ձեռքերը յուսահատաբար զալարելով, ուռած ու արիւնոտած դէմքը ձեռքերուն մէջ տռաւ։ Անիկա զգաց, որ զինքը կեանքին կապող բան մը գոյութիւն չունէր այլեւ։ Աշխարհ արարատ մութ խաւար։ Սրբուհին, իր պաշտելի հոգեհատորինը, շուրերուն մէջը, խեղդուած։ Դեհենական տանջանք մը այլեւ իրեն համար ապրիլը։ Խսկ մահը, որ զինքը Սրբուհիին կը միացնէր, ինչ քաղցը ու երանաւէտ երջանկութիւն։ Ու այդ երջանկութեան վրայ մտածեց։ Երջանիկ մահուան զաղափարով պաշարուեցաւ։ Այն ժամանակ, Եփրատը անոր թուեցաւ զեղեցիկ առազաստ մը…… Եւ տեսաւ, որ իր աննման Սրբուհին, այդ առազաստին մէջը մտած, հարսանեկան զգեստներով զարդարուն, իրեն կը սպասէ անհամբեր, ու զինքը կը կանչէ իր քաղցրանոյշ ճայնովը……

Այդ պահուն Ահմէտ աչքերը բացաւ, և նշմարելով որ Արմենակ ձեռքերովը դէմքը ծածկած է ու զինքը չի տեսներ, կամացուկ մը ելաւ պառկած տեղէն, որպէս զի հեռանայ ու ինքզինք ազատէ։ Բայց հակառակ իր ըրած ամենամեծ զգուշութեանը, կանգնած ատենը Արմենակին դպաւ։ Արմենակ այս հպումէն ցնցուեցաւ, և ձեռքերը դէմքէն անդին տանելով, շուրջը նայեցաւ։ Ու նկատեց, որ Ահմէտ կը փախչի, թէև ջլատուած սրունքներով։ Անիկա անմիջապէս հասաւ, և թուրքը բռնելով գոչեց։

— Ո՞ւր կը փախչիս ատանկ գող կատուի պէս։ Սպասէ քիչ մը, հետդ գործ ունիմ։

Ահմէտ, որ զիտէր թէ առանց զէնքի, իր բնական ուժերովը անկարող է յաղթել Արմենակին, սոսկաց, և իր վախճանը հասած համարեցաւ, երբ մանաւանդ տեսաւ որ անիկա, աչքերը մոլորագին բացած, խելայեղ թափով մը զինքը քաշելով, կը տանի դէպի գետ։

— Ինձի նայէ, իմ բարի և սիրելի Արմենակս... կակազեց անիկա, ինչ որ կ'ուզես քեղի կռւտամ...։ Թող զիս...։ Աստուած վկաց, Սրբուն ես չի ձղեցի զետը...։ Ինքնիրենը ինկաւ...։ Էնիս, վախ, խեղճ ապջնակ...։

— Գիտեմ, թէ զուն ինչ անմեղ զանուկ մըն ես... և թէ որքան կը սպաս Սրբուհին...։ Ճիշտ առոր համար է, որ քեզ ալ հետս առնել կ'ուզեմ...։

— Բայց, ուր ասանկ...։

— Սրբուհին փնտուելու ու զանելու։

— Գետին մէջը...։

— Այս։

— Անիկա շատոնց դնաց...։

— Աւրեմն աճապարենք, որ շուտ մը իրեն հասնինք։

— Խենթեցար...։

— Զէ, չէ, քեղի աղուոր սլաղ լողանք մը առնել պիտի տամ ինձի հետ...։

Արմենակ, իր երկու թեւելքը ամրապնդօրէն ու անքակտելի կերպով Ահմէտի մէջքին անցուցած, շարունակ կը քաշկոտէր դէսի զետը։ Անոնք անգամ մը քարերուն մէջտեղերը ինկան վար։ Բայց Արմենակ դժորձեալ վերցուց Ահմէտը, միշտ մէջքէն բռնած, ու յառաջանալով, յարեց.

— Աղուոր սլաղ լողանք մը հրաբորքոք մարմնոյդ, կարմրուկ հրէշ...։

— Չեմ ուզեր։

— Ես կ'ուզեմ...։

— Ի՞նչ սոսկալի փորձաներես եղեր դուն...։

Վերջապէս անոնք, քաշ ընդ քաշ, հասան եղերք։ Արմենակ ոտքը ջրին մէջ դրաւ։ Իսկ Ահմէտ պակուցեալ ձայնով մը պոռաց։

— Մուհամմէտի սիրոյն, հասէք, հողի ազատող չի կայ...։

— Ահա ես։ Ալ ինչ կ'ուզես, քեզ շիտակ քու մարդարէիդ գոզը սլիտի տանիմ...։

— Թող զիս, կ'ըսեմ, անհաւատ շուն...։

— Անանկ բան չկայ։ Երկուքս միասին պիտի երթանք Սրբուհին փնտռելու ու գտնելու...։

Աշմէտ, օրհասական վերջին ճիղով մը, փորձեց յետ ընկրկիլ։ Իսկ Արմենակ, որ ոտքին տակ աւագուտ ու անհաստատ գետին մը ուներ, քիչ մը հակեցաւ Աշմէտի կողմը։ Աշմէտ Արմենակին ծնօտը խածաւ կատաղօրէն։ Սակայն, Արմենակ, այդ խածուածքին բնաւ կարեւորութիւն չառւաւ, և այս անգամ, աւելի զօրեղ ու աւելի մեծ ոստում մը ըրաւ դէսլի դետը, թեւերը ընդ միշտ շղթայած Աշմէտի մէջքին։

Այն ատեն, երկուքը միասին, զլխիվայր, ինկան ջրին մէջ, խեղղուեցան, և արագավաղ հոսանքէն խլուելով քշուեցան, գնացին « Սրբուհին փնտռելու ու գտնելու »...։

# ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐ

## ԳՈՀՈՒԹԵՄՆ ԱՂՈԹՔ

(1909 թուին կոռուպտի մատնուած Առանա խղացին սնակիչներկն Արկելան Մարտիրոսի տան մեկ ընդարձակ սենեակը. Մեջ տեղը, տախտակամածը ծակուած, կանգնուած է հաս զերաններէ շինուած խաչ մը, որուն վրայ ձեռքերկն ու ոսքերկն զամուած է Մարտիրոս. Անոր կիսասող մարմինը վկրքերով պատուած է. Խաչափայթը ժիշ մը հակուած է դեպ յառաջ. Դուրսը արձակուած հրազդներու պայթիւններուն եւ խոռնաշիոր աղաղակներուն հետ, տան մեջին կը լսուին ոսի դաբուոցներ, մարդոց ձայներ, եւ կեց ու երեխայի ճշուրուունի.)

ՄԱՐՏԻՐՈՍ. — (Գլուխը կրծքին վրայ ծոած, դեմք մեռեղագոյն, եւ նայուածն ու ձայնը նուաղուն.) Տէր, ահա քու մահուան տանջանքիդ ենթարկուած, կը հոգեսպառիմ: Եւ դուն գիտես, որ ես ալ քեզի պէս անմեղ մըն եմ, ու կեանքիս մէջ ոչ ոքի չարիք ըրած չեմ: Զիս չարչարեցին ու խաչեցին: Ասոնց բոլորը կրեցի: Բայց, քիչ մը առաջուան այս տեղ պատահածին, ու հիմա սա անդիի սենեակին մէջ անցած դարձածին ինչպէս համբերեմ...: (Լալով:) Օհ, ոչ, ոչ, չեմ կրնար համբերել: Գիտեմ որ կեանքս վերջացած է, ու ալ չեմ կրնար օգնութեան հասնիլ կնոջս ու զաւկիս: Առուրեմն թշուառ հոգիս ըոպէ մը առաջ, ու ազատէ զիս անողորմօրէն գալարող սա զարհուրելի չարչարանքէն: (Տան մեջի վազվուուները եւ սոսկուսի ճիշերը աւելի կը սասկա-

նաև, եւ ապս յանկարծ կը մարին։) Ի՞նչ եղաւ, Ասուուծ իմ։ նահատակուեցան անոնք, ու առեն բան լմնեցաւ...։ (Կանցելով։) Միրվարդ, Լուսիկ։ Վայ իմ լուսհոգի ու լուսամարմին երկիացին հրեշտակներս։ (Սիրվարդի խեղդուկ կիաաձայնը կը լսուի։) Միրվարդ, իմ անման հոգեակու, զուն կ'ապրիս ուրեմն։ Հապս Լուսիկը։ Օչ, երկինք, երկինք, Բնապէս համբերութեամբ կը զիտես այս բնութենէ զորս եղող եղեռնագործութիւնները։ Ինչու աչքերս չի կուրցան քիչ մը առաջուան հրեշտացին տեսարանին հանդէս։ Անարատ Միրվարդս ու անմեղուկ Լուսիկս զաղաններու զրկերուն մէջը տեսայ...։ Մացը զաւկին թեւը բռնած, զետինը քաշկուտուելով, հասու մինչեւ քովի սենեակը, ու հոն նորէն նոյնը...։ (Վերսին Սիրվարդի խեղդուկ ձայնը։) Մահ, յամբ մահ, ալ փութն։ Ինքզինքս չեմ կրնար մեռցնել...։

**ՄԻՐՎԱՐԴ.** — (Հազուսները պատուած, մազերը ցիրուցան։ խեղայեղօրէն վազելով կուզայ Մարտիրոսի խաչափայտին կը մարի, ու շրունքները անոր ոսերուն փակցնելով, կուզայ անզապօրէն։) Մարտո, Մարտո, նզոված մարմինիս մէջը ամբողջ կրակ է, կ'երիմ, ու մոխիր չեմ դառնար...։ Բայց Լուսիկս զդիմացաւ քաշած ցաւերուն ու...։

**ՄԱՐՏԻՐՈՍ.** — Մեռաւ։

**ՄԻՐՎԱՐԴ.** — (Ներս եկող երեք թուրքերը տեսնելով։) Եկան, Մարտո...։

**ՄԱՐՏԻՐՈՍ.** — (Հեծեծելով։) Ահ, ինչ բնեմ...։

**ԱՀԻ.** — Աղուոր կնիկ, մի՛ վախեր, ալ բան մը պիտի ընենք...։

**ՊԵՔԻԲ.** — Ինձի նայէ, Ալի, ասկէ ետքը թագուհի կանչելուես ացդ կնկանը, քանի որ ատոր երիկը Հայերուն թագաւոր ըլլակա, արժանի մէկն է։ Այս խաը հանածնիս, իբրեւ բարի, իմաստուն, և իբրեւ ազգաւէր մարդ, մեծ համբաւ կը վայցէ իր աղջին մէջ։ Հաւանական է, որ եթէ Հայերը յաջողէին ազատութիւն ձեռք բերել, թագաւոր պիտի ընէին զայն։

**ՄԱԿՀԱՄՄԵՏ.** — Եթէ շիտակը նայիս, պէտք է որ իր

խաչին զլուխը գամեինք նշանատախտակ մը, որուն վրայ գրուած ըլլար սա բառերը. « Մարտիրոս, Ատանացի, թագաւոր Հայոց »։ Այս պիղծ արարածները անանկ կը հաւատան, որ իբր թէ Յիսուս մարդարէն խաչեր ու անոր խաչին վրայ ալ գրեր են. « Յիսուս, Նազովրեցի, թագաւոր Հրէից »։

**ՊԵՐԻԾ.** — Կարդացողէ մը աւելի բան գիտես, ընկեր։ Թէև ես ալ բաւական գիտեմ, բայց իմ գիտցածս քուկինիդ չափ չէ, շխտակը։

**ԱԼԻ.** — (Բերանը բաց, հիացումով.) Երանի ձեզի, որ այդպէս շատ բան սորված էք։

**ՄՈՒՀԱՄՄԵԴ.** — Ես այն մեր բոլոր կարդացողները զըրպանս կը դնեմ, և չուրը տանելով, ծարաւ ետ կը դարձնեմ։ (Փողոցեն խուժանին զոչիւնները շուշով, կ'երայ պատուհանին առջեւ։) Զէ, չէ, մի՛ գաք, զուր տեղը մի՛ յոզնիք։ Մենք բաւական շատուր ենք հոս։ Եւ արդէն կարծածնուդ չափ տեսնելիք մեծ գործ չկայ։ Մենք ալ յուսախաք եղանք...։ Ինչ որ է, Աստուած յաջողէ ձեզի։ (Չեռժովը հեռանալու նշաններ կ'ընէ խուժանին։)

**ՊԵՐԻԾ.** — Լաւ որ վեր չի թափեցան այդ անօթի գայլերը։ Արդէն մաս մը բան տուինք այն գիւղացի մշակներուն, որոնք մեզի օդնեցին այս տունը մտնելու ու սա մարդը խացը հանելու համար։ Ալ մնացածը երեքիս արդար բաժինն է։

**ԱԼԻ.** — Հարկաւ։ Անոնք ալ թող երթան ուրիշ տեղ ճարակելու։ Կառավարութիւնը ամենուս ալ անսահման իրաւունք տուած է մեր թշնամի Հայերը ջարդելու, և անոնց բոլոր ունեցածները սեպհականացնելու։ (Սիրվարդը ցոյց տալով։) Օրինակի համար ասանկ գեղեցիկներն ալ։ Բայց զուն ինչու ատանկ շարունակ կուլաս, Հայ կնիկ։ Մեղք չեն այդ թափած մարգարտի հատիկներդ։ Տես, աչքերդ ալ ուռեցած են։ Ես գիտեմ, զուն անպատճառ քու պղտիկ աղջկանդ վրայ կուլաս։ Բայց աւելորդ է։

**ՊԵՐԻԾ.** — Նոյն խոկ մեղք կը գործես դուն, անհաւատ թագուհի։ Գիտնալուես որ անիկա Աստուծոյ առաքեալ Մու-

համմետի դոգը նստած է հիմա մեր շնորհիւ...:

**ՄԱՐՏԻՐՈՍ.** — Դահիճներ...:

**ՊԵՔԻՐ.** — Դուն ինչ կը զբղբաս խաչիդ վրայէն: Գոհ չես որ քեզ հանգիստ կը թողունք: Հիմա բերանդ պատռեմ: (Դրան աւրանանակ մը հանելով կը պարպէ: Դիդակը կը վրիպի:) Տես դուն, ուրիշ կապար ալ չի մնաց քովս: Բայց հոգ չէ, ես ուրիշ կերպով կրնամ խօսք հասկցնել քեզ: (Մէջքեն դաշոյնը ժաշելով հարուածներ կուտայ անոր մերկ սրունֆներուն: Վազած արիւնը խաչափայտին վրայէն երկնալով կ'իջնե գետին:)

**ՄՈՒՀԱՄՄԵԴ.** — Համբերէ քիչ մը, ընկեր: Աստանկով շուտ մը գործը կը լմնայ: Քիչ մը եւս զուարձանանք իր աչքերուն առջեւ, ու ետքը զիւրին է: Ինձի նայէ, թագուհի, քիչ մը ասպին եկուր ու սա թագաւոր էրկանդ խաչին առջեւ երեսդ խաչակնքէ մէյ մը: Տեսնենք, աղէկ խաչ հանել զիտես: Ինչու խաչ չես հաներ: Երկրպագութիւն մը ըրէ ուրեմն: Այն ալ չես ըներ: Բայց դուն ինչ տեսակ քրիստոնեայես, որ ոչ կ'երկրպագես, և ոչ ալ խոչ կը հանես:

**ՊԵՔԻՐ.** — Եկեղեցիինօմէջը որ ըլլայէր, ինչ պիտի ընէիր: Զպիտի՞ աղօթէիր: Այս սենեակն ալ ահա եկեղեցի սեպէ, որովհետեւ ծիշտ եկեղեցիի մը տեսարանը կը ներկայացնէ: Ու նոյն խակ եկեղեցիէն ալ աւելին, քանի որ սուտ պատկերին տեղ, հոս իրաւը կայ:

**ԱԼԻ.** — (հնդալով:) Ինտոր ալ ազուոր կը յարմարցնէք այդ բոլորը:

**ՄՈՒՀԱՄՄԵԴ.** — Լաւ ուրեմն, քանի որ դուն չես աղօթեր, ես աղօթեմ, տես: (Քրիստոնեայի ձեւով կ'երկրպագէ, եւ կանգնելով երեսը կը խաչակնքէ:) Աղուոր չըրի, տիկին: Օ՛, թագուհի պիտի ըսէի քեզի ու մոռցայ: Կը ներես, Հայոց թագուհի: Ինչ որ է: Բայց հիմա ուրիշ աւելի զուարձալի խաղ մը պիտի ընենք: (Դուրս կ'ելլէ:)

**ԱԼԻ** — Ինչ որ ալ ըլլայ, իրաւ որ սիրտս չղիմանար, քանի սա քու լացդ կը տեսնեմ, սիրուն թագուհի: Մի՛ լար,

մի՛ լար։ Դուն քու ապագայիդ վրայ բնաւ մի՛ մտածեր։ Ետքը շատ աղեկ պիտի ըլլայ։ Ես քեզ…։

**ՄՈՒՀԱՄՄԵՏ.** — (Կը վերադառնայ, ձեռքը բռնած զլիսիվար՝ վեցամեռայ Լուսիկի արիւնաներկ մարմինը։ Բովի դաշոյնովը կը կտրէ անոր զլուխը։ Յետոյ մարմինը մեկ կողին նետելով, ձեռքը կ'առնէ կտրուած զլուխը։) Օն, զնդակ պիտի խաղանք ասով։ Ամենէն առաջ քեզի պիտի նետեմ, մեծ թաղաւորդ Հայոց։ Բոնէ։ Մէկ, երկու, երեք։ (Կը նետ զլուխը, որ Մարտիրոսի կրծքին զարնուելով իացափայտը կ'երերցնէ, կ'իյնայ Սիրվարդի զլիուն վրայ, ու անկէ ալ զետին։)

**ՄԱՐՏԻՐՈՍ.** — Ո՞ւր էք, երկինքի կայծակներ։ (Աչքերը կը գոյի։)

**ՄԻՐՎԱՐԴ.** — (Զաւեկին զլուխը զետնէն վերցնելով կը տանի իր շրունֆներուն, յետոյ զրկին մեջ կը սեղմէ զուրզուրանով ու հեծեծելով, եւ դարձեալ կը տանի շրունֆներուն։) Զաւակս… Լուսիկս…։

**ՄՈՒՀԱՄՄԵՏ.** — Տուր գլուխը։ Հիմա քեզի պիտի նետեմ։

**ՄԻՐՎԱՐԴ.** — Իմ խեղճ, իմ պաշտելի հրեշտակս…։

**ՄՈՒՀԱՄՄԵՏ.** — Չիտաս։ (Կ'ուզի զլուխը առնել, բայց ընդդիմութեան հանդիպելով, բռնաբար կը կորզի զայն։)

**ՄԻՐՎԱՐԴ.** — Գաղան…։ (Ինչզինքին եղած, աչքերը բոցավառ, ուժգին բռունց մը կուտայ Մուհամմետի դեմքին։)

**ՄՈՒՀԱՄՄԵՏ.** — Վայ կատաղի քած։ (Հարուածի ցաւեն Լուսիկին զլուխը անդին նետելով, ձեռքերը կը դնէ աչքին վրայ։)

**ՊԵՔԻՐ.** — Սպասէ ուրեմն, որ յանդնութեանդ պատիժը տամ քեզի։ (Դետնին վրայ բան մը փնտելով դուրս կ'եղի։)

**ԱԼԻ.** — (Փութալով Մուհամմետին յով։) Քիչ մը կարմրած է աչքդ։ Բան մը չէ, եղբայր, շուտով կ'անցնի։ Երանի թէ ինձի դարնէր…։

**ՄԻՐՎԱՐԴ.** — (Շուրջը դիտելով։) Առիթն է։ (Դեպի

դուրս կը վագե։ Բայց սենեակի դրան առջեւ դեմք եղող  
Պէֆիրկն ներս կը հրուի։ Կ'երբայ միևնույ Մարտիրոսի  
խաչին ստորոտը, եւ այնուղիւն կ'իջնայ վար։ Այս նորեկն  
կ'եղի, բռնելով խաչափայտը, որ ա՛շ առելի կը հակի  
դեպ յառաջ։) Օչ, մարմնի Աստուածածին...։

**ՊէՔԻՐ.** — (Զենքը մուրճ մը ՚եւ երկայն զամ մը  
բռնած կը մօտենայ Սիրվարդին։) Եկուր, Ալի, օդնէ ինձի.  
բռնէ սա կատղածը։

**ԱԼԻ.** — Եկայ։ (Սիրվարդը կը բռնէ թեւերովը։) Բայց  
ինչ պիտի ընես, ընկեր։

**ՊէՔԻՐ.** — Հիմա կը տեսնես։ (Սիրվարդի մեկ ոսքը  
տախտականածին վրայ դնելով զամը վրան կը բռնէ, եւ  
մուրճով կը զարնէ։) Ահա ասանկ լաւ պիտի ըլլայ, և ու-  
ղածնուս պէս պիտի կրնանք հետը խաղալ։

**ՄՈՒՀԱՄՄԵՏԸ.** — Այս, շատ աղէկ մտածեցիր ատիկա։ Ես  
հիմա ատոր պիտի կերցնեմ իր երկանը ու իր աղջկանը միսը։

**ՍԻՐՎԱՐԴ.** — (Գամուած տեղը տանցալից զալարում-  
երով կը բռուրոայ, կ'ազատի Ալիի թեւերկն, եւ առջեւը  
զտնուող Պէֆիրի զլիուն մազերը բռնելով, ակուները  
սեղմած, ջղային քափով մը, սաստիկ կը խաշե, կը փետք։) Ճիւաղ արարած... ճիւաղ արարած...։

**ՊէՔԻՐ.** — Ո՞ւյ, մաղերս, ո՞ւյ... (Վեր կը ցցուի կատա-  
ղած, Սիրվարդը կը պառկեցնէ զետինը, ծունկերովը կը  
ցոյի վրան, եւ ձեռքին մուրճը շիտակ կ'իցեցնէ անոր  
զլիուն։)

**ՍԻՐՎԱՐԴ.** — Ա՛ ա ա... (Տկար խոնցաձայն մը կը  
հանէ, եւ կը մեռնի։)

**ՄԵՐՏԻՐՈՍ.** — (Աչքերը կես մը քանալով։) Սիրվարդ...  
Լուսիկ... (Վերջին շունչը կ'արձակե։)

**ԱԼԻ.** — Զեզի բան մը ըսեմ, ընկերներ, մեզք եղաւ որ  
այս աղուոր կնիկը մեռցուցիք։ Ես՝ մտաղիր էի զայն մեր լոյս  
հաւատքին բերել ու կանանցս դնել։

**ՄՈՒՀԱՄՄԵՏԸ.** — Իսկ ես կ'ուզէի քիչ մը աւելի եւս տան-

Չել զայն, և վրէժս լուծել ու զուարձանալ։ Միտքս աղուոր բաներ կար ։ Բայց ինչ որ է, եղաւ։ Հիմա տեսնենք, թէ սա խաչը հանածնիս ինչ ջրերու վրայ է։ (Կը մօտենայ Մարտիրոսին։) Կարծես թէ դեռ հոգին վրան է։

**ՊԵՔԻՐ.** — Կ'երեւայ թէ կատուի պէս եօթը հատ հոգի ունի իր մէջը։

**ԱԼԻ.** — Եհ, ընկերներ, ես մէկ կողմէն կը սկսիմ կամաց կամաց բաները կրել վարի բակը, մինչեւ որ դուք ալ ընելիքնիդ լմացնէք ու ինձի հետեւից։ Բայց տեսէք, հիմակուընէ կ'ըսեմ, թէ կղպուած պահարանները երեքս միասին պիտի բանանք, որպէս զի կուի չելէ մէջերնիս, ու իրարու հետ գէշ չըլլանք։ Իսկ երբ որ ամեն սենեակ կը պարպենք, այն ատեն տանը կրակ տալը շատ դիւրին է։ Խոհանոցը թիթեղ մը լեցուն քարիւղ տեսայ։ (Մէկ կողմ գտնուող գորգերը ուսին վրայ կ'առնէ։) Ուհ, ուհ, որքան թանկագին, այնքան ալ ծանր են։ (Դուրս կ'ելլի։)

**ՄՈՒՀԱՄՄԵՏ.** — (Դաշոյնին ծայրովը Մարտիրոսին կողը ծակելով։) Եյ, խօսէ նայինք, ինչ լուր ունիս Հայաստանէն, Հայոց թագաւոր։ Աչքերդ բաց ու տես թէ ինչպէս Հայոց թագուհին հոս, գետինը, իր փառքին հասած, պառկած է։

**ՊԵՔԻՐ.** — (Մարտիրոսի միւս կողը դաշունահարելով։) Շարժում մը նոյն իսկ չըրաւ Զէ, Հայոց վեհափառ թագաւորն ալ իր գահի բարձունքին վրայ պայտերը տնկեր, սատկեր է, խոր սուզի մէջ թողելով համայն Հայ ազգը...»

**ԱԼԻ.** — (Մտնելով։) Միշտ նոր նոր փառաւոր բաներ կը տեսնեմ ամեն կողմ ալ, ընկերներ։ Դուք ինչ ըրիք, դեռ չ լմացուցիք զուարձութիւննիդ։ Ալ ժամանակը ուշ է։ (Սենեակին մեց ասդիս անդին կ'երքայ, եւ ցան ու ցիր իրերը ժողվելու կ'աշխատի։)

**ՄՈՒՀԱՄՄԵՏ.** — Տես ինչ պիտի ըսեմ, ով սատկած Հայ թագաւոր։ Իրաւ որ պիտի հաւատանք, թէ դուն արդար սուրբ մարդ մըն ես, եթէ նորէն հոգի առնես ու խաչէդ իջնես վար։ Օ՛ն ուրեմն, հոգի առ, խաչէդ վար իջիր։ Զես լսեր։

Խոլես, ինչես... (Դաշոյնը Մարտիրոսի փորը կը խոքէ:) Յոյց տուր հրաշքդ մեղի, Հայութեան ու քրիստոնէութեան հակառակորդներուս, որ գիտնանք, թէ Հայ աղքութիւնն ալ ու քրիստոնէական կրօնքն ալ Աստուծոյ հաճելի են եղեր...:

ԱԼԻ. — (Զբաղած:) Մի՛ մոռնաք, սիրելի ընկերներ, որ բաւական գործ կայ ընելիք:

ՊԵ.ՔԻՐ. — Աճապարէ, խաչեալ սուրբ թագաւոր, շատ ժամանակ չունինք: Քեզի կը սպասենք: Դուն ողջնցիր ու նոյն իսկ մեղի պատժէ...:

ԱԼԻ. — Ինչեր ալ կը մտածէք ու կ'ըսէք:

ՄՈՒՀԱՄՄԵՏ. — Այո, մեղ հիմա հոս, կայնած տեղերնիս շանթահարէ: Հայերուն արդարութիւնը, ու քրիստոնէութեան զօրութիւնը յայտնի ըրէ...:

ՊԵ.ՔԻՐ. — Բայց շատ երկնցուցիր գործը: Բան մը ըլլամիք ու ընելիք չունիս...:

ՄՈՒՀԱՄՄԵՏ. — Զգէ, ձգէ, ալ հասկցուեցաւ որ սուտ է ինքն ալ, իր աղզն ալ, իր կրօնքն ալ, իր Աստուածն ալ: Հիմա, Պէքիր, եկուր որ սա երեք անհաւատներու արիւնովը լուացուինք, ու մեր ծշմարիտ Աստծուն գոհութեան աղօթք մը ընենք, որպէս զի իրեն աւելի հաճելի ըլլանք: Այս պարտքերնիս կատարելէ ետք, մեր աւարը կ'առնենք: Օ՛, երեք հոգի ենք, շուտ մը կը լմնցնենք, ու այս օր նորէն ուրիշ Հայուտուն ալ կրնանք մտնել:

ՊԵ.ՔԻՐ. — Առաջ Աստուած:

ՄՈՒՀԱՄՄԵՏ. — Ուրեմն, ես կը սկսիմ: (Թեւերը կը սոքէ, ձեռքերովը գետնեկն արիւն առնելով լուացումի գործողութիւնը կը կատարէ, եւ ապա արիւնուն մատները կը լզէ ախորժանօֆ:)

ՊԵ.ՔԻՐ. — Ահա ես ալ: (Թեզնիիները վեր ժաշելով, կը լուացուի արիւնով:)

ԱԼԻ. — (Միշտ զբաղած:) Իմ տեղս ալ աղօթեցէք, բարեպաշտ ընկերներ:

ՄՈՒՀԱՄՄԵՏ. — (Ծունկ կը չոփի) Մեծդ Աստուած,

քու սուրբ կամքդ պէտք եղածին պէս կատաբելէ ետք, ահա աղօթքնիս կ'ընենք այս անհաւատներու արիւնին վրայ։ Քեզ կը յացոնենք մեր գոհութիւնը։ Քեզմէ կը խնդրենք, որ մեղ միշտ ասանկ հաճելի օրերու արժանացնեա։ Թող քու օրհնութիւններդ գան ու լիառատօրին թափուխն մեր ու մեր զաւակներուն վրայ։ Ամէն։ (Գլուխը կը խոհարհէ, եւ ձեռքերն ու շրունները կը դնէ արիւնոս գևսնին։)

**ՊԵՐԵԲԻՔ.** — Ով արարիչ բոլոր աշխարհի, շնորհակալ ենք քեզմէ մեր վայելած բոլոր հաճոյքներուն փոխարէն։ Նոյն պէս շնորհակալ ենք քեզմէ այն բաղում՝ բարիքներուն համաց, որոնց հիմա մերը պիտի լլան։ (Կ'երկրպագի։)

**Ա.Ի.** — (Այրվարդի ականջներուն ողերը նշնարելով, իր ընկերներին զայտնի կ'երթայ. կը հանի զանոնի ու զրապանը կը դնէ։ Յետոյ, երբ անսպասանով ու բարձրածայն սուս հազոր մը անդին կ'անցնի, անզգավարար կը դպչի բոլորովին դեպի առաջ ծոած խաչին։ Քառարեւ ծանր փայտը իր ընոով միասին, կը դառնայ. եւ շախտի պէս կ'իջնայ Մուհամետիկի ու Պիտիրի գլուխներուն, որոնի այդ միջոցին զետնէն վեր կը բարձրանային։ Աւ կը տեսնէ. թէ Մուհամետիկ եւ Պիտիր, շանրահար կը սարսածուին զետինը։ Դողդղալով կը մօտենայ զետնատարած ընկերներուն, եւ ծոելով, ձեռներով կը շարժէ անոնց զլուխներուն ու մարտինները։ Այն ատեն զապանակէ մը մղուածի պէս, կը ցցուի վեր, զարնուրագին աղաղակ մը կ'արձակէ, եւ կանգնած տեղը ետ ետ կ'ընկրկի։ Ասոնք գլուխներնեն զարնուած ու վախերնեն մեռած են։ Երդեօք իրան հրաշք մը...։ Բայց ահա, ես ալ ինքընիքս գէշ կը զգամ։ Կոկորդս կը ճմլուի, շունչս կը կտրի, կը խնդրուիմ...։ (Վար կ'իյնայ. Վայրկեան մը ետք գլուխը կը բարձրացնէ, կը նսի.) Մահը... մահը...։ Աստուած... արդեօք ողջ դուրս պիտի ելլիմ... այս անիծեալ տնեն...։ (Մուկուսկն զատուած. անզօր ճիզերով, եւ զետնին վրայ բաշկուսուելով, կ'ուղղուի դեպի դուռ։)



# ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ

ՊԱՏՎԵՐ ԱՌԱՋԻՆ

ԴՐԱՑԻՆԵՐ

(Տեսարանն և Տաճառականի զաւառական փողոքիկ  
բաղայի մը կառավարչաւան մօս գտնուող փողոցին  
անկիւնը։ Առաջօտ է։)

(Գեղեցիկ կը պատահի 1910 ին)

ԱՊՏՈՒԼԼԱՀ. — (Հանգստեան ժարի մը վրայ նստած։) Մրագիրնիս հիանալի է։ Ընկերս, Ճելալը, բաւական խելք ու համարձակութիւն ներշնչեց ինձի այս գործը՝ զլուխ հանելու համար։ Այդ անհաւատը ամբաստանութեամբ կառավարութեան մատնելով բանտարկել պիտի տանք։ Ընկերս անոր կնկանը աչք ունի, ես ալ անոր խանութը գոցուելուն մէջ մեծ շահ ունիմ, որովհետեւ իմ ծախած ապրանքներս ան ալ կը ծախէ, և ինձմէ շատ առեւտուր կ'ընէ։ Թէն ես նոր եմ դեռ, քանի մը շաբաթ է միայն որ խանութս բացած եմ անոր քովը, բայց պէտք է որ իմ գործս անանկ լաւ ըլլայ որ անիկա վնաս ընէ ու փախչի երթայ։ Ինչ որ է այս գործադրելիք միջոցս անոր յաճախորդները պիտի ստիպէ որ ուզեն չուզեն ինձի գան։ Մօտերը ուրիշ նպարակածու չկայ, որ իրենց պէտքերը անկէ հոգան։ (Անհանդարտութեամբ փողոցին ծայրը դիտելով։) Բայց մեր ընկերը չերեւար տակաւին։ Չելլէ

բան մը պատահի, ուշը մնայ ու անհաւատը գայ անցնի : Ի հարկէ մինակս բան մը չեմ կրնար ընել : Սակայն երբ ՃԵԼԱԼԸ գայ, պէտք եղած պարագային, անոր ակռաները բերանը կը թափինիք, ու ետքն ալ մեր ընելիք քանի մը ամբատանութիւնները կը յայտնենիք կտռախորոթեան : Մէկ երկու սուս վկայութիւն տուողներ ալ կը դանենիք, որով զործը օրինական ու վաւերական ձեւ մը կ'առնե : Արդէն տարակոյս չի կայ որ մեր հաւատակից դատաւորներն ալ մեր կողմը պիտի բանեն : Ինձի կուգայ, որ եթէ ամենուն ալ մէջմէկ պղտիկ կողով պատող զրկենիք ու բերաննին անուշցնենիք՝ գէշ ըլլար : (ՃԵԼԱԼԸ նկատելով) Ահա, վերջապէս կուգայ մեր ՃԵԼԱԼԸ :

**ՃԵԼԱԼ.** — (Մօսենալով) Անցաւ :

**ԱՊՏՈՒԼԼԱՀ.** — Ոչ տակաւին : Բայց ժամանակն է հիմա Դուն բաւական ուշը մնացիր :

**ՃԵԼԱԼ.** — (Ապտուլլահի յով նսելով) Իրաւունիք ունիս : Ինձի նայէ, ընկեր, զգոյշ ըլլալու է : Կարելի է անոր անցած ատենը ուրիշ հայ մը կ'անցնի :

**ԱՊՏՈՒԼԼԱՀ.** — Չեմ կարծեր : Բայց եթէ ատանկ բան մը պատահի, այն ատեն զործին բոլորովին ուրիշ տեսակ ուղղութիւն մը կուտանիք :

**ՃԵԼԱԼ.** — Նպատակնուս զործապրութիւնը կը թողունիք վաղը առտուան, անանկ չէ :

**ԱՊՏՈՒԼԼԱՀ.** — Այո :

**ՃԵԼԱԼ.** — Եխտակը որ կ'ուզես, ես կրնայի այդ անհաւատը մէջտեղէն վերցնել . բայց այդպէսով անոր տունը կը կործանուէր ու հարսը չէի կրնար ձեռք անցընել : Քանի մը անգամ ալ խորհեցայ անիկա իր խանութը եղած ատենները մոնել տունը ու զործս տեսնել : Սակայն վախճառով որ ցորեկ ատեն զրացիները կրնան զիս տեսնել ու հետեւանիքը աղէկ ըլլար, այդ խորհուրդէս ալ ետ կեցայ : Իսկ հիմա, երբ դայն ծակը նետել տանիք, ու բանտարկութեան դատապարտութիւնը կը է, ես բոլորովին կը միամտիմ, և զիշերը կ'երթամ կերպով մը անոնց տունէն ներս կը մտնեմ :

**ԱՊՏՈՒԼԱՀ.** — Բայց եթէ հարս ու կեսուր ելլեն պոռանի, ճշուըռտեն, այն առեն:

**ՃԵԼԱՆ.** — Ասիկա արդէն նախառեսած եմ: Ենցուած ասրճանակ մը պիտի առնեմ հետս ու անով պիտի սպառնամ անոնց, որպէս զի ձայնածուն չի հանեն: Ամեն սպարագացի մէջ երկու անպաշտպան կիներու յաղթելը աշխարհի ամենաղիւրին քանն է: Եւ անզամ մը որ ուզածս ըրի, անկէ ետքը միշտ կրնամ շարունակել զիրենք խայտառակելու և կամ սպաններու ահաբեկումին տակ:

**ԱՊՏՈՒԼԱՀ.** — Երբ ժամանակ մը զայն բանտարկեն, ես ալ անոր բոլոր յաճախորդները ձեռքս կ'անցընեմ: Բայց սիրելի ընկեր, պէտք է զիտնալ, թէ մեր մասնաւոր շահէն զատ, այս զործով մահմետականութեան ընդհանուր շահին ալ ծառայած կ'ըլլանք: Քիչ կը մնայ որ այդ անզգամները ելլեն ու մեր գլուխներուն վրայ նստին:

**ՃԵԼԱՆ.** — Արդարեւ անոնք շափին ու սահմանը կ'անցնին: Սահմանադրութիւնն է, ազատութիւնն է ու հաւասարութիւնն է ըսելով, կ'ուզեն մեր բոլոր առանձնաշնորհեալ իրաւունքները իրենք ալ վայելել: Ի՞նչ ըսել է որ հպատակ անհաւատները երկրին տերերուն եղբայր ու հաւասար պիտի համարուին:

**ԱՊՏՈՒԼԱՀ.** — Ասանայի մէջ անոնց տրուած դասը սքանչելի էր:

**ՃԵԼԱՆ.** — Արդեօք պիտի ըլլայ օր մը, որ նորէն հրամայուի մեղ դանոնք ջարդել, և անոնց ինչքերուն, կիներուն ու աղջիկներուն տիրանալ:

**ԱՊՏՈՒԼԱՀ.** — Ո՞վ զիտէ...: (*Ստեփանը նշմարելով*) Զգենք այս խօսքերը: Ահա մեր որսը կուզայ:

**ՃԵԼԱՆ.** — Եւ մինակ է: Լաւ առիթն է:

**ԱՊՏՈՒԼԱՀ.** — Պատրաստուինք:

**ՍՏԵՓԱՆ.** — (Ապտուլահի ու Ճելալի առջականաց ատենը) Բարի լոյս ձեզ:

**ԱՊՏՈՒԼԱՀ.** — Բարի լոյսդ գլուխդ փարատի, անխիղճ մարդ: Դուն իմ խանութս զոցելու համար ետեւէս փռս կը

փորես, զիս կործանել կը ջանաս, ու երեսիս բարի լոյս կ'ըսես:

**ՍՏԵՓԱՆ.** — (Կանգ առնելով.) Բարի ըլլայ: Ի՞նչ կ'ըսես: Ես քեզի դէշութիւն մը երբ ըրած եմ: Ընդհակառակը, դուն եկար քովս խանութ բացիր ու իմ ընտանիքիս հացը կտրուելուն պատճառ կ'ըլլաս: Ես գանգատելուս տեղը դժւնի կը գանգատիս:

**ՃԵԼԱԼ.** — Լուէ, կեղծաւոր անբարոյական շնւն, զեռ կը համարձակիս բերանող ալ բանալ:

**ՍՏԵՓԱՆ.** — Կը ինպրեմ, ըրած խօսքդ զիտցիր:

**ՃԵԼԱԼ.** — Ես աս մարդէն աւելի շատ քեզի դէմ զրգուռած եմ: Քու տեսնեմ, թէ ինչու դուն իմ կնկանս գէշ դէշ նայեր ու անոր նշաններ ըրեր ես կիրակի օրը փողոցէն անցած առենդ, երբ որ անիկա մինակը մեր պարտէզը իշած պտուղ կը ժողվէր:

**ՍՏԵՓԱՆ.** — Մեղայ Աստուծոյ: Ե՞ս: Դուք ձեզի եկէք երկուքդ ալ: Ի՞նչ խօսքեր են ասոնք: Մենք ամենքս ալ զրացիներ ենք, և զրացնութեան մէջ չի վայեր ասանկ բաներ:

**ՃԵԼԱԼ.** — Ես զրացնութիւն մրացնութիւն չեմ ճանչնար: Քածիս պատասխանը:

**ՍՏԵՓԱՆ.** — Ես բան մըն ալ չեմ ըրած:

**ՃԵԼԱԼ.** — Սուտ ես, ըրած ես:

**ԱՊՏՈՒԼԱԶ.** — Այս, ըրած ես:

**ՍՏԵՓԱՆ.** — Բայց ամօթ է, վերջ տուէք: Չէք մտածեր որ ետքը իրարու երես պիտի նայինք: (Տեսնելով որ Ապտուլահ ու Ճելալ ոսքի ելած սպառնածեւ դիպի իրեն կուզան, ետ ետ կ'երթայ եւ կը ջանայ խուսափիլ:)

**ՃԵԼԱԼ.** — Ո՞ւր կ'երթաս առանց զիս գոհացնելու: Ո՞ւր, օձի ձագ:

**ՍՏԵՓԱՆ.** — Թողէք զիս, երթամ ճամբաս: Դուք կոիւ կը փնտուէք:

**ԱՊՏՈՒԼԱԶ.** — Ի՞նչ, կը նախատես մեզ, մեր օրէնքին ու կրօնքին կը հայհոյես: (Ապտակ մը կ'ուզէ իշեցնել Ստեփանի երեսին, բայց կը վրիպի:)

**ՍՏԵՓԱՆ.** — Ի՞նչ իրաւունքով զարնել կ'ուզես լինձի:  
Ես երբ հայհայանք ըրի:

**ՃԵԼԱՆ.** — Ինչու մեր օրէնքին ու կրօնքին հայհոյեցիր,  
ՀՅ: (Բոռագայլը կը զարևէ Ստեփանի զշառւն:)

**ՍՏԵՓԱՆ.** — (Մեջի պատին տաշով պաշտպանողական  
դիրք մը կ'առնեն:) Ի՞նչ կ'ընեք, անիլու մարդիկ: Դուք  
տանիկ կ'ըմբռնեք սահմանապրութիւնն ու արդարութիւնը:

**ՃԵԼԱՆ.** — Առ քեզի սահմանապրութիւն: (Ոժովը կը  
հարուածէ Ստեփանին ու կ'ըցը:)

**ԱՊՏՈՒԼԱՆ.** — Ահա արդարութիւնը: (Գետնին խոշոր  
քար մը առնելով կը նետէ Ստեփանին:)

**ՍՏԵՓԱՆ.** — (Քարի հարուածէն խուսափելով. ոժովը  
կը զարևէ յրեն մօսկող ճեղաղին, եւ կը փորձէ փախչի:)  
Թշուառականներ, թշուառականներ:

**ՃԵԼԱՆ.** — (Գետին իշնաղով:) Հասէք, բոնեցէք ազգ  
շունը:

**ԱՊՏՈՒԼԱՆ.** — (Վրայ վազելով Ստեփանի հազուտին  
ծայրեն կը բռնի: ) Եկէք, շուտ եկէք սոտիկաններ, զինուոր-  
ներ: (Թուրք մը տեսնելով:) Ի՞նչ լու հասար, ով եղբայր:

**ԱՆՑՈՐԴԻ ԹՈՒԻՐՔԸ.** — Ի՞նչ կայ: (Կը մօսենայ:)

**ԱՊՏՈՒԼԱՆ.** — Եախ չի թողունց որ փոխչի, եաքը  
կ'ըսեմ:

**ՃԵԼԱՆ.** — (Ոժի եղլեղով միւսներուն պէս ինչն աշ  
կը բռնէ Ստեփանը:) Ե՞յ սոտիկաններ, սոտիկաններ:

**ՈՍՏԻԿԱՆ-ԶԻՆՈՒՈՐԸ.** — (Քնարարախ աշերը շիեղով  
կը հասնի:) Ի՞նչ է այս առաւոտ կանուխ:

**ԱՊՏՈՒԼԱՆ.** — Մեր օրէնքին ու կրօնքին հայհոյեց  
ատիկա: Դեռ ուրիշ բաներ ալ ըրած է:

**ՈՍՏԻԿԱՆ-ԶԻՆՈՒՈՐԸ.** — Ի՞նչ կ'ըսես, վայ անհաւա-  
տորդի անհաւատ: Սա պիղծ ու անիծուած բերնովդ հայհոյե-  
ցիր մեր սուրբ կրօնքին: (Մեջի կախուած պատեանու  
սուրին ծայրովը կը զարևէ Ստեփանի բերնին:)

**ԱՆՑՈՐԴԻ ԹՈՒԻՐՔԸ.** — Եյ, հարկաւ, չէ՞ որ սահմանա-

գրութիւն և ազատութիւն է։ Տեսէք ինչպէս պեխերը ոլորած ու վեր տնկած է։ (Առեփանի պեխերը կը ժաշէ,)

**ԱՏԵՓԱՆ.** — (Բերանն արիւնուած եւ ցաւի աղաղակ-ներով թուրքերու ձեռքերուն մէջ կը զարդուի։) Ո՞ւր կը տանիք զիս։ Թողէք, ի սէր Աստուծոյ, ի սէր ձեր հաւատ-քին։ Ընտանիքի տէր մարդ եմ։ Ի՞նչ կ'ուզէք ինձմէ։ Ես հայհոյանը ըրած չեմ, մեղք մը չունիմ, արդար եմ, արդար... (Վար կ'իշնայ, եւ մէջին վրայ ժաշկուուելով կը տարուի դեպի կառավարչատուն։)

### ԿԱՇԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

## ԱՆՊԱՇՏՈԱՆ ԿԻՆԵՐԸ

(Կառավարութեան մատնուած Առեփանի տան մէկ սենեակը։ Անկիւն մը զամպար մը կը վառի։ Հարս ու կեսուր իրարու ժով նասած։)

**ԿԵՍՈՒՐԸ.** — Աղջիկ, զուռը աղէկ զոցեցի՞ր։

**ՀԱՐՍԸ.** — Այո, մայրիկ։ (Պահ մը լուռ։) Հիւրերը զացին ու մենիք մեր տխուր առանձնութեան մէջ ինկանը։

**ԿԵՍՈՒՐԸ.** — Վազը լուր օր է։ Ամեն մարդ ալ իր բանն ու զործը, և իր ցաւերը ունի։ Շնորհակալ ենք որ եկան ու աշխատեցան մեզ մեսիթարել։

**ՀԱՐՍԸ.** — Միսիթարել...։ Կրակը ինկած տեղը կը վառէ։ (Հառաջելով։) Աստուած իմ, Աստուած իմ, ինչ աներեւակայելի փորձանիք։ Տառը ոսկի տուգանքը ինչ որ է, գլուխնին ուտէ, բայց վեց ամիս բանոը պառկիլ։ Հապա եթէ ելլեն նորէն ծեծէն ու ակռաներուն պէս տեղ մը կոտրեն։ Սոսկալի վայրենի բան մը այս ծեծը։ Անիկա ոչ ծեծի և ոչ ալ բանտի կրնայ դիմանալ։ Ու գուցէ հիւանդանայ։ Ինչ պիտի ընենք այն ատեն։ Ալ թողունիք մէկ կողմ գործին խանգարուիլն ու մեր մինակ մնալը։

**ԿԵՍՈՒԻՐԸ.** — Շիտակ է։ Անմեզ որդիս անիրաւ տեղը դրսլարտեցին, վրան սուտ յանցանքներ պրին, աղտ քսեցին ու անարդար դատաստան ըրին։ Չորնամ ու կոնծիմ։ Միրտս կը դանկտուի, ու մամուռը հոգուս կը դարնէ։ Դուն ան միս ծախող Ճելալը տեսանը. դլխաւոր թշնամինիս ան է, որ մեկալին չետ մեկ եղած այս անօրէնութիւնը ըրաւ։ Իբր թէ զրացին ալ պիտի ըլլայ։ Զի զիտեմ, ինչ կ'ուզէ մեզմէ։

**ՀԱՐՄԸ.** — Զէ որ Հայ ենք։

**ԿԵՍՈՒԻՐԸ.** — Աս անիրաւ Տաճկներուն որ մեկ ըրածը։ Զարդերնին ու թալաննին դեռ չեխինը մոռցած, երբ օր մըն ալ ըսկին թէ աղատութիւն է, ու ասկեց ետքը ալ գէշութիւն չպիտի ընեն հաւտացուցին։ Բայց ինչ աղատութիւն, ինչ բան։ Բոլորն ալ սուտ։ Զեռքերնէն եկած չարութիւնը նորէն կ'ընեն, ու առջի պէս կտրածնին կտրած ու կախածնին կախած է։

**ՀԱՐՄԸ.** — Որովհետեւ մենք մեր ուժերովը դարձեալ անզօր ենք անոնց զէմ։

**ԿԵՍՈՒԻՐԸ.** — Կը մամտայի թէ կարելի է Առաջնորդարանը բան մը ընէր։ Բայց վայ զլխուս, մեր մեծունաքը մեզմէ աւելի ճարահատեր, մնացեր են։ Մինակ սաքանը ըսկին, որ Պոլիս Պատրիարքին պիտի զրեն, քանի որ այստեղ զիմելինին ու բողոքելինին օգուտ չունի։

**ՀԱՐՄԸ.** — Պատրիարքը ինչ պիտի կընայ ընել որ . . . Այնքան ինդիրքներ ու զիմումներ կան անկատար մնացած։

**ԿԵՍՈՒԻՐԸ.** — Աղօթելու ենք, որ Երկնային Տէրը երեսնիս նայի ու ամուր ձեռօր բռնէ զաւակս։ (Կը վիճակտայ) Բարի ըլլայ։ Տղաս յիշեց մեզ։

**ՀԱՐՄԸ.** — Այսօր շատ քրտնելէդ ու պաղելէդ հարբուխ եղար։ Երթամ ներսէն բան մը քերեմ վրադ ձգեմ։

**ԿԵՍՈՒԻՐԸ.** — Զէ, չէ։ Ալ երթանք պառկինը։

**ՀԱՐՄԸ.** — Բայց միթէ աչքերնիս քուն կայ։

**ԿԵՍՈՒԻՐԸ.** — Ատենը ուշ է։ Աղէկ չէ աւելի նստիլը։ Վաղը հիւանդի պէս ասդիս անդին կ'իյնանք։ Օգուտը ինչ։ Ելի։ Աստծու ըսածը ինչ որ է ան կ'ըլլայ։ Համբե-

ըելու է. ուրիշ ճար ու ճարակ չկայ :

ՀԱՐՍԼ. — (Ոսքի կ'եղէ:) Փուշերու վրայ պիտի ալառկինք : Բայց թող կամբզ ըլլայ, մայրիկ : (Երազունի:) Այս, եթէ կարելի ըլլար այս վայրկեանին երթալ, քարուքանդ ընել քանալ, այնտեղ գտնուող բոլոր հէք անուել թշուառները աղատել, ու դանոնք չարչարող մարդակերս գաղանները շանթահարել...:

ԿԵՍՈՒԻԾԼ. — Աղջիկո, Աստուած շատ համբերող է, բայց երբ որ օր մըն ալ համբերութիւնը հատնի ու բարկանայ՝ ահօրէնին զլխուն անանկ մը կը դարնէ որ անոր մուխը կը մարի : (Կը կանգնի.)

ՀԱՐՍԼ. — Ե՞րբ պիտի տեսնենք գերազոյն արդարութեան այդ օրհնեալ օրը...: (Կ'երայ լամպարը առնելու: Բայց այդ միջոցին տան մեջևս surorինակ աղմուկ մը լսելով ետ կը դառնայ, եւ ուշադիր ու դոդահար ականջ կը դնէ:) Դուն ալ լսեցիր ներսի ձայնը :

ԿԵՍՈՒԻԾԼ. — Կ'երեւայ թէ բան մը ինկաւ, կոտրեցաւ:  
ՃԵԼԱԼ. — (Սենեակի դրան սեսին վրայ ձեռքը ատրանակ մը բռնած:) Ո՛չ մէկ ճայն, ոչ մէկ շարժում, եթէ ոչ կը կրակեմ:

ԿԵՍՈՒԻԾԼ. — (Սարսափահար, տատանուս ու մարած ճայնով:) Յիսուս Քրիստոս :

ՀԱՐՍԼ. — (Եր վախն ու յուզումը զապելով, կեսուրը կը բռնէ որ վար չիյնայ:) Աւելի գէշ, եթէ ինքնինքնիս կորսնցնենք :

ՃԵԼԱԼ. — (Ինչ կը խօսիք ձեր լեզուովը: Կը տեսնեմ որ շատ կը վախնաք: Բայց ես օտար մը չեմ, և կը հաւտացնեմ որ ձեզի գէշութիւն մը չպիտի ընեմ, քանի որ ատանկ խելօք կը մնաք: (Երկու ժայռ կ'առնէ դեպի ներս:) Եւ իբրեւ ապացուց որ ձեզի գէշութիւն մը ընելու միտք չունիմ, ահա ատրճանակը զբանս կը դնեմ: (Հրազդակ վերարկուին զրպանը կը դնէ:)

ԿԵՍՈՒԻԾԼ. — Քսէ, որ տեղաց մտար, և այս ժամանակ

ինչ բան ունիս դուն այս տունը, ուր ոչ մեկ տաեն ուղղ զրած չես:

**ՃԵԼԱՆ.** — Իրաւունք ունիս հարցնելու, մեծ կնիկ, ու ես պարտք կը զգամ՝ պատստխանելու: Զեր պարտէզի բարձր ծառէն երդիք ելայ, զրան նիզը կտարեցի, խարխափելով իջայ վար, ու ահա այստեղ եմ: Իսկ թէ ինչ բան ունիմ այս տունը, ասոր ալ բացատրութիւնը հիմա կուտամ...:

**ՀԱՐՍԸ.** — Դուն անխխոց ու անխստահելի զրացին մըն ես: Ինչու անմեղ ամուսինս կտարավարութեան մատնելով բանտը դնել տուիր:

**ՃԵԼԱՆ.** — Որովհեաեւ այն քու սուրբ էրիկդ կնկանս աչք նետած է, մեր օրէնքին ու հաւատքին հայհոյած է, և այլն: Անիկա խայտառակ սրիկայ մըն է, և բնաւ արժանի չէ քու սիրոյզ...:

**ՀԱՐՍԸ.** — Սուտ է: Կատարեալ զրավարտութիւն:

**ՃԵԼԱՆ.** — Ինչ որ ըսես երեսիս, քեզմէ չեմ նեղանար:

**ԿԵՍՈՒԻՐԸ.** — Ինչու ըրիր այդ գէշութիւնը: Դուն Առտուծմէ չես վախնար:

**ՀԱՐՍԸ.** — Ի՞նչ կ'ուզես մեզմէ:

**ՃԵԼԱՆ.** — Քու էրիկդ ինչ որ ուզած է ընել իմ կնկանս՝ ես ալ կ'ուզեմ միւնոյնը ընել քեզի... նոր հարսնուիլ:

**ՀԱՐՍԸ.** — Ի՞նչ խօսք է այդ:

**ԿԵՍՈՒԻՐԸ.** — Դուն չես ամչնար, որ կնիկդ ու զաւկներդ ձգած, զիշեր ուշ ատեն զողի ոլէս քրիստոնեայ զրացիի մը տունը կը մանես ու անտիրական մնացած կնիկները կը վախսցընես: Գին, ալ չեմ ուզեր որ մնաս, եթէ կարեւոր ըսելիք մը ունիս՝ վաղը առառ լուսով ու փողոցի դոնէն՝ մարդու ոլէս եկուր ու ըսէ:

**ՃԵԼԱՆ.** — Ի՞նչ, ինձի ճամբան կը զնէք: Աչս այդ չեղաւ: Գիտոցէք որ առանց կամբս կտարել տալու առէ զուրու չեմ ելլեր:

**ՀԱՐՍԸ.** — Ի՞նչ կամք:

**ՃԵԼԱՆ.** — (Յառաջանալով դեպի հարսը) Կը հակնաս...:

**ՀԱՅՐԾՈՒՅՔ.** — (Հեռանալով:) Ի՞նչ կ'ընես, անպատճառ:

**ՃԵԼԱՆ.** — Եթէ երկուքդ ալ բարձր ձայն հանէք կամ դուրս փախչիլ փորձէք, լմնցած էք: (Զերժովը գրասնը ցոյց տալով:) Հոս է:

**ԿԵՍՈՒԻՐԸ.** — Խենթեցէր ես թէ պիտիալով կ'ընես: Զգէ մեղ ու զիս: Հիմա Վասուծմէ կը զանես առ ըրածիղ պատիճը:

**ՃԵԼԱՆ.** — (Աւելի մօտենալով անկիւնը պատին կը քառած հարսին:) Աիրուն հարսնուի, հերիք է, ալ յանձնուէ: Ես բնաւ մարզու բան չեմ ըսեր, հնդ մի՛ ըներ: Ասիկա միայն երեքս պիտի պիտիանք, ու տոկեց եաքն ալ ամեն զարուս, միշտ աղուոր նուէրներ պիտի բերեմ քեզի...

**ԿԵՍՈՒԻՐԸ.** — (Ճեղաղի ոժոն իշխալով եւ չքողելով որ հարսին մօտենայ) Կրօնքիղ սիրոյն, կնկանդ ու զաւկներուդ սիրոյն....

**ՃԵԼԱՆ.** — Ե՛ զոն ալ, անպիտան պառաւ: (Ոժերը կաշկանդող ձեռքերեւ ազատելով մողեզին կը նետուի հարսին վրայ, եւ թեւերը կ'անցընէ անր սկզբը:)

**ՀԱՅՐԾՈՒՅՔ.** — (Դաշտուելով եւ ողի ի բոին ջանալով Ճեղաղի թեւերեւ ազատիլ:) Մայրիկ...: Դուքս վաղէ...: Կանչէ...: Բայց չէ, չէ, եկուք ասոր թեւերը բռնենք...: Միտքս բան մը եկաւ....

**ՃԵԼԱՆ.** — Ի՞նչ կ'ըսես նորէն ճեր լեզուովը...: Բայց ինչու առանկ զժուարութիւն կ'ընես..., թանկապին զոհարս...: Թնդ, թնդ, թնդ կ'ըսեմ....

**ԿԵՍՈՒԻՐԸ.** — (Ճեղաղի թեւերը հարսին սկզբին յակել սկզբելով:) Անօրէն անասուուծ Տաճնիկ:

**ՃԵԼԱՆ.** — Պարուէ զուն ալ, անիծեալ չառուէ...: Ի՞նչ քիթէ կը խոթես այս զործին մեջ...: Գիտցիք որ եաքը զործը գէշ է....

**ՀԱՅՐԾՈՒՅՔ.** — (Յանկարծ Ճեղաղի գրասնէն առանակը կը խշէ, եւ ակեարկով մը անու յելուն ըլլալը հաստատելի էսէ կը բարձրայնէ ու կ'ուղղէ ճեղաղի անկտին:) Հեռն, ապա թէ ոչ կը քաշեմ:

**ՃԵԼԱԼ.** — (Չարհուրահար ետ ետ կ'ընկրկիս) ԱՇ, ահ,  
այդ ինչ է...: Կ'աղաքեմ, խելքիդ եկուք...: Մը քաշեր...:  
Բան մը չեմ ըներ... կ'երթամ...:

**ԿԵՍՈՒԻՐԾ.** — (Ապշած) Ազորմաթեանդ մեռնիմ, Աստուած:

**ՃԵԼԱԼ.** — Ինայէ ինձի, Աստուածդ սիրես... Ինչ կ'ու-  
ղես ան կ'ընեմ...:

**ՀԱՐՄՐ.** — Շատ սղէի, կը խնայենք քեզ, և չենք պատ-  
ժեր քու ոճրասպազմ յանցունքը:

**ՃԵԼԱԼ.** — Երկինքն մինչեւ զետին շնորհակալ եմ, ով  
սղիւ ու վեհանձն տիրուհի...:


**ՀԱՐՄՐ.** — Առջեւնիս իյնալով պիտի քալես ու փողոցին  
դանեն գուրս պիտի ելլես: Բայց անս, եթէ զէպի մեղ զառ-  
նաս, կամ կատկածելի շարժում մը ընես, ճշմարխտ կ'ըսեմ,  
զնդակը կ'ուտես: Ու մեղի իրաւունք պիտի տայ օրէնքը, որ-  
քան որ ալ անիկա նոյնիսկ Սահմանադրութեան այս օրերուն  
մեջ Հայերուս նկատմամբ զարձեալ արդարութեամբ չզոր-  
ծադրուի:

**ԿԵՍՈՒԻՐԾ.** — Սա ալ զիտնաս որ քու զէնքդ քովերնիս  
պահելով մէկտեղ, մինակ ալ չպիտի մնանք մինչեւ տղուս  
բանակն ելլելը: (Լաւպարը ձեռքն առնելով.) Ասիկա քեղի  
խրատ ըլլայ, որ ասկէց ետքը մէյ մըն ալ այս տունէն ներս  
ոտք չղես: Հասկցար:

**ՃԵԼԱԼ.** — Այն, այն, հասկցայ..., սիրելի մայրիկս...:

**ՀԱՐՄՐ.** — Ուրեմն հիմա զէպի զուռ: Քալէ մեր առջեւէն:

**ՃԵԼԱԼ.** — (Դշուիսը խոնարհեղով խորհրդաւոր ակ-  
նաւի մը կը ձգէ հարսին վրայ, եւ կը դառնայ դեպի  
դուռ:) Զեր գերին եմ յաւխտեան...:



## ԻՐԱԻՈՒՆՔ ԵՒ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ

Ա.

Աշխարհիո մեկ կողմը մեծ կալուածատէր մը կ'ապրէր, որուն համբաւը մինչեւ շատ հեռաւոր երկիրներ տարածուած էր : Անոր ունեցած կալուածի ընդարձակութիւնը սահման չունէր : Ուրիշ կալուածատէրեր, որոնք սահմանակից էին, երկիւղ կը կրէին անկէ, որովհետեւ անիկա շատ զօրաւոր էր, կրնար ոտնձզութիւններ ընել, և իրենց կալուածներէ ուեւ մասին տիրանալ, ինչպէս որ ըրած էր ուրիշ շատ անգամներ : Կալուածատէրը քաշուած կ'ապրէր իր փառաւոր բնակարանին մէջ, անպատում շռայլ կեանքով մը, և միայն հրամաններ կ'արձակէր : Եւ այդ հրամանները միշտ խստիւ ի զործ կը դրուէին կալուածի բազմաթիւ բնակիչներուն վրայ հսկող մեծ ու սղտիկ սլաշտոնեաներէն, որոնք նոյնքան անզութ էին, որքան իրենց հրամայող տէրը : Ամեն ցեղէ ու զաւանութենէ խառն բնակիչներ կային այդ կալուածին մէջ : Անոնք ժրացանօրէն կ'աշխատէին, հողը կը մշակէին, հանքերը կը բանեցնէին, տեղւոյն բերքերը կ'արտածէին, և վաճառականութիւնը, արհեստներն ու արուեստները կը զարգացնէին : Այսպէսով կալուածատիրոջ ունեցած անբաւ հարստութիւնը հետզհետէ աւելի կը մեծնար : Բնակիչներուն մէջ կային նաև ամեն կարգի զիտնական, հեղինակաւոր և աշխարհահռչակ հանճարեղ մարդիկ, որոնք փառք ու պատիւ կը բերէին կալուածատիրոջ :

Բայց կալուածատէրը երբեք չէր զնահասեր անսնց արժանիքը։ Ընդհակառակը զանոնք կը նախատէր ու կը հալածէր, որովհետեւ անսնք անվախօրէն ճշմարիտը կը խօսէին, և իրաւունք ու արդարութիւն կը քարոզէին միշտ և ամեն տեղ։

## Բ.

Բնակիչներէ շատերը սակայն, միւսնոյն կալուածին մէջ, ժամանակով ունեցած էին իրենց սկսական հողաբաժինները, որոնք անփրաւաբար, լոկ կոսդիտ ոյժի զօրութեամք, և կամ պարզապէս խարէական միջոցներով խլուած, յափշտակուած էին կալուածատիրոջ կողմէ։ Եւ որովհետեւ այդ իրաւագութեները շատ մը պատճառներով անկարող էին ուրիշ կալուածներու մէջ երթալ ապրելու, մնացած էին այնտեղ ուր ծնուած էին իրենք և իրենց նախնիքները։ Համակերպած, լռած, և տեղերնին խաղաղ նասած էին այն հեռաւոր դերազոյն ցոյսով, որ գուցէ օր մը կալուածատէրը պիտի տկարանար, և իրենք պիտի կարենացին դարձեալ ձեռք ձգել իրենց նախկին հողաբաժինները, և անկախ ու ազատ ապրելու իրաւունքները։ Մտածած էին, թէ մեծ անմտութիւն մը պիտի ըլլար իրենց կողմէ այդ մասին տրատոնջ ու բողոք բարձրացնելը, իրաւունք ու արդարութիւն պահանջելը։ Իրենք տկար ու ջախջախուած էին, խակ անխկա հզօր, և իր յաղթական ոյժի ամենաբարձր գագաթին վրայ կանգնած էր։ Համոզուած էին, որ այդ մոքով եղած ցոյցերը, նոյն խակ ամենախաղաղ ձեւերու տակ, ցանկալի արդիւնք մը պիտի չունենացին, և իրենց վլուխը հարուածող ահարկու թաթը կրկին պիտի իջնէր…… Ամեն բան կրնար պատահիլ։ Դուցէ կալուածէն զուրու վւնտուելու դժբախտութիւն մըն ալ։ Ռւսակ «մունալով» իրենց երբեմնի երջանիկ անցեալը, սկսած էին խոհեմոքար ծառայել կալուածատիրոջը, անոր հրամաններուն հեաղանդիլ, և ապշիլ ինչ կերպով որ թոյլ կուտացին զիրենք շրջապատող պայմանները։

Գ.

Բացի կալուածատերը բաւական չէր եղած միայն կորդելով բնակիչներու հոգարածինները, այլ նաև սկսած էր չետպշետէ անսնց քրանաջան աշխատաթիւններն ու ամեն տեսակ ընզունակութիւնները շահագործելը։ Հորսոտահարութեան ուրուականը միշտ ամենառն աշքին առջեւն էր։ Կալուածատերը, բնակիչներուն վրայ բարոյական ճնշումներ ու հալածանքներ ալ սկսած էր ի զործ դնել։ Անոնք չեխն կրնար իրարու քով հաւաքուիլ, իրենց ցաւերուն վրայ խօսիլ, և միջոց մը հնարել ճնշումի ու հալածանքի հոսանքը դադրեցնելու, և կամ զէթ մեղմացնելու համար։ Կալուածատիրոջ պաշտօնեանները, սուր հոտառութեամբ անմիջապէս կ'իմանային հաւաքման տեղն ու ժամը, և զինուած վրայ թափուելով, հաւաքուողները կը ցըռէին։ Տիրու ու սպառնական ոյժը լեզունները կը կարկէր և ջանքերը կը ջլատէր։ Անոնք չեխն կրնար նաեւ զրել իրենց անցեալի ու ներկայի մասին ոչ հրապարակաւ, և ոչ իսկ մասնաւոր նամակներու մէջ։ Հոկողութիւնն ու լրտեսութիւնը ամենուրեք։ Խոկ երբ ուեւ, մէկը, արհամարհելով այդ բոլորը, անսաստէր, բոնուելով տանջանքներու կ'ենթարկուէր։ Աւելի խիզախները, մշտնջենապէս կ'անյայտանային մէջտեղէն...։ Եղաւ ժամանակ մը, որ բանաւորը իր կալուածին կրթարաններու ծրագիրներն ալ կրծատեց, փոփոխեց, կազմեց ճիշտ իր ուղած ձեւով։ Ապա օրէնք զրաւ, որ ամեն ցեղէ յաճախողները, կրթարաններուն մէջ իր տիրական լեզուովը միայն խօսին, զրեն ու կարդան։ Այսպէսով իւրաքանչիւր ցեղի ու դաւանանքի սլատկանող բնակիչներու ինքնուրոյն գոյութեան ապահովութիւնն ալ կը վերնար։ Անոնք բարոյական մեծ վտանգի մը առջեւ կը գտնուէին։

Գ.

Հէք բնակիչներու հառաջանքներն ու հեծեծանքները կը

քարձրանային մինչեւ երկինք, որ խուլ կը մնար...։ Կալուածատէրը աևսնելով թէ ինչ որ կ'ընէր իրեն կը մնար, կը հրճուէր, կը գուռզանար, և իր մեջ միշտ աւելի բուռն պահանջ մը կ'ունենար բոհական յաղթանակներու։ Անիկա իր բնակիչներուն համար այլեւ ոչ թէ տէր մը, այլ ահ ու սարսափ մը, կատարեալ սպառուհաս մը եղած էր։ Կեանքը հետղչեաէ բոլորովին անտանելի կը դառնար այդ կալուածին մեջ ապրողներուն համար։ Ի՞նչ կրնային ընել։ Հեռաւոր կալուածատէրերէ ոմանք, լսելով այդ կալուածի խեղճ բնակիչներուն քաշածները, երբեմն բողոքի մրմունջներ կը հանէին։ Եւ սակայն իրաւունք չէին համարեր գործնական միջամտութեան քայլ մը առնելու։ Իրենց շահերուն մնասէին։ Ասոր վրայ հէք կալուածաբնակները, ճարերնին հատած, մէկ երկու մասնաւոր ու հաւաքական դիմումի փորձեր ըրին։ Գթահաց խօսքեր, աղաչանք, արցունք։ Բոլորը անօգուտ։ Կային սրտոտներ, որոնց արիւնը կը սկսէր զլուխնին ցատկել։ Վայրկեաններ կ'ըլլար, որ աչքերնին կը դառնար։ Անոնք վերջին յուսահատ շարժում մը ընել կը մտաղրէին, լաւազոյն համարելով մեռնիլ, քանի թէ այլպէս մարդկային ամեն իրաւունք կորսնցուցած քաշկուտովիլ։ Բայց ուրիշներ զանոնք կը յորդորէին որ խաղաղ մնան։ Կ'ըսէին, թէ բոհութիւնը խորտակել իրենց ոյժէն վեր էր։ Եւ հակառակ ամեն անցոյս փաստի, դեռ կը սպասէին անոնք, որ օր մը վերջապէս կալուածատէրը պիտի տկարանայ, կամ թէ անոր զգացումները գերբնական փոփոխութիւն մը պիտի կրեն և սիրոը պիտի կակղի։ Չէ որ ամեն վիճակ վերջ մը ունի...։

## Ե.

Իրերու զրութիւնը մինչեւ այն տեղ հասաւ, որ բնակիչները օր մը տեսան, թէ իրենց երկար տարիներու ընթացքին տընտեսած ընտանեկան փոքրիկ գումարներն ալ օր ցորեկով, քայլարձակապէս կը կողոպտուին կալուածատիրոջ կողմէ։ Այդ

փոքրիկ գումարներով նեղ նուազ կը խնամուէին խրաբանչւր ընտանիքի որբ, այրի, և կարօտեալ անդամները։ Այս թշուառներու գոյութիւնն ալ տիրող հալածանքներուն արդիւնքը։ Բնակիչներէ շատերը, որոնք որ ամենատկարները կը համարուէին, մեշտեկ ձեւերով, կամ պատճառաբանութիւններով հետզետէ կողոպտուեցան, ճիշտ ինչպէս մարդիկ լեռներու մէջ աւագակներէ կը կողոպտուին։ Աւելի ցաւալին այն էր, որ մէկ անդամ՝ կողոպտուելով չաղատուեցան։ Այնպիսի դրութիւն մը հաստատուեցաւ, որով անոնք ինչ որ պիտի կարենացին տնտեսել անկէ եռքն ալ, իրենց մոտ պիտի չմնար, այլ պիտի յանձնուեր կալուածատիրոջը ամենամանրամասն հաշուետութեամբ մը։ Բնակիչներուն մէջ ընտանիք մըն ալ կար, մեծ, նահապետական ընտանիք մը, որ թէե շատ խոշոր խնացողութիւն մը չունէր, բայց կալուածատէրը կ'ուղէր զայն ալ միւսներու վիճակին ենթարկել։ Այս ընտանիքն եւս կողոպտելու համար այն պատճառը բունած էր, որ իբր թէ անիկա իր ունեցած գումարը կը յատկացնէր ոչ թէ առաջադրուած բարեկործութիւններու, այլ կը զործածէր գաւաղրական նպատակներու…… Բարուրանիքը հիանալի էր։ Ճիշտ զայլին ու զառնուկին առակը։ Այս ընտանիքը ոչ միայն այդպիսի խորհուրդ մը երբեք մոքէն չէր անցուցած, այլ նաեւ բնակիչներուն մէջ միշտ ամենէն հաւատարիմը եղած, և կալուածատիրոջն ալ բաւական մէծ ծառացութիւններ մատուցած էր։

## Զ.

Բայց կալուածատէրը չուզեց մէկէն ի մէկ կողոպտել այդ ընտանիքը, խորհելով թէ կրնար անախորժ հետեւանքներ յառաջ գալ։ Ինքնազիտակցութեան որոշ աստիճանի մը հասած էր այդ ընտանիքը։ Բացի այդ բաւական բազմանդամ էր, և անոր մէկ կարեւոր մասն ալ կը գտնուէր զրացիներու կալուածներուն մէջ։ Կալուածատէրը զիտէր, որ իր յափշտակելիք գումարին մէջ ուրիշ կալուածներու մէջ ապրող նոյն ընտա-

նիքի միւս անդամներն ալ բաժին ունեին։ Անոնք կրնացին ըսղոքել և զատ բանալ իրեն զեմ։ Բայց մատհապաթիւնը այդ չէր, քանի որ ոչ Աստուծութեալ կը գախէր, և ո՛չ այ մարդկանցմեշ կ'ամաչէր։ Կը կարծէր որ պատիկ գործը կը մեծաց, և հարկ կ'ըլլայ երկար պրաղիլ անով, քանի որ, առնի զնով, իր արձակած հրամանը անդառնալիօրէն ովիտի կոտորուէր։ Աւստի անիկա լաւագոյն համարեցաւ սպասել, և ձեռք ձգել յարմար տոխթ մը ու ժամանակ մը, կողովումայն հրամանն արձակելու համար։ Սակայն տեսնելով, թէ սպասուած տոխթը շատ կ'ուշանաց, ինքը սաեղծեց զայն։ Անիկա դժոխացին մեքենայութիւններ լարելով հարաւածել տուաւ, և հորի ու տորի մասնեց ուրիշ կալուածներու մէջ բնակող նոյն բնտանիքին անդամները...։ Այլև ճիշտ ժամանակին էր հրամանն արձակելու։ Եւ ահա սուսուտ մը լուր հասաւ ընտանիքին, թէ կալուածտիրոջ գլխաւոր մէկ ուաշտօնատարը բազմաթիւ հետեւորդներով կուղայ յանուն իր տիրոջը պահանջելու զոյտիւն ունեցող գումարը։ Բնտանիքին պետք իր զաւակներովը յանկարծակիի եկաւ, չի նայելով որ անսպասելի չէր այդ անիրաւ պահանջն ալ։ Յանկարծակիի եկան, բայց չի շուարեցան, ինքզինքնին չի կորսնցուցին։ Ու անոնք խորհուրդ ըրին, թէ արդեօք ինչ միջոցով կրնացին այդ պահանջը չի կատարել։

## Է.

Անոնց միջոցները չափազանց թոյլ էին բնախանքար, սպառնացող չարիքը խափանելու համար։ Բայց որպէս զի, ապագացին իրենց խիղճն անհանգստացնող լիշտակ մը չունենան, որոշեցին նախ և առաջ զիմել սղոքիչ խօսքերու ու խնդրական ձեւերու։ Ու այդպէս ալ ըրին, երբ զօրաւորը եկաւ ու իրենց պետին ներկայանալով, պահանջը դրաւ մէջ տեղ։ Աղաջանքները ապարդիւն եղան։ Այս անկամ անոնք վճռեցին անհաւատար ու ահաւոր հետեւանքներ ունեցող կռիւ մը յանձն առնել, պահպանելու համար իրենց ինքնուրոյնութեան յետին մեացորդը...։

— Դիմադրութիւն, գոչեցին բոլորը միասիրու ու միաձայն, և ոյժ տուին իրենց ծերունի նահապետին, որպէս զի ի դիմաց ամբողջ ընտանիքին մերժե եղած պահանջը:

Եւ ծերունին մերժեց: Պաշտօնատարը կարուկ կերպով կրկնեց իր պահանջը, և բարեկամաբար խորհուրդ տալու ձեւով մը տւելցուց.

— Հառ է որ զործը քաղցրութեամբ վերջանայ, և զառն հետեւսնքներ չունենայ....: Չէք զիտեր միթէ, որ մեր ամենու դորմած տիրոջ բարի կամքն ու հրամանը անդառնալի է....:

— Կը հասկնամ ձեր ըսածը, բայց չեմ կրնար յանձնել:

— Աւսեմն մեղ պիտի ստիպէք, որ բռնի միջոցներու զիմենք....:

— Դիմեցէք:

Պաշտօնատարը անմիջապէս հրամայեց իր հետեւրդներուն զէնքի զիմել, և զինու դօրութեամբ ստիպել զանոնք որ խոնարհին: Ընտանիքը իր վճռին վրայ մնաց անտառան: Այն ժամանակ շողացին մերկ սուրերը, պայմանագիրը հրացանները, և պարզուեցաւ տհուելի տեսարան մը....:

## Ը.

Զոհեր ինկան ինքնառպաշտպանութեան անզօր ձիղերով ողորող ընտանիքի անդամներէն: Մնացածները բռնազապուեցան:

— Տեսաք, գոչեց պաշտօնատարը կեղծ ցաւակցական շեշտով մը ընտանիքի ալեւոր պետին, որ խոհեմութիւն չըրիք մեր տիրոջ կամքին հակառակելով: Այդպէսով աւելի զուք ձեղի մնասեցիք: Դէ ուրեմն....:

— Աւազ իմ խեղճ, իմ թշուառ զաւակներս....:

— Զեր զաւակներուն վրայ յետոյ ժամանակ կ'ունենաք ողբալու, ծերուկ, հիմա մեր ըսածը կատարեցէք: Ես կ'ուզեմ որ զուք ձեր ձեռքով մեղ յանձնէք եղածը, և ցոյց տաք որ թէե վայրկեան մը մոլորեցաք, բայց դարձեալ հաւատարիմ ծառաներ էք մեր հզօր և զթած տիրոջը:

— Սակայն, ես չեմ կրնար այդ տիրոջը հաւատարիմ։ Ճառայ ըլլալու համար դաւաճանել իմ խղճիս և ընտանիքիս իրաւունքներուն...:

— Ի՞նչ, այսքան դժբախտութենէ եսք, դարձեալ կը յամառիք։ Օ՛ն ուրեմն, իմ սիրելի օգնականներս, դործի ոկտինք...:

Պաշտօնատարը իր բազմաթիւ հետեւորդներով շրջապատեց այն արկղը, որուն մէջ կը գտնուեր այդ ընտանիքի աւանդական խնայողութեան գումարը։ Եւ որովհետեւ երկաթեայ արկղը շատ հաստատուն էր, բաւական դժուարութիւն քաշեցին այդ յելուզակները, մինչեւ որ խորտակեցին անոր գոււը։ Ու ակընթարթի մը մէջ տեղի ունեցաւ յափշտակման գործողութիւնը։

— Մեղք որ ստիպեցիք մեղ գործը մեր ձեռքով տեսնելու, ըստ պաշտօնատարը դիւացին ժպիտով մը։ Ինչ որ է։ Մենք կ'երթանք այլիս։ Մնաք բարով։

### Թ.

Ու մինչ կը հեռանար աւաղակապեաը իր հետեւորդներով ու աւարով, ընտանիքին գլխաւորը սկսաւ անոր ետեւէն կանչել.

— Ոչ, այդ գումարը իմ բազմաթիւ որբ ու կարօտեալ զաւակներուս ապաւէնն է, մի՛ տանիք։

— Զեր ամենուդ ապաւէնը մեր ամենողորմած պետն է, պատասխանեց պաշտօնատարը դաժանօրէն։

— Անօթի պիտի մնան անոնք։

— Քար թող ուտեն։

— Բայց դուք բնաւ խիղճ չունիք ձեր մէջ։ Ասուծմէ չէք վախնար...։

Հեղնական ծիծաղներ, և յաղթական քայլերզի մը նուագածութեան հնչիւնները բարձրացան կողոսպակիչ խմբէն։ Այն ատեն, հէք վշտահար ալեւորը, բոլորովին յուսահատ, ձեռքերը բարձրացուց դէպի երկինք, յետոյ խափանուեցաւ երեսին վրայ, և աղիսղորմ ձայնով մը հեկեկաց։

— Աստուած իմ, Աստուած իմ, նոր է իրաւունքն ու  
արդարութիւնը...

Սակայն այդ մեծ չարագործութիւնը կատարուած միջոցին, անդին զարմանալի ու անսպասելի զիապուած մը տեղի ունեցաւ: Գրեթէ ուղղակի հրաշք մը: Բոլոր հալածուած, ճնշուած, սարտափահար ու արիւնաքամ կալուածաբնակներուն սիրտը ահագին ուրախութեամբ լեցնող պարագայ մը: Ահաւասիկ պատահածը: Բոնապետ մեծ կալուածատէրը, հեռաւոր շատ փոքրիկ կալուածատէրի մը հետ վէճի բռնուեցաւ այդ ատենները, կալուածական խնդրի մը համար: Անիկա իր ամբողջ ոյժը թափեց յանդուզն կալուածատիրուկին վրայ, որպէս զի զայն ջախջախէ, ու ուռին տակ առնելով փոշի դարձնէ: Բայց իր դէմ համարձակ ու անվեհեր պայքարող մը գտաւ: Աշխարհի պատմութեան մէջ քիչ անգամ երեւցած դէպք մընէր այս անհաւատար ոյժերու ճակատումը: Համամարդկային համակրութիւնը դէպի պղտիկ մարտիկը, և հակակրութիւնը դէպի անոր ահագնազօր թշնամին: Իրարու հետ կուռի բըռնուող այս երկու կալուածատէրերը կը նմանէին Աստուածաշունչ Գրոց մէջ ներկայացուած Դաւիթին և Գողիաթին: Ու վերջապէս, նոր Խորայէլացին նոր Փղտացիին յազբեց: Փոքրահասակը հսկան տապալեց: Ի՞նչ ահաւոր անկում, ինչ ամօթալի պարտութիւն:

#### Ժ.

Եւ սակայն, մեծ կալուածատէրը, իր այս անկումը վերապրեց վերջին անգամ կողոպտած նահապետական ընտանիքի պետին ըրած «անէծք» ներուն, որոնց արձագանգը հասած էր իր ականջը: Ու սկսաւ տագնապներ ու մղճաւանջներ ունենալ Անոր աչքին յաճախ կ'երեւար թշուառացած ընտանիքին զըլխաւորը, որ սուրբի մը պէս լուսավայձառ դէմք մը ունէր, և արտասուալից աչքերն ու դողդոջուն ձեռքերը դէպի երկինք քարձրացուցած, իրաւունք ու արդարութիւն կը խնդրէր: Անոր այնպէս կը թուէր, թէ վերէն հուր կը տեղայ իր բնակարանին

վրայ, և թէ չետղհետէ ուրիշ շատ մեծ չարիքներ պիտի հասնին իրեն։ Այն առեն արամադիր կ'ըլլար անմիջապէս ծերունիին վերադարձնել խլուած գումարը և հանգստանալ։ Բայց երբ տաղնապէ ու մղճաւանջէ զերծ կ'ըլլար, իր ագահ ու գոռող եսը և այլ հաշիւներ թոյլ չեխին տար իրեն, որ արձակած հրամանը յետս կոչէ։ Միւս կողմէ կը զիտէր, թէ այդ ընտանիքը կողապտուած ուրիշ ընտանիքներու չեր նմաներ իր նկարագրով։ Անիկա, եղածը երբեք չեր մոռնար, կեղծ ու պատիր խոստումներէ չեր օրօրուեր ու չեր թմրեր, և օտարաբնակ իր եղբայրակիցներուն հետ միացած, սաստիկ կը բողոքէր իրեն դէմ։ Կալուածատէրը տակաւ ուրիշ մտահոգութեամբ մըն ալ կը պաշարուէր։ Անիկա կը սկսէր կասկածիլ, թէ քանի որ ինք իր ոյժի բարձունքէն ինկած ու տկարացած էր, այդ բազմանդամ ընտանիքը կրնար օգտուիլ առիթէն, և ուրիշ դժգոհ ընտանիքներու գլուխն անցնելով՝ իրեն դէմ ելլել, և իր կողմէ գրաւուած հողաբաժիններուն վերստին տէր դառնար։ Ահա այս ծանր մաածումէն, անվերջ բողոքներէն ու զինքը հալածող աղիտաբեր ուրուականէն բռնադատուած, վերչապէս վճռեց գոհացում տալ այդ ընտանիքին, և օր մըն ալ, անոր վերադարձուց այն ամենը, ինչ որ բռնագրաւած էր։ Եւ նահապետական ընտանիքը, չի նայելով որ վաղորդեան ապահովութեան վստահութիւնը չունէր զարձեալ, բայց և այնպէս, դէթ այդ օրը մեծ ուրախութիւն մը զգաց, տեսնելով որ երջանիկ զիպուածով մը այս անգամ յաղթանակ տարին իրաւունքն ու արդարութիւնը։



## ՀԱՎԱԽԵՐԳ

Երիտասարդ մը և երիտասարդուհի մը, խօսակցելով,  
Սոլոլակէն կ'իջնեն վար:

Երկուքն ալ գեղադէմ, վայելչահասակ, լաւ հագուած:

Աղջկան աչքերուն մէջ առինքնող, գերեվարող ոյժ մը:  
Տղուն նայուածքին մէջ կորովի փայլ մը, կրակ մը:

— Գիտես, Կարօ, շուտ բաժնուելու եմ:

— Դարձեալ այդպէս:

— Ի՞նչ ընեմ...

— Երեք օր է, որ քեզ տեսած չեմ:

— Ստիպուած եմ, հողիս:

— Երեք օր, թէ երեք տարի:

— Իսկ ինձի համար աւելի երկար ու անտանելի:

— Ա'ս, Սօնա, Սօնա...:

Եւ երիտասարդը, աղջկան ձեռքը բռնելով, կը սեղմէ  
ջղային թափով մը:

— Ուժ, չար քեզի, ցաւցուցիր: Ի՞նչ ոյժ ունիս...:

\* \* \*

Երեւանեան հրապարակն են արդէն:

Ոչ ելեքտրաքարշեր և ոչ կառքեր կը բանին: Բոլոր խա-  
նութները գոց են: Թիֆլիզի այդ մեծ հրապարակը կատարեալ  
տօնական երեւոյթ մը կը ներկայացնէ:

— Ի՞նչ կը կարծես, Կարօ, արդեօք այս ընդհանուր ցոյցերը ցանկալի արդիւնք մը պիտի ունենան:

— Անշուշտ: Ճնշուած ժողովուրդը կ'ուզէ այլևս աղատագիրի: Եւ կառավարութիւնը, ինչպէս որ կ'երեւայ, զիջած է:

— Սակայն եթէ յուսախանք ըլլանիք:

— Գիմես, Սօնաւ Այդ ի՞նչ կասկած է:

— Նախազգացում մը....:

— Յուետեսութիւն:

— Գուցէ: Երանի թէ....:

— Կամքի ոյժ ունեցիք: Վանէ քեզմէ այդ զգացումը: Մի՛ թոյլ տար, որ անիկա քու հոգուդ մեջ բոյն դնէ, և քեզ թունաւորէ: Թէւդ:

\* \*

**Տվարցով փողոցի առջեւ հասան:**

— Սօնա, տես ուս կոզմը:

— Պուշկինի սլարտէզը:

— Կը յիշես....:

— Ճիշտ բանաստեղծի արձանին առջեւ էր, որ առաջին անգամ իրարու հանդիպեցան մեր աչքերը:

— Նմանապէս մեր սրտերը:

— Մենք լուռ կանդնած էինք....:

— Սակայն, մեր հոգիները, ահապնաճայն կը դուային....:

— Իսկ բանաստեղծը, կարծես, իր նայուածքով մեզ կը քաջալերէր:

— Եւ իր ոսկի քնարը, մեր սերը կը նուազեր:

— Ես, զինովի մը պէս տուն վերադարձայ....:

— Ես ալ խենթի պէս.... Աւ հիմա ալ խենթի պէս եմ.... Ի՞նչ, Սօնա, իմ սիրելիս, քիչ վերջը դարձեալ պիտի բաժնուինք իրարմէ....:

\* \*

**Գոլովինսկի ծառուղին են հիմա:**

Ուրախ դուարթ կը շարժի բազմախուռն ժողովուրդը:  
Կը ժալտի Թիֆլիզի գեղեցիկ երկինքը: Կարմիր զրօշակներ կը  
ծածանին ամբողջ ծառուղիի երկարութեանը: Ոգեւոր ծառա-  
խոսութեանց, ազատութեան կեցցէներու, երգերու ու նուազ-  
ներու ձայներ կը բարձրանան ամեն դիէ:

— Ինձի նայէ, Սօնա, ընդհանուր ազատութիւն է: Պէտք  
է որ մենք ալ ազատ ըլլանք: Ես այսու չեմ կրնար քեզմէ  
հեռու ապրիլ, նոյն իսկ լուսէ մը:

— Բայց միթէ ես կրնամ:

— Ուրեմն վերջ տալու է այս անիմաստ դրութեան: Պէտք  
է որ սլսակուինք, միանանք անմիջապէս:

— Այո, սակայն արգելքները....:

— Ամեն արգելք պիտի ջնջեմ: Հասկցար: Միամիտ եղիր  
դուն:

— Յ՞յսու, կեանքս:

\* \* \*

Ամոնք կանգ առին սլահ մը Փառաց Տաճարին դէմի կող-  
մերը:

Կարօ շեշտակի նայեցաւ Սօնային:

— Աչքերդ պաղեր են, Սօնա: Ինչու: Էսէ ինձի. ինչ կը  
մուծես:

— Ե՞ս....:

— Երջանիկ կեանք մը ունինք մեր առջեւ: Հասարակա-  
կան գործունեութեան ընդարձակ ասպարէզ մը: Գաւառները  
պիտի երթանք, և միացած ոյժով պիտի գործենք: Մէկ խօս-  
քով, ապագան մերն է: Կը լսես:

— Այո....:

— Ժպտէ ուրեմն:

— Միրտս կը տրոփէ ուժդին....: Հանգստանալու տեղ մը:

**Մտնենք սա դիմացի պարտէզը:**

— Բայց ինչ պատահեցաւ քեզի, իմ աննման հրեշտակա-  
վնոնք ուղղուեցան դէպի Ելեքսանդրեան պարտէզը:

\* \* \*

Հազիւ քանի մը քայլ առած էին, երբ Գոլովինոկի վրայ յանկարծ յառաջ եկաւ ահաւոր սարսափ մը, աղեսղատառ վայնասուն մը, դիւահար խուճապ մը....:

Բաղմաթիւ դիմուած Քօղաքներ, աչքերնին արխւնով լի, զինուորներու հետ թափեցան աղատութեան երազներով օրօրուն ժողովրդին վրայ, և ահեղ հրաձգութիւն մը սկսան :

— Եկուր, դոչեց Կարօ, Սօնան կերպով մը դուքս քաշելով մարդկային հսանքէն, և հասցուց զայն մինչեւ Փառաց Տաճարի դրան սանդուղներուն վրայ:

— Կարօ, Կարօ....:

— Ինքդինքդ բոնէ:

— Սարսափելի է....:

— Քաջութիւն....:

— Ի՞նչպէս պիտի պաշտպանուինք

— Կրցածնիս պիտի ընենք:

Եւ Կարօ դրանէն առըճանակ մը հանեց անմիջապէս:

\* \* \*

Քօղաք մը իր հրացանը ուղղեց անոնց: Կարօ խսկոյն հարուածեց: Քօղաքը թաւալզլոր ինկաւ վար ձիէն:

— Անիծից արմատ, որոտաց ուրիշ Քօղաք մը, և հրացանը պարսկեց իր ընկերը սպաննողին վրայ:

Կարօ, այլևս չկրցաւ առըճանակը քաշել, և փոռեցաւ գետինը, կուրծքէն զարնուած:

— Վախո Կարօ... ճչեց Սօնա խելացնոր, և իր սիրելին պաշտպանելու դիրքով մը, խափանուեցաւ անոր վրայ:

— Քեղ ալ հետը, աղատասէր քած, հրհուաց Քօղաքը, և գնդակով մըն ալ Սօնացի գլուխը ջախջախելով, ձին անդին դարձուց, հեռացաւ:

— Կարօ... հծեց Սօնա:

— Սօնա... հառաջեց Կարօ:

Ու անոնք լռեցին, անշնչացան:

Արդեօք իրականութենէ երազի անցան, թէ երազէ իրականութեան....:



## Ժ Պ Ի Տ Ը

Ա.

Կը ժպտէր, միշտ սիրուն ժպիտ մը ունէր այդ աղջիկը իր դէմքին վրայ։ Կը ժպտէր անիկա երբ և ուր որ ալ ըլլար, ինչ հարկի ու պարագայի մէջ ալ որ գտնուէր։ Կը ժպտէր մերձաւորի ու հեռաւորի, ծանօթի ու անծանօթի, երջանիկի ու թշուառի։ Ժպիտը անոր համար անհրաժեշտութիւն մըն էր։ Առանց ժպիտի չէր կրնար մնալ։

Ժպտակենցաղ այդ աղջիկը ունէր վայելուչ արտաքին նկարագիր մը, և հրապուրիչ արտայայտութիւններ ու ձեւեր։ Բարձր ուսումն մը ստացած ըլլալով հանդերձ, առտնին ամենահասարակ աշխատանքէ մը խոկ չէր խորշեր։ Ազեւոր կենդանութեամբ լեցուն ու արադաշարժ, միշտ կատակառէր ու սրախօս, և ուրախ ու զուարթ էակ մը։ Դեռ շատ փոքր էր, երբ անոր յարածախտ դէմքը ամենուն ուշադրութիւնը զրաւած էր, և զայն կոչուծ էին Օրիորդ Ժպիտ։ Անիկա այդ անունով ալ մեծցած ու հանրածանօթ դարձած էր Պաքուի մէջ։ Միայն ծնողներն էին, որ անոր իւղաբեր մկրտութեան անունը կը գործածէին։ Եւ որովհետեւ Ժպիտ իր այդ կնքանունը չէր սիրեր լնաւ, շատ անզամ կը քաշքաշէր զայն, ըսելով։

— Իւղաբեր. այսինքն ըսել կ'ուզուի իւղ բերող, իւղ ծախող, իւղի վաճառականութիւն ընող աղջիկ։ Արդ, ով որ կ'ուզէ իւղոտիլ ու ձենձերոտիլ, թող այդ անունը իր բերանը առնէ։

Ընդարձակ էր Ժաղիտի ունեցած ամեն հասակէ ու սեռէ համակրողներուն շրջանը։ Զայն իբրեւ զաւակ, իբրեւ քոյլ, իբրեւ ընկերուհի և բարեկամուհի նկատողներ ու սիրողներ կացին։ Ընդարձակ էր նաև Ժաղիտի հասարակական զործութեան ասպարէզը։ Անիկա, ազգացին հարցերով զբաղող շրջանակներու մէջ փայլուն անուն մը ունէր։ Ժողովներու միջոցին զուարթօրէն ու տրամաբանութեամբ կը խօսէր և կը վիճաբանէր։ Գործին ջերմօրէն չվերաբերուողները կ'ասղնուէր, և ընդհանուրին ոգեւորութիւն կը ներշնչէր իր սրամիտ խօսքերովն ու տպաւորիչ ժաղիտներովը։ Անիկա գրականութեամբ ալ կը զբաղէր։ Լրազրութեան մէջ մերթ ընդ մերթ կ'երեւացին անոր ինքնուրոյն և կամ թարգմանական յօդուածները։ Յաճախ հրաւէր կ'ընդունէր մասնակցելու բարեգործական հաստատութեանց ի նպաստ սարքուած երաժշտական երեկոյթներու, ուր կ'երգէր մշակուած, կլոր ու քաղցրահնչիւն ձայնով մը, և շնորհալի կերպով ալ զաշնակ կ'ածէր։ Անիկա իր սիրայօժար մասնակցութիւնը կը նուիրէր նաև բարի նպատակներու համար տրուած ներկայացումներու։ Թաղիի շնորհովը օժտուած ըլլալով, ամենամեծ յաջողութեամբ կը կատարէր իրեն յարմար գերերը։ Արդէն նուազահանդէսի մը կամ ներկայացման մը յայտազրին վրայ Ժաղիտի անուան երեւումը, ձեռնարկին յաջողութեանը երաշխիք մըն էր։ Անոր յահճնուած հանգանակութեանց պաշտօններն ալ արդիւնաւորութեամբ կը պսակուէին։ Սիրով, և առանց ուեւ սկարծանքի այլոց օգտին ծառայող այս աղջկիլը, իր ազատ ժամանակներուն կ'այցելէր նաև միսիթարութեան կարօտ, անտէր հիւանդներու ու վշտահարներու։ Եւ, զրեթէ առանց բացառութեան, ամենուն վրայ ալ սփոփարար աղղեցութիւն մը կը թողուր անիկա իր յուսատու և զուարթ խօսքերովն ու անպայմանօրէն վարակիչ ժաղիտներովը։

Բ.

Բարեկեցիկ վիճակ մը ունենալով Ժաղիտի ծնողները, բան մը չէին խնայեր կեանքերնին ամեն կերպով քաղցրացնող ու

երջանկացնող իրենց մէկ հատիկ դաւկին համար, որ սակայն շռայլ ծախսող մը չէր: Ժպիտ կը հագուէր շատ պարզ, բայց մաքուր ու կոկիկ ճաշակով: Կոյր հետեւող մը չէր Եւրոպայէն հասնող ամեն նորածեւութեան: Համեստ վայելչութենէն երբեք չէր շեղեր: Գլխարկին վրայ կը տեսնուէր միայն ժապաւէն: Բնաւ թուչուն, փետուր ու ծաղիկ: Տնէն դուրս, անպայման ճերմակ ձեռնոց: Կուրծքին վրայ, ուկիէ պղտիկ ժամացոց մը, առանց շղթայի: Ուրիշ ոչ մէկ դարդ: Ականջները ծակել տուած չէր: Բրնձափոշի չէր գործածեր, բայց մանուշակի հոտով կ'օծուէր միշտ: Անոր առատ սեւ մաղերը ամեն ժամանակ, զանազան հաճոյատեսիլ ձեւեր կ'առնէին գլխուն վրայ: Ու այդ ինքնատիպ ձեւերէն օրինակ առնողներ շատ կային: Բայց այդ դասական աղջկան մազին ձեւը չէր միայն ուրիշներուն իբրեւ օրինակ ծառայողը: Ճշմարիտ յարացոց մը նաեւ անոր ընդհանուր երեւոյթը, և բոլոր ձեւերն ու շարժումները: Այսպէս, ինչ ճաշակով հագուիլը, հովանոց ու հովահար գործածելու կերպը, քալուածքն ու կեցուածքը, խօսիլն ու նայուածքը, նստիլն ու ելելը, երգելն ու նուագելը, բարեւումներն ու մեծարանքները, և այլ քաղաքավարական եղանակները, իրենց բոլոր մանրամասնութիւններով: Ու միայն անոր բնական գուարթութիւնն ու մշտնջեան ժպիտներն էին որ կը մնային անընդօրինակելի:

Անիկա մեծ սէր մը կը տածէր զուարթ սծով զրուած վեպերու, և մանաւանդ երգիծական գրքերու նկատմամբ: Անոր գրադարանին մէջ կ'երեւային Արխսթօֆանի, Մօլիէոփ, Պօմարշէի, Սէրվանդէսի, Կոկոլի, Պարտնեանի, և ուրիշ բոլոր հին ու նոր նշանաւոր երգիծաբաններու գործերը: Անպատճառ թատրոն պիտի երթար, երբ լոէր որ կատակերգութիւն մը կը ներկայացուի, Հայ կամ օտար դերասանական խմբի մը կողմէ: Նուազախաղերու մէջ ալ նախընտրութիւններ ունէր: Մօզառի, Ռոսսինիի և Տօնիծէթիի քանի մը հանրածանօթ հրաշակերտներէն զատ Օֆէնպախի, Օպէռի, Բլանդէթի, Սիւլքէի, Ատամի և Լքօքի նման երաժշտապետներուն գործերովը

շատ կը խանդավառէք: Եւ արդէն տոներ և այլոր, առհասարակ, այդ վարպետներու արտազրած զարձերէն կը նուազէք: Եթ զծած գարնանացին զուարթարար տեսարաններ ներկայացնող խաղաների դաշտանկարներով զարդարած էք տան բոլոր սենեակները:

Անիկո սովորոթիւն ունեք, որ երբ եկեղեցի երթար քառաձայն պատարագ լսերու, կանոնց շրջանակէն զորու, մարդկանց մօտ կը կանգնեք, որովհետեւ կ'ուզէք հեռու ըլլալ բարեկազտուհիներու զրպութիւններէն, որոնցմէ բնու չէք ախորժեք: Եւ որովհետեւ Ժապիս հակառակորդներ ունեք, այս պարագան առիթ մը կ'ըլլար, որ անտեք իրենց լեզուին կապերը արձակէին: Բացց այդ նախանձամիտ կիներն ու աղջիկները, արդէն առանց այդ ալ, միշտ կը չարախոսեին անոր զրայք: Եւ ամեն անգամ՝ որ անոնց բամբասանքները կը լսէք, Ժապիս կուշտ մը կը ծիծաղէք, և լրաբերներուն զառնալով կը պատուիրէք.

— Գնայէք, կ'աղաչեմ, և այդ բարեսրատուկներուն ու անուշլեզուակներուն լսէք, թէ շատ շնորհակալ եմ իրենցմէ զիս այսակէս խնդացնելիուն համար:

Ի՞նչ էք այդ նախանձուներու չարախոսութեան զլխաւոր նիւթը: Անոնց անսպառ զրամապլուսին այն էք, որ Ժապիտ տղամարդոց ներկայութեանը շատ համարձակ էք: Ասկէ զատ, իբր թէ անոր ունեցած հասարակական բոլոր զործունէութեան նպատակը ուրիշ բան մը չէք, եթէ ոչ միայն երեւալ, և մասնաւրապէս հարուստ երիտասարդներու ուշազրութիւնը զրաւել, որպէս զիս ամուսնութեան առաջարկներ ըլլան իրեն անոնց կողմէն: Ժապիտի հակառակորդները կամ չպիտէին, և կամ չէին ուղեր զիտնալ, թէ այդ մաքուր սրտով աղջիկը պէտք չունէք ջանքեր թափելու, ամուսնական առաջարկ լնդունելու համար, քանի որ առաջարկութիւնները անփերջ էին: Այդ ինքնընտիր թեկնածուներուն մէջ կային զարդացածներ, աչքառու զիրքի տէք եղողներ, և մեծ հարուստներ: Ամենն ալ պաշտելու աստիճան կը սիրէին զայն: Եւ Ժապիտ, անշուշտ,

շնոր վաղաց, իր մասկարած ամենազեղեցիկ ոչ յմաններով օճառած ամսանոթիւն մը կնքած էր արդեն, եթէ միայն կամք անենար ամսանանոլու:

## Գ.

Եւ սակայն Փալիտ ամենեւին նախառակ չուներ ամսաբի մնալու, և կամ՝ աշխարհ, ձևոք քաշելով, երթալ կուտանոց մոներու: Եթէ անիկա, ամսանուկան լուրը առաջարկութիւնները հաւասարապէս կը մերժեր, պատճառն այն էր, որ չէր ուզեր աճապարել: Անոր աշքին ուեւ փայլուն զիրք ու վիճակ հրապոյր ու նշանակութիւն չունեին: Փնտուածը այլ բան էր: Միայն դադախարական ու սիրածալիտ կեանիքի մը երազն ուներ: Ու անիկա համոզուած էր, թէ այդ կարգի միութեան մը հասնելու համար, պէտք էր որ իր զգացումները առաջնորդէին իրեն: Ահա թէ ինչն անողը լուսավորէն կը սպառէր իր սրտի ճայնին ու թելապրանքներուն:

— Ոչ կը ծախուիմ, ոչ ալ կը դնեմ չորբուանիներու պէս, կ'ըսէր անիկա իր ընկերուչիներուն՝ որ ծախուելու համար հոգինին ելլելու չափ կը կոտրառուէին ու կը տանջուէին: Իրաւ որ ձեր վերնատունը տախտակ է, զուք փախու կներ էր, որ ինչ ալ ըլլայ, կ'ուզէք վայրկեան մը առաջ ինքզինքնիդ յանձնել աքաղաղներու պէս վրանիս սոնքացող սա աղամարդոց հոգանաւորութեանը: Ի՞նչպէս կարելի է, առանց փոխադարձ համակրութեան, անձնատուր ըլլալ հանդիպողին, ով և ինչ որ ալ ըլլայ ան, պարզապէս տունը մնացած քուրիկ ըլլալու վախէն թռուըռուած:

Այսպէս թէ այնպէս, եղաւ օր մը, որ սիրաստուածիկը իր աղեղը լարելով, նետահարեց Փալիտի սիրտը: Սակայն անիկա չայլայլեցաւ: Ինքզինք բռնեց: Երբեք չի տկարացաւ կրած դօրեղ սրտահարուածէն, և վայրկեան մը խկ չղաղրեցաւ ժպտելէ: Ոչ ոք խմացաւ, թէ անոր ներքին աշխարհին մէջ այդ տեսակ մեծ փոխորիկ մը փայթած էր:

— Բայց այդ ժպիտներդ զիս պիտի խենթեցնեն, ըստ  
անգամ մը Ժպիտին այն երիտասարդը, որ փոխադարձաբար  
կը սիրուեր անկէ, և չէր կրնար այլեւս զսպել իր զգացում-  
ները :

Ժպիտ, անխռով երեւոյթով մը ժպտեցաւ, և անփոյթ ձեւով  
մը պատասխանեց .

— Իմ ուղածու ալ ճիշտ այդ է....:

— Դրակիներու մէջ կը վառիմ:

— Կը խնդրեմ ուրեմն, քիչ մը հեռուն կեցիր ինձմէ,  
որպէս զիս զիս ալ չի վառես քեզի հետ....:

— Ախ, իմ հոգեակս, ալ համբերութիւն չունիմ սպասե-  
ու: Ե՞րբ տեղի պիտի ունենայ մեր միութիւնը:

— Դուն միթէ չես զիտեր, որ Հայերու մէջ միութիւն  
ըսուած բանը գոյութիւն չունի....:

— Ես չեմ կրնար զիմանալ այս ցաւին:

— Բժիշկին զնա. դեղ մը առ....:

— Դեղս զուն պիտի տաս:

— Ժպիտ մը Կ'ուզես:

— Շատ կը սիրեմ քեզ:

— Ատիկո հասկցանք: Ուրիշ նոր լուր մը ունիս....:

— Կը սպաշտէմ քեզ:

— Ո՞ւր է հապա երկրագութիւնդ....:

— Իմ երկնային հըեշտակս, իմ թագուհիս:

— Աղէկ: Այլևս երթաս բարով:

— Երթամ:

— Միթէ բաւական չէ, որքան որ մնացիր իմ զահիս  
պատուանդանին առջեւ....:

— Աւելի լաւ է ինձի մեռիր ըսես, քան թէ զիս ճամբու  
դնես:

— Այդ պարագային, երկուքէն ո՞րը որ հաճելի է քեզի....:

— Մեռնիլը:

— Լաւ ուրեմն....:

— Եւ հոս, քու աչքերուդ առջեւ:

— Սակայն, մի՛ մոռնար, բարեկամն, թէ ասկէ շատ հեռու կը գտնուի քու ցմահ ուխտած աղքասիրական գործունէութեանդ պատերազմադաշտը:

— Իսկ եթէ իրաւ մեռնիմ՝ հոս, իմ այս ցաւէս:

— Այն ատեն մէկալ աշխարհին մէջը ինձի կը սպասես: Ու երբ որ ես ալ գամ, հոն կը ոկսինք նորէն շարունակել մեր այս զուարձալի կատակերգութիւնը....:

Վերջապէս շատ ժամանակ չանցաւ, և գեղեցիկ օր մըն ալ կատարուեցաւ անոնց ոլտակազրութեան հանդէսը: Եւ այդ հարսնիքը քաղաքին ամբողջ Հայ բնակիչներուն օրուան խօսակցութեան նիւթը եղաւ: Ժամանակ լաւ ճանչցողները ամնեւին չեւ զարմացան այդ ամուսնութեան: Իսկ անոնք, որ այդ աղջկան զգացումներուն անձանօթ էին, և վրան կը խօսէին, ըսելով, թէ անիկա անպատճառ միշտնատէր փեսացու մը կը հետապնդէ, կատարուած իբողութեան առջեւ ափ ի բերան մնացին ու բացագանցեցին.

— Պահ, որու մաքէն կ'անցնէր, թէ անիկա ետքը ետքը ատանկ անկուտիի մը հետ սլիտի կարգուի: Յիրաւի կատարեալ ապուշ մըն է եղեր սա ժամանակը:

Իրաւ է, թէ այդ վայելչահասակ ու համակրելի դէմքով միեսան ճշմարիտ անկուտի մըն էր թէւ, բայց մտաւորապէս զարգացածի և աղքացին գործիչի համբաւ մը ունէր:

### Դ.

Մեղրալուսինը ղիւթական երազ մը եղած էր երկու սիրակցորդ հողիներուն համար: Ժամանակ իր ամուսնական համեստուկ յարկին տակ, զգացած գերազոյն հրճուանքէն ու երջանկութենէն սրտաղեղած ու զղլսած էր: Գարնանային արեւու ճառադաշիմներուն տակ զինովցած թռչունի մը կը նմանէր: Անդադար ասղիս անդին կը թռչտէր, կ'երգէր, կը ճռուղէր: Իսկ անոր ամուսինը, Վահէ, ինքզինքը բոլորովին կորսնցուցած էր: Անիկա, աննման կռուածաղիկը խլած ըլլալուն համար

յարգական խանդավառ ցոչքերու առարկայ կ'ըլլար։ Երբեմնի պարտած մրցակիցների խոհ, Կովկասեան ասպետական ովիչն մղուած, կուզային իրենց ջերմ շնորհաւորութիւնները անոր մատուցանելու։ Բաղմաթիւ երիտասարդ սրտերէ երանութեան հառաջներ կ'ուղղուեին անոր։ Բայց այս բոլորը անոր աչքին չեն կային։ Ներքին կետնքի անոահման հրապոցքէն ամբողջ արտաքին աշխարհը մնոցած էր։ Երջանիկ ըլլալէն աւելի քան մըն էր։ Անիկա կը զողար, կը խենթենար պաշտելի յառկութիւններով օժտուած իր կնոջը վրայ։ Նոյն խոկ այդ երկնային գանձին ախրացած ըլլալու մասին կ'ունենար վայրկեաններ, ուր իր սեղհական աչքերուն ալ հաւատալը չէր ի զար։

— Խելքիոդ եկուր, եթէ ոչ բանաշապիկ կը հազցնեմ՝ քեզի, կ'ըսէր անոր Ժապիտ, լրջութեան խրատ տալու ձեւով մը։

Բայց միևնոյն վայրկեանին ինքն էր, որ ահաղին ծիծաղ մը փրթցնելով, կը նետուէր յառաջ, և լեզուի ու ձեռքի հազար ու մէկ տեսակ կատակելներով, իր հմայքէն թուլցած ամուսնոյն հոգին կը հանէր։

Աղջիկներ կան, որ երբ կ'ամուսնանան, « Տիկին » կոչուիլը իրենց ականջին խորթ կը հնչէ մէկէն ի մէկ, առաջին անգամ։ Այնովիներն ալ կան, որ տիկին ըլլալէ եաք, պիտի ուղեշին, եթէ հնարը դանուէր, մինչեւ վերջը « Օրիորդ » անուանուիլ Պարդ քմահաճոյքէ մը աւելի, յաճախ ամուսնութենէ դժգոհ ըլլալու խնդիր մը գուցէ։ Խոկ Ժապիտ, ընդհակառակը, իր տիկնութեան առաջին վայրկեանէն սկսած, « Տիկին » յորջորջուելէ չափազանց մեծ հաճոյք մը դպացած էր։ Կը պատահէր նոյն խոկ, որ իր առանձին եղած ժամանակը, երբեմն փափաք կ'ունենար տիկնութեամբ զուարձանալու։

Այսպէս, անիկա, անդամ մը սենեակին մեծ հայելիին առջեւ անցնելով, զեղանի զլուխը բարձր բռնած ու շրջաղգետին քղանցքները ձեռքովը հաւաքած, սիգաճեմ՝ քայլեր առաւ, և աչքերը միշտ հայելիին, սկսաւ խնդալ ու ինքդինք խօսիլ, այնպէս երեւակայելով, որ իբր թէ փողոցէն կ'անցնի այդ պահուն, և դէմը կ'ելլէ ծանօթ պարսն մը։

— Պատիւ ունիմ բարեւելու ձեզ, յարգելի Տիկին Ժպիտ, կ'ըսէ պարոնը խորին յարդանօք, զվարկը վար առնելով և խոնարհելով։

— Բարեւ ձեզ, Պարոն, կը պատասխանէ ինքը։

— Կը խնդրեմ, ազնիւ Տիկին Ժպիտ, թոյլ տուեք որ ձեռքերնիդ համբուրեմ, և իմ սրտագին մեծարանքներս մատուցանեմ ձեղ։

— Օ՛, շատ զգածուած եմ ձեր ընծայած պատուէն։

— Ի՞նչպէս է ձեր թանկագին առողջութիւնը, Տիկին Ժպիտ։

— Հիանալին, պարոն։

— Շատ ուրախ եմ։

— Հապա ես որքան։

— Արդեօք ինչով կրնամ ասպետական ծառայութիւնս մատուցանել, և հաճելի ըլլալ ձեզ, շնորհալի Տիկին Ժպիտ։

— Դիմացս պար մը բռնելով։

Եւ քահքահելէն կքած, ինկաւ աթոռին վրայ։

Ամիսները կ'անցնեին այսպէս, անզգալի կերպով։ Բայց Ժպիտ, միայն իր տիկնութեամբ ու ամուսնական յարկի երջանկութեամբը չէր որ կը խայտար։ Դրսի կեանքը երքեց անտես առած չէր։ Անիկա իր ժպտասիփիւռ, միխթարիչ առաքելութիւնը, և հանրային բարի գործունէութիւնը, ըստ առաջնոյն կը շարունակէր։ Սահմանափակուիլ չէր զիտեր ու չէր կրնար։ Եւ արտաքին գործունէութիւնը անոր ներքին երջանկութեան աւելի մեծ թռիչներ կուտար ու կը հասցնէր մինչեւ երկնային բարձունքները։

Այս մասին, սակայն, կատարեալ հակապատկեր մը կը ներկայացնէր անոր կեանքի ընկերը։ Արդարեւ զարմանալի էր տեսնել այդ « թունդ աղգային գործիչ » ի համբաւը վայելող անձը, որ այլևս չէր հետաքրքրուեր իր սիրոյ տնակէն դուրս գտնուող խնդիրներով, և չէր ոգեւորուեր իր երբեմնի գեղեցիկ գաղափարներով։ Անիկա, ուղղակի, կրքոտ հաճոյամոլութեան մը անձնատուր, ամեն սկզբունք ու պարտականութիւն զանց

առած, և բողորովին մեղկացած ու յուլացած էր: Ու Ժպիտի հրամայական ժպիտներն էին միայն, որ կը ստիպէին զայն, անհրաժեշտ եղած պարագային դէթ, քիչ մը թողուլ իր սիրաքնարի նուագումը, և երթալ պարտք մը կատարել: Այնպէս որ, որ մըն ալ Ժպիտ փայփայուն հեղնանքով մը սա պիտուղութիւնը ըրաւ անոր.

— Հարկաւ, բերդը զրաւեցիր, լմնցաւ, ու աղջը փրկուեցաւ...: Ի՞նչ պէտք այլես գործելու և օգտակար ըլլալու: Այնպէս չէ, իմ գուրզուրոտ աղաւնեակս...:

## Ե.

Քիչ մը ժամանակ ալ, և ահա Ժպիտի մարմնոյն վրայ արտասովոր լինձակ մը: Անիկա կը «զիրնար»: Չսիրածը: Բայց հոգը չեղաւ, քանի որ զիտէր, թէ այդ «զիրութիւն»ը ժամանակաւոր էր: Բնական ու բնականոն հարկ մը...: Ռւստի, անիկա, իր մարմնոյն վրայ հետղհետէ շեշտուող այդ փոփոխութենէն չի դժգոհելէ զատ, շատ ալ զոհ մնաց: Նոր տեսակ երջանկութեան մը վայելման բերկրանքովը լեցուեցաւ: Ու երբ որ այդ խնդիրը իրենց մէջ խօսակցութեան նիւթ եղաւ, անիկա հարցուց իր ամուսնոյն.

— Ըսէ տեսնեմ, վահէ, թէ ինչ անուն պիտի դնենք այն չարածճի պտըտիկին, որ Հրատ մոլորակէն ճամբայ ինկած, կուգայ սա մեր պաղ աշխարհը...:

— Անուններու ամենաօգեղեցիկը:

— Չես զիտեր, թէ որքան պիտի չարչարեմ զայն:

— Կ'երեւակայեմ:

. — Բայց երբեք պիտի չթողում որ լայ: Ընդհակառակը պիտի սորվեցնեմ անոր, որ ցաւ մը ունեցած ատենն ալ ժպիտի, խնդայ:

— Ես կը վախնամ նոյն խակ, թէ դուն այնքան յափլշտակուխ անոր սիրովը, որ զիս մոռնաս:

— Անշնչւշտ: Քեզ փողոց պիտի ձգեմ այն ատեն, քանի

որ ալ բանի մը պէտք պիտի չգաս դուն...:

Ժամանակի ընթացքին, հետզհետէ, ժպիտի յղի վիճակը քայարձակօրէն աչքի իյնող աստիճանի մը կը հասնէր։ Եւ սակայն, անիկա, դարձեալ քաշուած չէր արտաքին կեանքէ։ Մարմնոյն նորաստաց անպարփակելի ձեւը կոկող զգեստներ հաղնելով, կը հասնէր ամեն տեղ, ուր որ իրեն պէտք կար։ Միշտ նոյն եռուն, կայտուն, արագաշարժ, անձնուէր, և կենդանութեամբ ու ցնծութեամբ լեցուն էակը։

Երկունքի օրերը մօտեցան վերջապէս։

Բայց, յանկարծ, նոյն միջոցներուն Կովկաս աղէտալի փոթորկի մը մատնուեցաւ։ Աչուլի խժդութիւններու թատերավայր մը դարձաւ այդ որախտանման երկիրը։ Կառավագութիւնը յաջողեցաւ, երկար առենէ ի վեր իր որոճացած մէկ ծրագիրը իրագործել։ Կովկասի երկու ամենակարևոր ազգաբնակչութեանց, այսինքն Հայերու և Թուրքերու միջեւ ատելութիւն մը ձգեց, անհիմն ու ստայօղ լուրեր տարածելով...։ Ու զրգութեամբ զիւացին թափով մը, յառաջ գնացին գլխաւոր քաղաքներէն սկսած մինչեւ յետին անկիւնները բնակող Թուրքերուն մէջ։ Դպրոցի երես չխռեսած, քաղաքակրթութենէ միշտ խուսափած այդ մոլեռանդները առիթը գտան իրենց քանդող, յափշտակող ու սպաննող բնածին փափաքին գոհացում պատճառելու։ Եւ անմիջապէս ոտքի ելլելով, թեւերնին սովորեցին, որպէս զի Հայերը ոչնչացնեն։ Իսկ Հայերը, որ զգուշութեամբ ու հեռատեսութեամբ կը հետեւէին բոլոր իրերադարձութիւններուն, իրենց լսածներէն բնաւ չի զրգութեցան։ Անոնք, տեսնելով Թուրքերու ընթացքը, զանոնք զգուշացուցին բանսարկուի լարած դաւերէն։ Զանացին որ անոնք բանականութեան ու խղճի գան, և ետ կենան իրենց համար եւս հաւասարապէս աղխտաբեր եղող այդ ոճրական յիմարութիւններէն։ Բայց ահօգուտ եղաւ ամեն ծիգ։ Թուրքերը երբեք չի կամեցան ըմբռնել, թէ կառավարութիւնը Կովկասի երկու զօրաւոր ցեղերը իրարու քաղխել տալով կ'ուզէր անոնց կենսական ոյժերը տկարացնել, որպէս զի այլ եւս չի կասկածի, թէ օր մը

անոնք կրնան երկրաբնակ միւս դժգոհ ցեղերուն զլուխն անցնից և տեղական անկախութիւն մը ձեռք բերել...:

Ահա այսպէս, սատանան փորերնին մտած, և իրենց արիւնութիւն ծացրէն անդին չտեսնող Թուրքերը կատաղութեամբ յարձակեցան Հայերուն վրայ: Կոիւ երկրին ամեն կողմը Ռա անքնական չէր ի հարկէ, որ տեղական իշխանութիւնները առհասարակ լուռ հանդիսատեսներ եղան կատարուող քոյլ հսկայական եղեռնագործութեանց: Անոնք, արժանաւոր միջամտութիւն մը չընելէ զատ գաղտնապէս, և երբեմն նոյն իսկ յայտնապէս, բացարձակ կերպով, օդնեցին ու քաջալերեցին Թուրքերը: Ասոր ալ պատճառը պարզ էր: Չէ որ Հայերը Կովկասի մէջ իրենց տիրացած տնտեսական ու բարոյական մեծագոյն ոյժով, Թուրքերէ աւելի վտանգաւոր տարր մը համարուած էին: Ասկէ զատ, կառավարութիւնը ուզած էր վրեժ լուծել Հայերէ, որ համարձակած էին իրեն զէմ կանգնիլ, եթէ անոնց եկեղեցական կալուածները խլած էր բռնաբար: Հայերը սակայն, չի նայելով իրենց ինքնապաշտպանական սեղմ պայմաններուն, սկսան հնար եղած բոլոր աղնիւ միջոցներով դիմաղրել վայրենի թշնամիին: Եւ անոնք ոչխարներու ալէս չ մորթուեցան ընդհանրապէս: Պատահեցաւ մինչեւ իսկ, որ զանազան վայրերու մէջ յաղթանակներ ալ տարին շնորհիւ իրենց մշտարթուն հսկողութեան, և բռնած պաշտպանողական դիրքին:

## Զ.

Հայ-Թրքական կոխւները Պաքուի մէջ բռնկած էին աւելի սաստկօրէն: Ու այն թաղը, ուր կը բնակէր Ժայռ, Թուրքերու խուժանական խմբերը յաճախ կ'երեւային: Անոնք կ'անցնէին կը դառնային, «Մահ Հայերուն» աղաղակելով բարձրածայն Այդ խուժանախմբերը, որոնք կանոնաւորապէս զինուած էին կազմակերպուած Հայ խմբերու վրայ երթալէ կը զգուշանացն, և անոնցմէ հեռու կը փախչէին: Անոնք, Հայերու ուղիղ, ճակատաբաց ու վեհանձն վարմունքներէն բոլորովին զուրկ էին:

Հեղիսանրապէս կը յարձակէին անզէն, տկար, կամ առանձին ու անօգնական մնացած Հայերու վրայ, զանոնք կը սպաննէին, և անոնց տուներն ու դիակները կը կողոպտէին։

Ժպիտենց մուս սպասուհին, այն օրը, առաւօտուն կանքի, իր հագուստները հաւաքելով ու ունեցած իրաւունքն առանալով, հեռացած էր։ Անիկա չէր ուզած մնալ Հայու տան մէջ սա համոզմամբ, թէ իրեն վտանգ մը կրնայ պատահիլ...։ Վահէ երկու օրէ ի վեր արդէն տնէն դուրս ելած չէր։ Խսկ երբ որ սպասուհին մեկնած էր, անիկա տանը դրան տոկունթիւնը ստուգելէ, և պէտք եղածին պէս ամրապինդ մը փռիելէ ետք, իրենց յարկի պատուհաններու փեղկերն ալ քաշած, և սկսած էր տենդուտ քայլերով ճեմել կիսաստուեր պրահին մէջ։ Կանխապէս որոշուած էր, որ եթէ երբեք տունը ցարձակման ենթարկուէր, իրենք ալ և վերի յարկը բնակող Հայերն ալ, տանիքէ տանիք անցնելով, պիտի փախչէին։

Որբան որ ալ պատուհաններու փեղկերը քաշուած, բայց անոնց մէջի բարակ ճեղքերէն կարելի էր դիտել տան առջեւի ու դիմացի փողոցները։ Նոյնալէս կ'երեւար քիչ մը անդին ժառադ հրապարակը, ուր կը պարզուէր սրտապատառ տեսացան մը։ Այլ և այլ կէտերու վրայ ինկած էին սպաննուածներու մարմիններ։ Հոսած արխւններէն գետինը տեղ տեղ ներկուած էր։ Ամեն կողմէ և ամեն ուղղութեան վազողներ կային։ Շնորհմէ ոմանք կը կարծէին այս կողմը գտնել իրենց փրկութիւնը։ Ուրիշներ հակառակ կողմ մը աւելի ապահով կը համարէին։ Փախչողներուն մէջ կային զլխաբացներ ու ոտարութիւններ։ Երբեմն ալ կը տեսնուէին պատուած հագուստներով մարդիկ ու կանայք, և վրանին ու զլուխնին արխւնու վիրապներ։

Ժպիտ սրահի մէկ պատուհանին առջեւը շարունակ կեցած, փեղկի ճեղքերէն դուրս կը դիտէր։ Անոր սիրտը գերայուզուած և հողին ալեկոծուած էր, թէև դարձեալ անոր դէմքին վրայ կ'երեւային ժպիտները։ Սակայն այդ ժպիտները, այս անզամ, ապրուական ժպիտներէն տարբեր, խորհրդաւոր արտայայտու-

թիւն մը ունեին։ Օղը թնդացնող հրազեններու պայթիւնները, արշաւող խուժանախմբերու սպառնալից գոռ ու գոչերը, և տիրող ընդհանուր ահաբեկ խառնաշփոթութիւնն ու ժխորը անոր ուշը չեին գրաւեր քնաւ։ Անոր աչքերուն կային միայն գետնատարած դիակներու տեսքը, հոգեւարքներու տանջալից քաշկրտուքները, և մահէն փախչողներու դարձուրահար երեւոյթները։ Եւ Վահէ, որ շարունակ կ'անդրադառնար իր կնոջ դրութեանը վրայ, սաստիկ մտահող էր անոր մասին։ Բնաւ իր կամքովը չէր, որ անիկա լարուած ուշազրութեամբ դրսի սարսափելի կեանքովը կը զբաղէր։ Սակայն, զայն պատուհանին առջեւէն ասդին բերելու համար ըրած բոլոր ջանադրութիւնները ապարդիւն եղած էին։

— Դուն պիտի հիւանդանաս այդպէս, ըսաւ վերջապէս անիկա ցած ձայնով, և աղերսական ու սիրազին եղանակով մը։

— Հիւանդներ կան, որ մեզ նման փտտած առողջներէն շատ աւելի զործեր կը տեսնեն այս պահուս, պատասխանեց Ժպիտ։ Թանձր քող մը մեր երեսին...։

— Այս տեսակ պարագաներու մէջ, զգոյշ ըլլալ պէտք է։

— Գոնէ տիկի մը պէս ուռեցած ու այսքան ծանրացած ըլլայի...։

— Ի՞նչ պիտի ընելիր։

— Այսպէս վախկոտ մկան մը պէս տունին անկիւնը չեի քաշուեր։

— Բայց, կամաց, առանկ բարձր մի՛ խօսիր։

— Ծոցդ քար մը դիր։

— Խոհեմութիւն։

— Անշուշտ խոհեմութիւնդ է պատճառը, որ անձնապաշտանութեան համար ատրճանակ մը խոկ չունիս։

— Կը խնդրեմ... սիրելի Ժպիտ։

— Ահաւասիկ քաջ աղզային զործիչ մը, որ ծշտապէս կընայ պատիւ բերել իր ցեղին...։ Հիացումներս քեզ, կորիծ տղամարդ...։

— Այս սոսկալի վայրկեանին ալ կատակ, իմ անուշիկ կինս։

— Եկնւր, եկնւր ուրեմն, իմ խեղճուկ էրիկս, որ քեզ պահպանեմ իմ սա անթափանցելի շրջազգեստ-վահանովս, քանի որ դուն այդքան կը վախես:

## Ե.

Տան առջեւի փողոցէն աղեխարշ ձայն մը բարձրացաւ այդ միջոցին.

— Իսէր Աստուծոյ, կեցէք, թողէք զիս...:

Աղեքեկ մաղերով, անզէն Հայ մըն էր, որ տասնեակ մը թուրքերու առջեւէն կը փախչէր: Անիկա վերահաս վտանգին հանդէալ բնականէն զեր ի վեր ոյժ մը ստացած, փողոցէն մտաւ հրապարակ, և դարձ դարձիկ ու կլոր շրջանիկ մը ընելէ ետք, ուղղուեցաւ դէմի փողոցը: Բայց հազիւ թէ փողոցի մայթին վրայ կրցաւ ոտք դնել, երբ ետեւէն հասնող երկու գնդակներ գետին տապալեցին զայն: Եւ ահա վրայ թափեցան թուրքերը մարդակեր վայրենիներու պէս, և ամեն կողմէ զաշոյններու հարուածներ սկսան իջեցնել անոր մարմնոյն:

Հայը կ'աղաղակէր.

— Դրամներս առէք, մի՛ մեռյնէք...:

Թուրքերն ալ կ'ըսէին.

— Դրամներդ մերն են արդէն:

— Ուրիշ ինչ որ ուղէք կուտամ...:

— Հայերուն բոլոր հարստութիւններուն մենք տէր պիտի ըլլանք:

— Ընտանիքի տէր եմ... ձեզի դէշութիւն մը չեմ ըրած.. խնայեցէք...:

— Խնայել ձեզի, վատ Հայեր, որպէս զի ելլէք մեզ կոտորէք ու մեր ունեցածները կողուզաէք: Հատ մը իսկ չպիտի թողումք ձեղմէ:

Եղերաբախտ Հայը, անխնայ իջնող հարուածներուն տակ արիւնշաղախ, հոգեվարք խուլ հոնդիւններով սկսաւ գետնին

վրայ թապոտիլ, ճիշտ ինչպէս վիզը կտրուած հաւ մը:

Այդ վայրկեանին սակայն, երիտասարդ Հայ մը, զիսաբաց վաղելով կ'անցնէր անկէ, երկու ձեռքն ալ մէյմէկ ատրճանակ բռնած: Անիկա տեսաւ փողոցի մայթին վրայ չարատանջօրէն զալարուող իր արիւնակից եղբայրը: Զգացած բուռն ցաւէն սիրտը կտրտեցաւ, և արիւնը զլուխը խուժեց: Ուզեց որ վտանգի մատնուած ազգակիցը ազատէ: Եւ վիրաւոր առիւծի մը պէս խոյացաւ Թուրքերուն վրայ, ու երկու ձեռքի ատըրճանակները անոնց ուղղելով, իրարու ետեւէ կրակեց:

Թուրք խմբակը, այս անակնկալ, խիզախս ու անվեհեր յարճակումէն յանկարծակիի եկած, ակնթարթի մը մէջ ցիր ու ցանկ եղաւ հրապարակին շուրջը գտնուող բոլոր փողոցներուն մէջ ու անյայտացաւ Փախչողներէն երկուքը վիրաւորուելով ինկան քիչ հեռուն, այլևս չի կրնալով շարունակել իրենց ճամբան:

Թուրքերը ցրուելուն պէս, Հայը անմիջապէս մօտեցաւ զետինը արեան ճապաղիքներու մէջ անշարժ տարածուող իր եղբայրակցին, որ երախտազիտական տամուկ նայուածքով մը վերջին շունչը արձակեց:

Երիտասարդը երբ որ ստուգեց, թէ անիկա մեռաւ, իր թափած անօգուտ ջանքէն յուսահատ դառնութեամբ մը լեցուած, արցունքը չի կրցաւ դսպել:

— Աւաղ իմ հէք Հայ եղբայր, որ անհնար եղաւ քեզ ազատել, գոչեց կերկերածայն, ու մեռեալին բաց մնացած աչքերը գոցեց:

Ու մինչ անիկա կը պատրաստուէր ոտքի ելլել ու ճամբան շարունակել, հրապարակին շրջակայ փողոցներու ծայրերէն երեւան ելան բազմաթիւ Թուրքեր, որոնք հայհուչներ արձակելով կ'ընթանային դէպ յառաջ: Սոսկալի էր անոր կացութիւնը: Խուսափելու միջոց մը ու ազատ ճամբայ մը չի կար: Ո՞ր մէկուն պիտի դիմաղրէր: Կեանքին վերջն էր: Բայց անիկա, իր այդ մահասարսուու տագնապին մէջ նկատեց յանկարծ, թէ դէմի փողոցին վրայ, քիչ մը անդին գտնուող տնէն պատուհան

մը բացուեցաւ, և այնտեղ երեւաց ժպտադէմ կին մը, որ ձեռքերը արագ արագ շարժելով իրեն կը կանչէր.

— Շարժէ, ջուտ եկուր, դուռը կը բանամ:

Հայ երիտասարդը մահէն կեանքի վերաղարձողի մը յուղումով կայծելլտուն, ուղղուեցաւ դէպի այն տունը, ուրկէ արագահաս նախախնամութիւնը ժպտուն հրեշտակի մը միջոցաւ զինքը կը քաշէր դէպի փրկութիւն:

## Ը.

Ժպիտ զինքը ցնցող անզսալութեամբ մը դիտած էր փողոցին այն կենդանի պատկերը, ուր կը լուսագծուէր ճշմարիտ անձնուիրութեան մը մանրամասնութիւնը: Հայ երիտասարդ մը փախած պահուն, ինքզինք վտանգելով, ջանացած էր ազատել ազգակից մը, որ արիւնկզակներու խմբակէ մը շրջապատուած, տեղացող հարուածներէն մահատանջ կը թաւալուէր զետնին վրայ, և վէրքերէն հոսող արեան հետ կը քամուէր իր հոգին: Խսկ յետոյ, երբ որ անիկա վիրաւոր եղբայրակցին մահը տեսնելով, իր կեանքը փրկելու մասին մտածած էր, արդէն ուշ էր. ամեն կողմէ հասնող խուժանին ցանցէն շրջապատուած էր: Բայց ժպիտ, Հայ երիտասարդէն առաջ նշմարած էր արդէն դէպի հրապարակ վազող թուրքերը, մինչ անոնք դէմի փողոցներուն մէջ կը զտնուէին դեռ: Ըլլալիքը գուշակելու պէտք չի կար: Ու երբ անիկա նկատեց, որ իր ամուսինը սրահին մէջ ճեմած միջոցին ետեւ դարձաւ, ու դէպի անդին կ'երթար, առիթը բարեպատեհ համարեցաւ մտքէն անցածը կատարելու: Մեքենական արագաշարժութեամբ մը բացաւ պատուհանին շրջանակները, յետոյ փեղկերը հրեց, և ունեցած ձայնովը կանչեց վտանգուած Հայուն:

— Խնչ ըրիր դուն, հարցուց Վահէ, դողահար մօտենալով կնոջը, և պատուհանը գոցեց անմիջապէս:

— Ուզեցի որ զլուխս քիչ մը դուրս հանեմ սա մեր հաւաքունէն, և ազատ օդ շնչեմ:

- Ամենս ալ պիտի վտանգուինք :
- Դուն կրնաս տանիք ելլել, և հերտաքար փախչելով  
աղատիլ:
- Օհ, իրօք պիտի կորսուինք, եթէ...:
- Բաւական ծիծաղաշարժ է սա ողբերգական երեւոյթով,  
սիրելիս:

Եւ Փալիտ ուղղուեցաւ դէպի սրահին դուռը: Վահէ անոր  
հետեւեցաւ:

- Ո՞ւր կ'երթաս այդպէս:
- Զբոսանիքի:
- Վար մի՛ երթար դուռը բանալու: Եկնւր:
- Քիչ մը ետքը պիտի գամ:
- Բայց խելքով թոցուցիլ:
- Այն...:
- Ճիշտ որ խենթեցածես:
- Ահա ատոր համար ես ալ կը փութամ դէպի յիմա-  
րանոց...:

Վահէ ծունկի գալով, կնոջը ոտքերուն վաթթուեցաւ:

— Կեցիր, Ժալիսս, կեցիր: Մի՛ երթար: Լոէ խօսքս...:

— Սպասէ քիչիկ մը, իմ ողարտիկ մանկիկս: Մի վախեր  
բնաւ ու մի՛ լար: Ես շուտով կը վերադառնամ, ու քեզի կա-  
թիկ կուտամ...:

Ժպիտ արտասովոր կորովով մը, իր ընթացքը խափանող  
ամուսնոյն ձեռքերէն ինքզինքն աղատելով, դուրս նետուեցաւ  
սրահէն: Անիկա, հակառակ իր մարմնի ծանրութեանը, թռչունի  
մը պէս թեթեւոտն, և ոստոստուն քալուածքով, անմիջապէս  
իջաւ վար սանդուղէն, և աճապարանքով մը փողոցին դուռը  
բանալով, գլուխը դուրս հանեց:

Վահէ, սանդուղին զլուխը կանդնած, խղճալի ձայնով մը  
կանչեց անոր ետեւէն: Նոյն խակ գերիի մը պէս աղաչեց, պա-  
ղատեցաւ: Վերջապէս տեսնելով, թէ ուեէ կերպով չի կրցաւ  
զայն կեցնել ու ետ դարձնել, բռնադատուած ակամայութեամբ  
մը, ոտքերը ետեւէն քաշքշելով, սկսաւ իջնել սանդուղէն,

որպէս զի գէթ դուռը բանալ չկ տայ: Խոկ երբ իջնելով դուռը  
բաց գտաւ, յանկարծ այրեցեալ գօտիէն բեւեռային սառնա-  
մանեայ մէջ ինկողի մը պէս, ամբողջ մարմնովը սարսռաց:  
Ծնուր սաստիկ թափով մը երերաց, և ակռաները, այնպէս  
իրարու զարնուեցան, որ թուեցաւ թէ աղուլոս եղան: Անոք  
դէմքէն արխւնը փախաւ: Գերեզմանէն ելլոզ մեռեալ մը դար-  
ձաւ: Աչքերուն մէջ ահաւոր երկիւղի ու յուսահատութեան  
թանձր ամալ մը: Անիկա, կախաղան տանուող մահապարակ  
մը պէս, քալեց դէպի իր կինը:

Թ.

Հայ երիտասարդին անակնկալ յարձակումէն ցիր ու ցանք  
եղած թուրքերը, երբ որ հրապարակին շուրջ բոլորը գտնուած  
փողոցներուն մէջ անյայտացան, եղելութիւնը տարածեցին ամեն  
կողմ: Ու քիչ ետքը, բազմաթիւ ընկերներու հետ վերսախին  
ետ դարձան, բուռն վրէժինորութեամբ մը փրփրած: Անոնք  
կուգային տեղն ու տեղը փարատելու յանդուզն Հայը, որ  
զիրենք փախցուցած և իրենց ընկերներէն երկուքը վիրաւորած  
էր: Վատահ էին որ անիկա հրապարակին կողմերը եղած կ'ը-  
լայ դեռ, քանի, որ իրենց փախած փողոցներէն անոր անցնիլը  
տեսած չէին: Եւ Հայը, արդէն նկատուած թուրքերէն, տանը  
զրան մօտերը կը գտնուէր, երբ որ հրացաններն ու ատրճա-  
նակները սկսան որոտար: Գնդակները թէև ամեն զիէ դէպի  
Հայը կը սուրացին, բայց չէին դաշեր, անիկա շարժուն դիրքի  
մը մէջ ըլլալուն համար:

— Կրակ, կրակ, կը մոնչէր խուժանը շարունակ, և հե-  
ղիւուէ կը մօտենար:

Այն պահուն սակայն, ուր երիտասարդը ոտքը բաց դռնէն  
ներս դրաւ, գնդակ մը պատռեց անոր գագաթը ու գնաց  
խրեցաւ պատին մէջ: Հայը երկու ատրճանակներն ալ անդին  
նետելով, ձեռքերը տարաւ դէպի գլուխը, ուրկէ ուղիսարէն  
հոսող արխւնը դէմքը ողողեց և իջաւ օսլայաշապկին ու հա-

զուստներուն վրայ։ Միևնոյն ժամանակ անդիմաղբելի ուժաթափութիւն մը զգաց։ Սիրոը մարեցաւ, աչքերը խաւարեցան։ Անիկա ինկաւ վար, ճիշտ դրան մէջտեղը ու Թուրքերու հրադէնները չի պայթեցան այլեւա։ Կարծուեցաւ, թէ Հայը սպաննուեցաւ։ Այն ատեն սուրերը շողացին, և դաժան քրքիչներ ու խժլդուքներ բարձրացան։

Ժպիտ, չի նայելով իր մարմնի արտակարկառ դիրքին, կերպով մը հակեցաւ դէպի գետնատարած երիտասարդը։ Հասկցաւ, որ անիկա ուշաթափ եղած է։ Զեռքերովը սրբեց անոր արիւնլուայ աչքերը, և զայն մշտեց ու ցնցեց, որպէս զի անիկա ինքզինքին գայ։

— Օ՛ն, բարեկամ, ըստ Ժպիտ, արթնցիր, քնանալու ժամանակ չէ հիմա։

Ապա իր ամուսինը տեսնելով, յարեց։

— Եկերես, իմ քաջակորով ճագուկս։ Ապրիս։ Օդնէ ինձի ուրեմն, որ ներս առնենք սա քնամոլ պարոնը։

Վիրաւորեալը հաղիւ թէ ներս քաշուած էր, երբ խուժանախմբերը դրան առջեւ հասան։ Անոնք սկսան կրակել, ինկողին տիրութիւն ընողներուն վրայ։ Մէկէն ի մէկ տունը մտնելու վախցան, կասկածելով որ գուցէ ուժանակ ըլլայ ներսը, և կորստեան մատնուին։ Ուստի ուզեցին դրսէն տեսնել գործը, և հոն գտնուողները սպաննելէ ետք խուժել ներս։

Վահէ գնդակներէն խուսափելու համար, ետ ետ ձգուեցաւ, ու ներս քաշուած կողմնակի անկիւն մը ապատանեցաւ։ Խոկ Ժպիտ, հասած վտանգին առաջքն առնելու կտրուկ ու միակ միջոցին դիմեց։ Աներկիւդ շարժումով մը յառաջ քալեց, և երկաթեայ ծանրաշարժ դուռը անմիջապէս գոցելու ճիգ մը բրաւ։ Բայց չաջողեցաւ, վասն զի գնդակ մը եկաւ, ծակեց անոր աջ թեւը։

— Առիր վարձքդ, սիրունքած... հրհռացին դրսէն Թուրքերը, իրենց Մոնկոլեան դէմքերուն վրայ հրէշացին Ժպիտ մը դնելով։

— Ո՛չ, պատասխանեց Ժպիտ անոնց լեզուովը։

Եւ անիկա, իր վէրբը առ ոչինչ պրելով, ծռեցաւ, ու ձեռքն

երկնցուց զրան ետեւը, փրկութեան վերջին փորձ մը ընելու բովէածին մտածումով մը:

— Քանի որ առած վարձքէղ գոհ չես, ահա քեզի նոր պարզեւներ, ծաղրաբանեցին Թուրքերը, և դարձեալ տեղացուցին քանի մը գնդակներ:

Այդ գնդակներէն մէկը ժաղիտի կուրծքին մէջը խրեցաւ։ Սակայն, ժաղիտ, տարապայման և բռնի ոյժ մը ի գործ դրաւինքն իր վրայ այս անգամ, ծռած տեղէն շտկուեցաւ, ու իր ձեռքերուն մէջ իբր թէ բան մը բռնած, ժպտուն դէմքով, համարձակօրէն, գնաց մինչեւ զրան սեմին առջեւ։ Ու այն տեղ, ափերուն պարունակութիւնը խուժանին վրայ նետելու պէս շարժում մը ընելով, գոչեց բարձրաձայն։

— Ուրեմն, այս ոսկեգունդն ալ իմ կողմէ ձեզի նուէր...։ Թուրքերը, ժաղիտի ըրած այդ շարժումը տեսնելնուն պէս, ահաւոր սոսկումի ոստում մը ըրին դէպի ետեւ։

— Ռումբ է... ռումբ է... դիւահարի աղաղակներ փրթցուցին անոնք, և ակնթարթի մը մէջ տանը առջեւէն ցրուեցան, ճիշտ ինչպէս բռնաշունչ քամիէ մը փողոցին փոշիները կը սրբուին...։

— Հա, հա, հա, ոչխարամի՛տ գաղաններ..., խեղղուկ ծիծաղ մը արձակեց ժաղիտ, և ձախ ձեռքը արիւնաբուղիս կրծքին վրայ դրած, ետ ետ գնաց ու ինկաւ վիրաւոր երիտասարդին քովը։

### Ժ.

Երբ որ Վահէ խուժանին ցրուիլն ու միևնոյն ժամանակ կնոջը վիրաւոր վար իշնալը նշմարեց, իր սառած էութեան յանկարծուստ տաքնալն ու եռ գալը զգաց։ Անիկա, ապաստանած անկիւնէն ասդին նետուեցաւ, և գետնատարած կնոջը առջեւ կանգնելով, պահ մը մնաց շուարած դիրքի մէջ, չգիտնալով ինչ ընելը։

Այդ միջոցին, ժաղիտ զլուխը դարձուց յուշիկ, դուրսը դիտեց, և դարձեալ ծիծաղեցաւ։

— Հա, հա, հա, ապուշ հրեշները...

Յետոյ իր ամուսնոյն ուղղեց խօսքը.

— Ի՞նչալէս, իմ սիրելի Վահէս, պարապ ձեռքիս զործած

**Հրաշքին հաւնեցար:**

Այս խօսքերուն ի պատճասխան, մորմոքալի բացազանչութիւն մը հանեց Վահէ: Անիկա ծունկի եկաւ, և թեւերովը կնոջը պուխը շրջապատել ուղեց: Բայց ժապիտ պատաւիրեց անոր.

— Գիա նախ դուռը գոցէ: Գգուանիքներդ ետքը:

Վահէ տենդայոյդ աճապարանքով մը գոցեց դուռը: Մակայն վերազարձին կնոջը աչքերը բաց չգտաւ: Եւ անիկա, այս անդամ, իր առջեւ պարզուող ահռելի իրականութենէն աւելի խորապէս ազդուելով, կայծակնահարի ցնցում մը ունեցաւ: Անք սիրով կծկուեցաւ սաստկօրէն, և շնչափողը սեղմուեցաւ մամուլի թափով: Զգացած սոսկալի ամօթէն, խղճահարութեան, վիշտէն ու յուսահատութենէն խեղդուելու գալարում մը ունեցաւ: Զգաճգօրէն երերցող ձեռքերը ինքնաբերաբար բարձրացան դեպի կոկորդը, ու հագած շապկին օձիքը փեթոտեցին: Անիկա շնչահեղձ ըլլալու վիճակի մը հասած էր զրեթէ: Բայց, յանկարծ, անոր սիրով ազատ շարժում մը ունեցաւ, ֆլու, յորդեցաւ, և արցունքի փրկարար առուակ մը աչքերէն հռտիլ սկսաւ: Այն ատեն, Վահէ, դառնակուկիծ հեկեկանքներ արձակելով՝ խափանեցաւ կնոջը վրայ, և իր մատներովը բացաւ անոր աչքերը, որոնք դարձեալ դոցուեցան:

— Բայց, բայց աչքերդ, ժապիտ, գոչեց անիկա աղերսազին: Բաց աչքերդ, իմ երկնային աննման հրեշտակս, ու ըսէ ինձի, թէ ինչ եղար: Ահ, ինչ եղար: Բայց ես չեմ թողուր, որ դուն թառամիս, աննման զեղով ու բոյրով փթթած իմ ծաղիկս: Օչ դուն չպիտի թառամիս: Բայց աչքերդ: Չես բանար: Ինչու: Չպիտի բանաս: Հասէք, հասէք ու տեսէք թէ ժապիտս ինչ եղաւ...:

Տան վերի յարկաբաժինը բնակող երկու ծերումի ամուսինները լսեցին Վահէի յուսահատ աղաղակները, և փութացին

վար իջնել Ասոնք մինչեւ այդ ժամանակ շփոթութեան մէջ մնացած էին, որոշապէս չգիտնալով, թէ վարը ինչ անցած դարձած էր: Միայն թէ հասկցած էին, որ զրգուուած խոժանը նախ տանը առջեւ հաւաքուած, և առա բանէ մը վախնալով, անմիջապէս չքուած էր, որով իրենք փրկուած էին, և այլեւս պէտք չէր մնացած տանիք ելլելու ու փախչելու: Եւ մինչ վարէն լուր մը առնելու կը հետամոէին, Վահէի արտասովոր ձայնը առին, և իջան վար: Անոնք մէկ ակնարկով հասկցան, ինչ որ պատահած էր: Ու իրենց յուղումը զսպելով, նախ ջանացին Վահէն կնոջը քովէն հեռացնելու:

— Օհ, թողէք, թողէք, վերագոչեց Վահէ, ինքնիրմէ ելած: Զիս մի՛ հեռացնէք ինձ կենդանութիւն տուող հոգիէս:

— Պէտք է հանդիսատ ձգել զինքը, հասկցուց անոր ծերունի դրացին հանդարտօրէն:

— Իմացէք, որ ես վախկոտ մը, վատ մը, մարդ անունը կրելու անարժան, և ամենաստոր մէկն եմ: Ամօթ ու նախատինք ինծիւ:

— Դուն քելի եկուր, տղաս:

— Անիկա հերոսաբար վտանգին դեմ վազեց, սա արիւնակից եղբայրը աղատելու համար: Միեւնոյն ժամանակ, այդ առթիւ մեր վտանգուած կեանքերն ալ փրկեց քաջութեամբ ու հնարամութեամբ: Իր անձը դոհել ուզեց ամենուս համար: Իմ ընելիքս ան ըրաւ: Մինչդեռ ես, անիծապարտ եսամոլութեամբ մը ու ամենավատ վախկոտութեամբ մը ծակէ ծակ մտայ: Հազար ամօթ ու նախատինք ինծիւ: Թքէք իմ երեսիս:

— Պարոն Վահէ...

— Այն, ես իմ ամենախայտառակ ընթացքովս պատճառ եղայ, որ իմ երկնացին քաջարի ու ժպտուն հրեշտակս զարնուի, իցնայ: Հիմա ես ինչ պիտի ընեմ...

— Բայց քիչ մը համբերէ տեսնենք: Փառք Աստուծոյ, անիկա ողջ է: Այդքան յուսահատելու պէտք չկայ:

— Իրաւ, իրաւ կ'ըսէք, որ յուսահատելու պէտք չկայ:

Այդ պահուն սակայն, ժպիտ հոգեվարքի երեւոյթ մը ստացաւ, և սկսաւ դժուարութեամբ շունչ առնել ու խովկալ:

— Ախ, ոչ, ոչ, այլեւս յոյս չկայ, հեկեկաց Վահէ, դարձեալ  
մօտենալով կնոջը։ Անիկա ձեռքէս կ'երթայ։ Երկինք, ես  
ինչպէս պիտի ապրիմ այլեւս...

— Ո՞ղջ եմ ուրեմն, այն կողմէն ձայն մը հանեց վիրա-  
ւոր երիտասարդը, որ ուշքի եկած, սկսած էր շուրջը դիտել  
օտարուտի նայուածքով մը։

Ամենքը, զարմացմամբ, դարձան անոր, որուն ողջ ըլլալը  
մտքերնէն չեր անցած, որովհետեւ անիկա միշտ դիակնային  
անշարժութեան մը մէջ գետինը փռուած կը մնար։

— Բայց ուր է այն ժպտուն հրեշտակը, որ կեանքս փրկեց,  
աւելցուց երիտասարդը, և պառկած տեղէն ելաւ նստաւ։

— Ահա անիկա. մահ ինծի պէս հրեշ-զազանին, պոռաց  
Վահէ ահազին ձայնով մը, և խելացնոր ուժգնութեամբ ինք-  
զինք զարկաւ գետնին։

### ԺԱ.

Երկու ծերունիները, որոնք աչքերնուա առջեւ փոռուող  
տեսարանին հանդէալ անսովոր ոչծ մը և աշխուժութիւն մը  
ստացած էին, փութացին Վահէին քով։ Զայն վեր առին գետ-  
նէն, և աշխատեցան ինքնազսպումի բերելու։ Իսկ վիրաւոր  
երիտասարդը, որ այդ միջոցին ժապիտը կը դիտէր ուշադրու-  
թեամբ, մրմնջեց վշտապինօրէն։

— Այո՛, նոյն ինքն է։

— Վէրքդ ծանր է տղաս, հարցուց անդիէն ծերունի  
մարդը անծանօթ վիրաւորին։

— Իմ վէրքս նշանակութենէ զուրկ է։ Չեմ ալ ուզեր  
մտածել այդ մասին, հայրիկ, երբ իմ ազատարուհիս այս-  
պէս գետինը փռուած կը տեսնեմ։ Աւաղ, ինչ պատահեցաւ  
իրեն։

— Քեզ ազատած միջոցին ինքը վիրաւորուեցաւ։ Այս է  
եղեր Աստուծոյ օրհնեալ կամքը։

Ժապիտի խոկումը սաստկացաւ։ Եւ Վահէ այս անդամ,

լուսթեամբ մարմնքելով, յուսահատօրէն թեւեցը ոլորեց։ Մինչ  
ծեր կինը վեր վաղելով՝ անկողին մը ու բարձ մը բերաւ ան-  
միջապէս։

— Մեղք է մեր սիրելի Տիկին Ժապիտը, ըստ քարի դրա-  
ցուհին։ Պէտք է որ զինցը այս անկողնին վրայ փոխադրենք,  
որպէս զի հանգստանայ։

Եւ անկողինը մաքուր տեղ մը փռելով, լաւ մը քրքրցուց։  
Յետոյ ամենն ալ մօտենալով, զգուշութեամբ բռնեցին Ժապիտը,  
վերցուցին արխւնու զետնէն, և տարին զետեղեցին անկողնին  
վրայ։ Ու երբ որ անոր զլուխը բարձին դրուեցաւ, խոկումը  
դադրեցաւ։ Անիկա նոյն խոկ սկսաւ հանգիստ ու կանոնաւոր  
կերպով շնչել։ Վահէի աչքերուն մէջ յուսոյ փայլակ մը շո-  
ղաց։ Դրացուհին Ժապիտի հագուստները թուլցուց։ Խոկ Վահէ  
սկսաւ թաշկինակովը անոր վէրքերուն շուրջը գտնուեղ արխւնը  
սրբել։ Ու երբ այդ գործը լմնցուց, անիկա արխւնու թաշկի-  
նակը սուրբ մասունքի մը սկս, տարաւ իր զրթունքներուն,  
և մրմնջեց,

— Սրբուհիս, իմ պաշտելի սրբուհիս։

— Զեմ զիտեր, հծծեց միւս երխասարդը, թէ ինչով  
պիտի փոխարինեմ քու անձնուեր բարիցդ, իմ աղատարա-  
րուհիս։

— Անիկա իր ըրած անթիւ ու անհամար բարիքներուն  
համար երբեք ու ոչ մէկէն փոխարինութիւն սպասած է։

— Բայց ես խղճահար կը տառապիմ, հանդէս այս վի-  
ճակին, որուն պատճառը ես եմ։

— Դուն հանգիստ եղիք, սիրելի եղբայր։ Եթէ մէկը կայ,  
որ պիտի խղճահարի ու չարաչոր առնջուի, այն ալ ես եմ,  
ես, անոր անարժան ամուսինը։

Մերունիներն ալ երխասարդներուն սկս ծունկի եկան  
անկողնին շուրջը։ Ամենն ալ, անքթիթ նայուածքով սկսան  
դիտել Ժապիտը, որ բոլորովին խաղաղ երեւյթ մը ունէր այլ  
եւս, և սպասեցին որ անիկա աչքերը սլիտի բանայ։

Արդարեւ Ժապիտ պղտիկ շարժում մը ըրաւ այդ պահուն,

և աչքերը բացաւ։ Նախ անցած դարձածը մտաբերելու արտայայտութիւն մը ունեցաւ։ Ապա, դարմացմամբ, և փոխն ի փոխ զինք շրջապատղներուն նայեցաւ, ժպակեցաւ ու ըստ մեղմաձայն։

— Բարեւ ձեզ! Դաս կ'ուղէք ինձմէ, սիրելի աշակերտներս։

— Ժողիս, սլութիւն վահէ, զգացած ահազին երջանկութեանը չկրնալով դիմանալ։

— Լաւ, բայց ուր է դասագիրքերնիդ, հարցուց Ժողիս նոյն եղանակաւ։

— Դասագիրքերնիս դուն ես, կմկմաց բարերարեալ երիտասարդը հիացումնով ու պաշտումնով։ Դուն քու անձնական օրինակովդ մարդկացին ամենէն նուիրական պարտականութեան դասը կուտաս մեզի, այն է...։

— Ժողիլ։

— Գոյութիւնս քեզ կը պարտիմ, իմ վեհանոյշ քուրիկս։

— Ես ալ քեզի ոլէս զբոսանք մը կատարեցի, ուրիշ ոչինչ։ Բայց կեանքիս մէջ չեմ յիշեր ուրիշ ուեէ զբոսանք, որ այսքան մեծ հաճոյք ու երջանկութիւն պատճառած ըլլար ինձի։

— Ե՞ս ինչ ըրի, հապա ես ինչ ըրի... դառնազին եղանակով մը կրկնեց վահէ։

— Զեռքս պակ, տեսնեմ։

— Վշտացած չես ինձմէ, Ժողիս։

— Ո՛չ, որովհետեւ կը տեսնեմ թէ կաշիեղ դուրս ելած ես այլեւս։

— Այն, իմ պաշտելիս, պիտի ջանամ այսուհետեւ ծշմարիտ անձնուիրութեամբ մը հետեւիլ պարտականութիւններուս։

— Ի՞նչպէս կը զգաս դուն քեզ, Տիկին Ժողիս, խոռքի խառնուեցաւ դրացուհին, ձայնին մէջ մայրական դուրզուրանք մը դնելով։

— Շատ լաւ, իմ բարեսիրտ մայրիկս։

— Դուն քաջ ու բարի աղջիկ մըն ես, զովաբանեց զայն

ծերուկ դրացին։ Շուտով պիտի աղէկնաս և դեռ ուրիշ շատ քաջութիւններ ու բարիքներ պիտի զործես։

— Գիտեմ թէ բժիշկ բերելի անկարելի է, բայց կրնամ երթալ և խորհուրդ մը առնել գէթ, որոշեց վահէ, և ուղղուեցաւ ղէպի զուռը։

— Ասիկա իմ զործս է. ալէտք է որ ես երթամ, յայտաբարեց ծառայելու պատրաստակամ՝ վիրաւոր երիտասարդը, և ուրի ելաւ։

— Եւ ոչ մեկո, կամք յայտնեց Ժպիտ։ Զուր տեղը մորթերնիդ պիտի ծակձկուի։ Ես ինքս արդէն պիտի երթամ հիմա...։

— Ո՞ւր, հարցուց վահէ շփոթուած։

— Բժիշկներու բժշկին։ Իսկ զուն վահէ, այս օրուընէքու խոստմանդ կատարմանը։

Ժպիտ լռեց պահ մը։ Ու երբ որ վերստին խօսիլ սկսաւ, լեզուն ծանրացած և ճայնն աւելի տկարացած էր։

— Ծնողացս ժպիտ մը, յարեց անիկա, դժուարութեամք շունչ քաշելով, և նայուածքին փայլը կորսնցուցած։

Ամենն ալ, լուռ ու անշարժ, չքացածի ալէս մնացին։


Ժպիտի աչքերը գոցուեցան, և շրթունքներէն դուրս ելաւ թոյլ շշունջ մը։

— Ողջոյն ձեղ... ժպիտն հրեշտակներ...։

Ասոնք եղան Ժպիտի վերջին խօսքերը։ Ու անիկա մեռաւ, ղէմքին վրայ թողելով գերազոյն երջանկութեան մը կենդանի արտայայտութիւնը, յաւիտեան անանց ուրախ ժպիտ մը։



## Հ Ա Մ Պ Բ Ա Յ Բ Լ



### Ա Ն Զ Ի Ն Ք

Լեհն (Վիրաւոր), ԿԱՏԱՐԻՆԵ, ՄԻՔԱՅԵԼ, ՄԱՐԳԱՐ, ՅՈՎՃԱՆՆԵՍ (Կարուիր Խաչի կաւառը անդամներ)։

(Դեպքը տեղի կ'ունենայ 1905 ին, Կովկասի Հայքական կոուի միջոցին։ Տեսարանը կը ներկայացնէ Թիգրիզի ձիւնապատ մեկ փողոցը։)

#### ՏԵՍԻԼ Ա.

##### Լեհն ՅԹԱՆՁԻՆ

Լեհն. — (Դլուխը վեր առնեղով, երկիրդալից ճայռածնով մը շուրջը կը դիմէ) Էմբողջ խումբ մըն էր, որ վրաս յարձակեցաւ։ Ու ես, անխնայ հարուածներու տակ ինկայ, ինքզինքս կորսնցուցի...։ Եթէ զէնք մը ունենայի վրաս...։ (Յուսահատօրէն.) Բայց ես մինակ եմ, չկայ թամարս, որ խնամէ ու միսիթարէ զիս (Դողդդալով.) Ի՞նչ ցուրտ։ Կը պաղիմ։ Դուն ինչ պիտի քլաս արդեօք, իմ՝ հրեշտակս, եթք որ զիս այս վիճակիս մէջ տեսնես։ Դեռ քանի ամիս եղաւ, որ միացանք, ու հիմա...։ (Չայնէ մը ահարեկ կը ցնցուի։) Նորէն գաղանները...։ (Կը կործի զետին։)

#### ՏԵՍԻԼ Բ.

Լեհն, ԿԱՏԱՐԻՆԵ, ՄԻՔԱՅԵԼ, ՄԱՐԳԱՐ, ՅՈՎՃԱՆՆԵՍ։

ՅՈՎՃԱՆՆԵՍ. — Ահաւասիկ Հայ վիրաւոր մըն ալ։ (Զեռֆին դրօշակը վար կը դնէ։)

ԿԱՏԱՐԻՆԵ. — Ո՞րքան արիւն կորսնցուցած է այս խեղձ երիտասարդը։ Գործի սկսինք։

**ՄԻՔԱՅԵԼ.** — (Լեւոնը մնանով:) Մարած է։ Սթափեցուցէք։

**ՄԱՐԳԱՐ.** — (Չեռի պայուսակեն սրուակ մը հանելով կուտայ Միհայկին։) Ահա ձեր ուզածը, բժիշկ։

**ԿԱՏԱՐԻՆԵ.** — Վէրքը ինչպէս է։

**ՄԻՔԱՅԵԼ.** — Մահացու։

**ԿԱՏԱՐԻՆԵ.** — Մեղք։ Այնու ամենայնիւ ջանք մը ընելու է։ Գուցէ արդիւնք մը յառաջ գայ։

**ՄԻՔԱՅԵԼ.** — Կարելի է վէրքը կապել։ (Մրափեցուցիչը Լեւոնի քրին կը բռնե։)

**ԼԵՒՈՆ.** — (Աչքերը բանալով, սարսափահար։) Կ'աղաքեմ, մի՛ սպաննեք զիս...։ Խնայեցէք ինձի...։ Խնայեցէք իմ խեղճ կնոջս...։

**ԿԱՏԱՐԻՆԵ.** — (Գուրզուրանիով կը շրջապատէ Լեւոնը։) Սիրելի եղբայր, մենք քու աղզակիցներդ ու բարեկամներդ ենք։ Եկած ենք քովդ, որ քեզ օգնենք, վէրքդ կապենք։

**ԼԵՒՈՆ.** — Իրաւ։ Դուք երկնային մխիթարիչ հրեշտակներ էք ուրեմն, որ քովս կուզաք։ Շնորհակալ եմ։ Բայց ուր է Թամարս։

**ԿԱՏԱՐԻՆԵ.** — (Ցուզուած։) Թամարդ...։

**ԼԵՒՈՆ.** — (Լաշագին։) Այս, Թամարս, իմ բարի, իմ քաղցրիկ, իմ սիրունիկ Թամարս։

**ԿԱՏԱՐԻՆԵ.** — Վայրկեան մը, հոգեակս, և փափաքդ պիտի կատարուի։ Բայց նախ վէրքդ կապենք։ (Միհայկի աջակցութեամբ Լեւոնի վերքը կը կապէ։)

**ԼԵՒՈՆ.** — Ինչպէս կը պապակիմ։ Քիչ մը ջուր չունիք, որ տաք ինձի։

**ԿԱՏԱՐԻՆԵ.** — (Միհայկի հետ ակնարկ մը փոխանակելի եսf Մարզարին։) Քիչ մը ջուր, խնդրեմ։

**ՄԱՐԳԱՐ.** — (Չրով լեցուն զաւարը Կատարինեկին կարկառելով։) Հրամմեցէք, քոյր կատար։

**ԿԱՏԱՐԻՆԵ.** — Առ, իմ սիրելի եղբայր, խմե՛, և թող

այս ջուրը մասունքի մը զօրաւոր ջրին պէս քեզ փրկութիւն պարզեւէ: (Լեռնի գլուխը վեր կ'առնէ, եւ զաւարը կը տանի անոր շրունիներուն.)

**Լեհոն.** — (Խմելով.) Օ՛, բարի քուրիկ, կարծես թէ վրաս հողի եկաւ: Ինձի կեանք տուիր այս ջրովը: Վարձքդ Աստուծուն: Հիմա օգնէ ինձի, որ Թամարիս քով երթամ: Եթէ ես աւելի ուշանամ, անիկա վշտէն կը մեռնի: (Յանկարծ մեռելի գոյն կը ստանայ:) Ի՞նչ կ'ըլլամ...: (Լեզուն կը ծանրանայ, եւ նայուածքը կը դառնայ անորոշ:) Այս դնւն ես, Թամար...: Լաւ որ ձայնս տոիր ու հասար...:

**ԿԱՏԱՐԻՆԵ.** — (Լեռնի գլուխը իր ծունկին վրայ դնելով:) Ասուած իմ...:

**ՅՈՎՀԱՆՆԵՍ.** — Կ'երեւայ թէ կը դառանցէ:

**ՄԻՔԱՅԵԼ.** — Վերջին վայրկեանն է:

**Լեհոն.** — (Տարտամ նայուածքը Կատարինկին ուղղելով.) Գրկէ զիս, իմ պաշտելիս...:

**ԿԱՏԱՐԻՆԵ.** — (Մեկուսին.) Իր կինը կը կարծէ: Հէք Թամար...: (Դառնագին:) Աւաղ, որ այս վիճակին մէջ գտանք զինքը, և չկրցանք օդտակար ըլլալ իրեն:

**ՄԱՐԳԱՐ.** — Բայց քոյր Կատար, կ'ուղեիք որ ամեն օգնութիւն յաջող արդիւնք ունենայ:

**ՅՈՎՀԱՆՆԵՍ.** — Մոռցաք թէ այսօր՝ քանիները փրկուեցան:

**ՄԻՔԱՅԵԼ.** — Այդ թշուառին համար մեծ երջանկութիւն մըն է, որ իր մահուան ըստէին այսպէս սիրով ու գուրզուրանքով կը շրջապատէք զինքը:

**Լեհոն.** — (Միշտ Կատարինկին չնայելով:) Համբոյր մը, Թամարիկ... որ այս ցաւէս Պաղատիմ... ստքի ելեմ...:

**ԿԱՏԱՐԻՆԵ.** — (Աչերը շեցուած: Մտածկոս: Լեռնի գլխուն մազերը շոյելով: Համբոյր...) Կամբոյր...:

**Լեհոն.** — Այո:

**ԿԱՏԱՐԻՆԵ.** — (Անվարան,) Ահաւասիկ: (Կը ծոհ, կը համբուրէ Լեռնը,) Գնչ ես հիմա:

**Լեհոն.** — Եր...ջա...նիկ: (Կը մեռնի:)



## ԽԱԶԵ

Կարճ էր հասակով, և գիրուկ մարմնով:  
Դէմքը արեւէն այրուած, մօրուք ու  
սլեխ աղեքեկած:

Թափթիած հագուստ մը կը կրէր, որուն  
գոյնն ալ եղծուած էր:

Քիչ մը կաղ էր, ի բնէ էր:  
Կը ըսէր՝ թէ ինք Հայաստան է ծնած,  
և երիտասարդ՝ Կովկաս տարագրուած:  
Քահանայ մըն էր այս մարդը,  
Խորխոռունի մականունը:

\*  
\* \*

Պաքու քաղաքին տէրտէրները, հիւր մը  
ունեցան օրին մէկը:  
Այդ անսպասելին, նոյն ինք Խորխոռունին:  
Պարագայի մը տակ, եկած էր նաւթաշխարք:  
Տէրտէրները ծուռ նայեցան, և խիստ շատ  
հակառակեցան:

Բայց անիկա չանձրկեցաւ, ասդիս  
ինկաւ՝ անդին ինկաւ:  
Եւ կերպով մը յաջողելով,  
հաստատուեցաւ ընտանիքով:

\*  
\* \*

Ճիշդ այդ ատեններ, խել մը խեղճ Հայեր,  
քաղաքէն քիչ անդին, զիւղակ մը  
հիմնեցին :

Եւ որովհետեւ՝ անհովիւ էին,  
քաղաքի տէրտըրոցը դիմեցին :

Այդ տէրտէրներն ալ կերպ մը ըրին,  
և Խորխոռունին Հայ գեղ նետեցին :

Մարդը լռեց, ու համբեքեց :

Դժբախտ աղքատ մը, ինչպէս իր հօտը :

Բայց բարի յոյսը, միշտ հոգւոյն խորը :

\*  
\* \*

Պաքու դարձեալ իրար է անցեր,  
Չարդող քանդող ոտքի են ելեր...:  
Մեռել մը կայ Հայ գեղը, և ծանրացեր դիակը :  
Անվտանգ կը թուի քաղքին շուրջը, ուստի  
կը առաջարկէ տէրտէրը .

— Արիք, որդիք, սա մեր թշուառ հանդուց-  
եալը, տանինք դնենք գերեղմանը :

Կը կազմուի թափօրը, երխտասարդ բոլորը :  
Եւ կը ուղղաւին հանգստոցը, որ գե-  
ղէն հեռու է ճիշդ ժամ' մը :

\*  
\* \*

Լոիկ է հողվրտիքը, խաղաղիկ բոլորտիքը :  
Փոս կը իջեցնեն մեռելը, կը սկսին  
վրայ տալ հողը :  
Եւ ահա պայթիւն մը, թուրքերու վոհմակ մը :  
Արդէն կազմ' պատրաստ հայորդիները, կը  
վաղեն շիտակ դէսլի թուրքերը :

Ու իրարու ետեւ կը իյնան, անմիջապէս  
կը անհետանան:

Խորխոռունին անդէն ու շուարուն,  
կաղ կաղ քայլեր կը առնէ մոլորուն:

\* \* \*

Բայց մէկէն ի մէկ կեցաւ ան սահմոկած,  
տեսնելով դէմը քանի մը թուրք կանգնած:

Ալ հնար չէ փախչիլ, վտանգէն ազատիլ:

Աղօթք մը ըսաւ, երկինք նայեցաւ.  
յետոյ խաչը վեր բռնելով, աղաղակեց  
բարձր ճայնով.

-- Ճնյց տուր ոյժդ, զօրութիւնդ:

Պիղծ գնղակ մը, փշրեց խաչը:

Ուրիշ գնղակներ ալ տէղացին, ու  
Խորխոռունին ինկաւ դետին:

\* \* \*

Քաղաքը տակաւ հանղարտեցաւ,  
տէր-հօր գոյմն ալ տարածուեցաւ:

Մարմինը գտան ծակծկուած, գետինները  
քաշկուուած:

Կծկուած աջ ձեռքին մէջը, փշրուած  
խայխին բրդուճը:

Աչքերը բաց էր մնացած, մէջը բողոք  
մը քարացած...:

Հաւատքի դէնքը, փրկած չէր զինքը:

Ճէք Խորխոռունի, յուսախար հոգի...:



# ՀԱՐՍԱՆԻՔ



## ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ

«ԿԵՑՑԵ» ԵԵՐՈՒ Ա. ԲՉԱԿ. Դ. Ա. Դ. Գ.

(Տեսարանը կը ներկայացնէ Պարսկաստանի Դարադաղ զաւտի Հայ գիւղերին միոյն մեջ յայտնի Կրպոյենց տան մեկ սենեակը։ Անկիւն մը կրակ կը վառի։ Աղօս լոյսի մը ու բարակ ծուխի մը մեջ կ'երեւայ հարսանեաց հանդիսականներու երկուեն մեծ խումբը, ծաղապատիկ նուսած։ Առանձին, իրարու քով, հարու ու փետան։ Մեջ տեղը, զետնին վրայ սփոռոց մը, զինիի շիշեր, բաժակներ, եւ ուտեղիքներ։)

(Դեկտեմբերի 1910 ին)

ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ. — Շատ շնորհակալ ենք ամենէդ ալ, որ մեզ յարգելով, հաւաքուեցաք նորէն։ Ինտո՞ր քիթերնես ու բերաննէս բերին մեր հարսնիքը տռչի օրը այդ անիրաւ այլազգիները։ Այնքան զողեր անցուցինք, որ շիտակը ըսկելով, ալ չէր վայլեր այս հարսնիքը շարունակել։ Բայց խորհելով որ զայն կիսատ թողուլը բախտաբեր չէ, ուզեցինք լմնցնել այսօր։ Ասիկա կարելի է բարի պատճառ մըն ալ կ'ըլլայ, որ մենք

շատ չենք մոտմուար առջի օրուան պատահածին վրայ, ու անօպուտ տեղը չենք մաշուիր։ Բան մը, որ ալ եղած, վերջացած է։

**ՄԱՏՈՅԵՆՑ ԱԿ0.** — Միթէ երբեք կրնանք վայրկեան մը իսկ մոքերնէս հանել տեղի ունեցած դէպքը, Կրպոյենց հայրիկ։ Այն ինչ լպիրշ ու սոսկալի սպառնալիքով մը վրանիս եկան ու մեղ պլոկեցին։ Տարիներու քրտնաշան աշխատութեան արդիւնքն էր մեր հատուցած այդ փրկանքի գումարը։

**ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ.** — Իրաւ է ըսածդ Ակօ, իմ աչքերուս լոյսը, բայց եթէ չի տայինք, ետքը աւելի գէշ պիտի ըլլար։

**ԱՌԱՔԵԼ ԱԲԵՐ.** — Որովհետեւ եկողները շատուոր, և ամենն ալ սաստիկ զինուած էին։ Թշուառական Կուզ Հասանն ալ անոնց գլուխը։

**ԴԱԿԻՔԵՆՑ ՑՈՎՍԵՓ.** — Առանց այդ գազանի զրդումին ու առանց անոր առաջնորդութեանը, արդէն կարելի չէր, որ այդ խուժանախումքը համարձակէր քալել մեր գեղին վրայ։

**ԱՌԱԲԵԼ ԱԲԵՐ.** — Կրակներ թափի անոր դիխուն։ Բասծիդ պէս, Յովսէփի, բոլոր չարիքներուն պատճառը ան է։ Մէկալ աւազակներն ալ միշտ անոր կը նային ու անկէ օրինակ կ'առնեն։ Հերիք չէ որ մեզմէ և ուրիշ Հայ գեղերէ շարունակ ըրած յափշտակութիւններէն այնքան հարստացած է այդ անօրէնը, նորէն իր անկուշտ աչքերը կը տնկէ մեր ունեցածին վրայ։ Անոր դործած ոճիրներն ալ շատ են։ Ինչ ըսենք, Աստուծոյ ողորմութիւնը հասնի մեզի ալ ու Տաճկացտունցի մեր Հայ եղբայրներուն ալ։

**ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ.** — Ամէն, ամէն։ Ու մաղթենք մանաւանդ, որ մեզմէ առաջ Տաճկացտունցի մեր եղբայրներուն հասնի Աստուծոյ ողորմութիւնը, ինչու որ անոնք մեզմէ շատ աւելի անբախտ, և դառն ու ցաւալի վիճակներ տեսած են ու գեռ եւս կը տեսնեն։ Մենք հաղար փառք տալու ենք Տիրոջը, որ առջի օրուան փորձանքը անցուցինք առանց հոգու կորուստի, ու այսօր ալ մեղ անհանգստացնող վախ մը չունինք։

**Առնենք** ուրեմն սա մեր գինիները, անուշ ընենք, ու փճացած տրամադրութիւններնիս տեղը բերենք քիչ մը։ Ալ հերիք է, որքան որ տխուր տրտում մնացինք։ Օգուտը ինչ։

**ՎԱՐԴՈՅԵՆՑ ՕՀԱՆ.** — Անանկ է, և կարծեմ թէ մասամք պարտական ալ ենք մեր տրամադրութիւնը փոխելու, ի սէր սա դոյզին, որ նոր կեանքի մը մէջ կը մտնէ։ Գոնէ զուարթութեան քօղով մը պատելու ենք երեսնիս, որպէս զի մեր հարսն ու փեսան ալ ուրախ սրտով վայելեն իրենց երջանկութիւնը։

**ԱՌԱՔԵԼ ԱԲԵՐ.** — Ահա մեր կեանքը ասանկ է։ Մեր առնաերջանիկ ըոպէներուն խոկ, մեզ տխրեցնող պատճառ մը կ'ըլլայ միշտ։

**ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ.** — Խմենք, ու տրամադրութեաննուս հետ մարմիննիս ալ տաքցնենք։ Եթէ ոչ իրաւ որ պիտի պաղք գորինք զրսի ձիւնին ու փուքին ազդեցութենէն։ Բայց հիմա հարց է, թէ ամենէն առաջ որո՞ւ կենացը պիտի խմենք։

**ՄԱՏՈՅԵՆՑ ԱԿՕ.** — Խօսք չկայ, որ ամենէն առաջ մեր սիրելի ընկեր ու նոր փեսայ քաջ Աղասիի, և նազելի քոյրիկ նոր հարս Անզինի կենացը պիտի խմենք։ (Երկու բաժակի մէջ զինի լեցնելով կը տանի հարսին ու փեսին կուտայ։)

**ՎԱՐԴՈՅԵՆՑ ՕՀԱՆ.** — (Գինիի բաժակը բարձրացրելով.) Կ'առաջարկեմ ուրեմն մեր օրուան թաղաւորին ու թագուհին կենացը։

**ԱՄԵՔԸ.** — (Հետեւելով) Եատ ապրիք, հարս ու փեսայ, ու բախտաւոր ըլլաք։ (Կը խմեն։)

**ԱՂԱՍԻ.** — (Բաժակը ձեռքը, կանգնելով) Խմ ամենասիրելի ազգականներս ու բարեկամներս, բոլորէդ ալ շնորհակալ եմ ի խոր սրտէ։ Քիչ մը առաջ մեր աննման ընկեր Ակօն Քաջ Աղասի կոչեց զիս։ Ես իրաւ որ կը կարմրիմ, անսնելով թէ այդ անմահ հերոսին ու իմ չնչին անձիս միջեւ հազարաւոր լեռներ ու ծովեր կան։ Ան ուր, ես ուր։ Ամչնալէս զետինը կ'անցնիմ մանաւանդ, չիշելով մեր համայնքի զլիսուն պատահած առջի օրուան դէսպը, երբ ես նոյն միջոցին կիշորմատի մը պէս տունը մնացի...։

**ԴԱԿԻՐԵԺԵՆՑ ՅՈՎԱԿԻՓ.** — Դուն քու քաջ տղամարդութեանդ ապացոյցը շատ անդամներ տուած ես, Աղասի: Առաջամար մի՛ յուզուիր: Իսկ առջի օրը ոչ թէ դուն եիր, որ զուրս չելար տնեն, այլ մենք չի թողուցինք որ ելլես: Դուն ինքղինքդ չպիտի կրնացիր զսպել այդ թշուառականներու ոճական սակարկութեանը առջեւ, ու անշուշտ անոնց վրաց պիտի յարձակելիր:

**ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ.** — Եւ շատ անբախտութիւններ յառաջ պիտի գային:

**ԱՂԱՍԻ.** — Գուցէ: Չեմ գիտեր: Կրողութիւնը այն է՝ միայն, թէ առջի օրուան չարիքը մինչեւ հիմա պատահածներէն բոլորովին տարբեր էր, դէթ մեր գեղին համար: Ու ես չեմ կարծեր թէ խնդիրը վերջացած է...: Անոնք գուցէ շուտով նորէն գան վրանիս: Մեր մեծ դժբախտութիւնը այն տեղ էր որ այդ փրկանքի գումարին հատուցումով փաստ մը տուինք, թէ մենք տկար ենք իրենց ոյժին դէմ: Աւրեմն անոնք հետզհետէ աւելի յառաջ պիտի երթան, ուղղակի մեզ խողխողել պիտի ջանան, և ասկէ ետք ալ բացարձակապէս մեր մսովու արիւնովը սնանիլ պիտի ուզեն: Չէ որ մեզ տկար գտան, և իրենց անիրաւութիւնը պատժող իշխանութիւն մը գոյութիւն չունի...:

**ԴԱԿԻՐԵԺԵՆՑ ՅՈՎԱԿԻՓ.** — Շատ շիտակ են Աղասիի նկատողութիւնները:

**ԱՌԱՔԵԼ ԱԲԵՐ.** — Բայց և այնպէս, Աղասի, իմ սիրելիք փեսաս, աշխատելու է կարելի եղածին չափ խոհեմութիւնը ձեռքէ չթողուլ: Մեծ չարիքէ մը աղատուելու համար պղտիկ չարիք մը կրելը յանձն առնելու է: Իսկ երբ անոնք վրանիս յարձակին ուղղակի մեզ ոչնչացնելու նպատակաւ, ինչպէս ըրած են ուրիշ Հայ գեղերու, այն ատեն անշուշտ ասանկ չպիտի վարուինք:

**ԱՂԱՍԻ.** — Այո, պատուական հայրս, այն ատեն քնականաբար, ստիպուած, գոյութիւննիս ցոյց պիտի տանք, և ամեն գնով մենք մեզ պիտի պաշտպանենք: Միայն թէ աշ

սլիտի ըլլայ...: Երենց առջեւ մեր բաց թողած դռներէն անոնք արդէն ներս մտած պիտի ըլլան...: Բացց ինչ որ ալ ըսենք անօգուտ է: Այլ ևս կարելի չէ զործուած սոսկալի սխալը շտկել: Ասկէ ետքը մեզի ուրիշ ընելիք չի մնար, եթէ ոչ միայն աչքերնիս չորս բանալ, և ամեն վայրկեան արթուն ու պատրաստ ըլլալ, վատ թշնամիին դէմ ելլելու համար: Կը խմեմ ուրեմն ամենուդ կենացը, և մեզ կը մաղթեմ քաջարտութիւն, քաջարտութիւն, և գարձեալ քաջարտութիւն: (Կը իւնէ Անգինին հետ:)

**ԱՄԵՆՔԸ.** — (Ծափահարելով:) Կեցցէ, կեցցէ, կեցցէ: (Դրսէն խառնաշիոր աղմուկներ կը շուտին. զոռիւն, զոչիւն, կանանց ու երեխայոց նիշեր, եւ հրացաններու պայթիւններ, Նստած տեղերնեն վեր կը քոչին, եւ սուկահար աղաղակներով իրար կ'անցնին:) Ի՞նչ է այս...:: Ի՞նչ կը նշանակէ ասիկա...:

**ԼՐԱԲԵՐԸ.** — (Շնչասպառ սեւինին վրայ կը կանգնի:) Հասէք...: Եկան...: Գեղը կոխեցին...: Նորէն այն անօրէնները...:

**ԱՂԱՍԻ.** — (Կանգնած տեղը ահազնաձայն:) Մի՛ շփոթիք: Երար մի՛ անցնիք: Բաւական բազմութիւն մըն ենք: Դուրսը ուրիշ տղայքներ ալ կը միանան մեզի: Վարը քանի մը զէնքեր կան: Զէնք չունեցողները ուրագ, կացին, ճոկան, ճող և այլ ինչ որ գտնեն թող առնեն: Ահա ես ձեզի կ'առաջնորդեմ: Վստահ եղիք, որ եթէ շխտակ, անվախօրէն վրանին քալենք, անոնք տեղի պիտի տան: (Դիպի դուռը խոյանալով:) Եկէք ետեւէս:

### ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

#### ՃԵՐՈՍԱԿԱՆ ԿՈՌԻՆ ՄԸ ԱՐԴԻՌԵՎՐ

(Մոր երկինքին տակ, ձիւնապատ դաշտավայր մը: Զիւնը փոքրուկալից կը տեղայ:)

**ԿՈՒԶ ՀԱՍԱՆ.** — (Կկզած տեղը, իր լայն վերարկուն

**Անգինին վրայ ծածկել շանալով :**) Յամառութիւն մի՛ ըներ, սիրուն աղջիկ, պիտի պաղիս ատանկ : Թո՞ղ որ վրադ ծածկեմ, մինչեւ որ սա մեր մարդիկը քիչ մը յոգնութիւն առնեն : Հարկաւ, զիւրին բան չէ ձեր գեղէն մինչեւ հոս քեզ շալկել բերելը : Մեր ձիերը բոլոր աւարի բեռներուն յատկացուեցան : Բայց արդէն, ալ շատ տեղ չի մնաց մինչեւ մեր գեղը : Ահա հունա է : Կանչենք կը լսուի : Կիմա իմ՝ պատուական պատերազմիկներս ձեւք ձգած թանկագին ինչքերով, հասած են մեր գեղը, և մեղի կը սպասեն, որ երթանք և ուրախութիւններ ընենք : Դուն իւնիթ ես որ կուլաս : Վաղուընէ և եթ պիտի սկսինք մեծ ու փառաւոր հարսնիք մը : Դուն իմ կինս պիտի ըլլաս, ու մեր լոյս հաւատքը սիտի ընդունիս : Կինս ըլլալէդ ետքը, նոյն խոկ իմ՝ միւս կնիկներուս էն առաջինը ու զլսաւորը պիտի ճանչնամ քեզ...: Իմ անչափ կալուածներս ու բոլոր հարստութիւնս ետքը ետքը քու ճակատդ պիտի գրեմ...: Սքանչելի ու աննկարագրելի, և թագուհիի մը վայել կեանք պիտի ունենաս...: Հասկցար, իմ գեղեցիկս, իմ զիւթիչ յաւերծահարսնուկս : Ուրեմն մեղք ես, ալ մի լար, ու թող տուր որ քեզ տաքցնեմ սա վերաբերուովս : (Անգինը ծածկելու աւելի ուժեղ իհորձ մը կ'ընէ :)

**Անգին.** — (Ոսքերը կապուած, մարմնով դողահար, սկոռաները կափկափուն, ինկած տեղը բաշխուելով, իիչ մը կը հեռանայ կուզ Հասանեն, միշտ հեկեկալով :) Զեմ ուզեր, հրէշ, չեմ ուզեր :

**ԿՈՒԶ ՀԱՍԱՆ.** — Զէ, ձայնիդ աստիճանը քիչ մը բարձրացուցիր : Այդ չեղաւ : Իմ պայմանս, առաջին վայրկեանէն, քու բարձր ձայն չի հանելդ է : Մինչեւ հիմա հնազանդեցար . աղէկ : Պէտք չէ ուրեմն, որ ասկէ ետքն ալ անսաստես հրամանիս : Ետքը, զիտես...: Երբ որ մեր տունը հասնինք ուզածիդ չափ պոռայ ու կանչէ : Եթէ կ'ուզես, նոյն խոկ երգէ ու պարէ : Քեզի բան մը ըսող չի կայ : Եւ արդէն պէտք է որ այն տեղ այդ անմիտ տիրութիւնդ բոլորովին ծալես, վերցնես մէջտեղէն, և ուրախ զուարթ շուրջս թռուըռաս, իմ սիրական թռչնիկս :

**ԱՆԳԻՆ.** — (Լացը աւելի ցածցնեղով) Երանի թէ դժոխքի կրակներուն մէջը իյնայի ու այրուէի։ Այս ինչ ձիւն էր որ գլխուս եկաւ։ Ինչպէս բաժնեցին զիս իմ սիրելիներէս։ Արդեօք հիմա նրգան կը տանջուիս ինձի համար, իմ աննման նշանածս, իմ տէրս, իմ սէրս ու կեանքս։ Ուրախ հարսնիքնիս նախ տիսրութեան ու յետոյ տարսափի փոխուեցաւ։ Այն ինչ դարհուրելի կոխւ էր։ Շարունակ աչքերուս առջեւ է անիկա։ Ընկերներէդ ոմանք մեռած, ոմանք վիրաւոր, մնացածները հալածուած, մինակդ, անվախ առխւծի մը պէս, ինչպէս զիշատիչներու ահազին խումբին վրայ յարձակեցար կրկին ու կրկին անգամ, և հրացանիդ կոթովը զիակներ փուեցիր զետինը։ Ետքը..., զազանները ետեւի կողմէդ, զնզակի բռնեցին քեզ։ Ու ինկար զար, վիրաւորուած։ Այն ատեն Անդինդ քովէդ քաշկոտելով, զեղէն դուրս հանեցին։

**ԿՈՒԶ ՀԱՍՏԱՆ.** — Բայց նորէն այդպէս ողբեր պիտի ըսես ու արցունքներ թափես։ Յաւդ ինչ է...։

**ԱՆԳԻՆ.** — Գիտես թէ ուր կը տանին զիս, այս սաղացէլները։

**ԿՈՒԶ ՀԱՍՏԱՆ.** — Սա անիծեալ լեզուն ձգէ մէկ կողմ այլես, որ ըսածդ ես ալ հասկնամ։

**ԱՆԳԻՆ.** — Ի՞նչ պիտի ըլլայ վախճանս։ Մեռնելու միջոց մը գանէի, և կամ սա տեղը սառէի, մնայի։ Բայց ինչ կ'ըսեմ. միթէ կրնամ մեռնիլ առանց քեզ տեսնելու, իմ երկնային հրեշտակս, Աղասի, Աղասի...։

**ԿՈՒԶ ՀԱՍՏԱՆ.** — Եթէ այդ անունը անգամ մըն ալ բերանդ առնես, կընայ ըլլալ, որ ձեռքէս փորձանք մը ելլէ։ Ետքը ես յանցաւոր չեմ։ Ես այդ անունը ժանտախտի ու մահու չափ կ'ատեմ։ Անիկա իմ քանի մը քաշերուս գլուխը կերաւ։ Քիչ մնաց ինձի ալ պիտի սպաններ։ Ուստի, զգուշացիր, ու մի՛ ստիպեր զիս որ այդ անիծուածին համար չարիք մը ընեմ քեզ, քեզ որ իմ սիրելի կինս պիտի ընեմ։ Արդէն տուն հանելուս պէս, ոտքիդ կապերը պիտի քակեմ, ու քեզ բոլորովին

ազատ պիտի ճգեմ: Խմացար, սիրունիկս: (Մօտենալով կ'ուզէ համբուրել: ) Իմ պտըտիկ աղաւնեակս...:

**Անգին.** — (Հրեղով գետին կը ճգէ զայն: ) Լալիշ արարած:

**ԿՈՒԶ ՀԱՍԱՆ.** — (Եղեղով: ) Այդ եղաւ որ ըրիր ինձի, չար աղջիկ: Կ'երեւայ թէ քեզ շատ ուզելս զիտնալուդ համար ասանկ կ'ընես: Զէ, շիտակը, ըրածդ չի վայլեց: Բայց ինչ որ է, ես քեզ կը ներեմ նորէն: Ինձի նայեցէք, տղաք, Զէյնալ, Հիւսէին, ալ հերիք է որքան յոգնութիւն առիք: Ես սկսայ պաղիլ: Սա փափուկ արարածն ալ ինձմէ աւելի կը դողայ: Կը վախնամ որ ետքը հիւանդ կ'ըլլայ: Ուրեմն ճամբայ:

**ՀԻԻՍԵԻՆ.** — Զէյնալ, առաջ դժւն կ'առնես շալակդ, թէ ես առնեմ:

**ԶԷՅՆԱԼ.** — Միեւնոյն է, եղբայր: Մինչեւ հոս ինտոր որ ըրինք, ասկէ ետքն ալ անանկ կ'ընենք: Հիմա ես կ'առնեմ, ու քիչ մը անդին, յոգնելուս պէս, քեզի կուտամ: (Անգինին թեւերէն բռնեղով վեր կը հանէ զայն: ) Դէ, թանկագին տիրուհի, շալակս եկուր տեսնեմ:

**Անգին.** — (Թեւերը յաշեղով, երեսի վրայ գետինը կ'իյնայ, կարկամած ձեռները ձիւներուն մէջ կը խրէ, եւ կը հեկեկայ խեղդուկ ձայնով: ) Մարիկ Աստուածածին, մարիկ Աստուածածին, դուն հասիր օգնութեան...:

**ՀԻԻՍԵԻՆ.** — Զարմանալիք բան: Մինչեւ երբ այս դժուարակամութիւնը: Այս տիրուհին անպատճառ խելքը կորսնցուցած է:

**ԶԷՅՆԱԼ.** — Զի մտածեր, թէ ինչ փառքերու ու պատիւներու պիտի հասնի: Զի գիտեր, թէ ինչ երջանկութիւններ պիտի վայլէ մեր տիրոջը ապարանքին մէջ: Ախ, երանէ թէ մայրս զիս ասոր պէս գեղեցկուհի մը ծնէր, ու ես իր տեղը եղած ըլլայի:

**ԿՈՒԶ ՀԱՍԱՆ.** — Յառաջ, Զէյնալ:

**ԶԷՅՆԱԼ.** — Խոնարհ ծառադ եմ, տէր իմ: (Ծոեղով վերսին վեր կ'առնէ Անգինը: ) Ափսոս, հաղար ափսոս:

իրաւ որ բախտդ չես ճանչնար ու երջանկութիւնդ չես զիտեր, շնորհափայլ տիրուհի։ Բիւր երանի էր, որ ես ըլլայի քու տեղդ։

**ԿՈՒԶ ՀԱՍԱՆ.** — Շատախօսութեանդ վերջ տուր, ԶԵՅՆԱԼ ու գործիդ նայէ։ Հիւսէին, օգնէ ընկերոջդ։

**ԱՆԳԻՆ.** — Հայրիկ, մայրիկ...։

**ԶԵՅՆԱԼ.** — (Հիւսէինի օգնութեամբ Անգինը բռնի կը շալկէ։) Հիւսէին, ոտքերը վեր բռնած ես որ բեռս թեթեւնայ,

**ՀԻՒՍԵԻՆ.** — (Անգինի սրունֆները գրեած։) Այս, սիրելի ընկերս, քալէ։

**ԱՆԳԻՆ.** — Աղասի, Աղասի, Աղասի...։

## ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ

### Ա. Ա. Ն Ա Ն Ո Ց Է Ն Ն Ե Ր Ս

(Կուզ Հասանի տան կանանցի մեկ սենեակը։ Նուազածութեան, խաղ կանչելու, ծափ զարնելու, եւ ոսեր դովիելու ձայներ տան մեջեն։)

**ԱՆԳԻՆ.** — (Հարսանեկան բանկագին շրջազգեստ մը հազար, կը մեսէ տեսդու ժայլերով։) ... Այս, ըստ իմ վերջնական որոշմանս, մինչեւ վերջին վայրկեանը պիտի շարունակեմ կեղծել։ Միշտ ուրախ, զուարթ ու համակիր պիտի երեւամ, ամեն կասկած փարատելու համար։ Եւ պիտի ջանամ հնարք մը գտնել, սա հրեշաբնակ որջէն փախչելու։ Պիտի փախչիմ, ինչ կերպով ու ինչ գնով ալ որ ըլլայ։ Մեր գեղին ճամբան զիտեմ։ Արդէն այս օր վերջ կը գտնեն ինձ համար սարքուած այս հարսանեկան դիւային հանդէսները։ Սպասելու է որ մութը կոխէ, և բազմութիւնը ցրուի։ (Վանդակապատ պատուհանին մօս կ'երայ, եւ աշերը ամպերուն, երկու ձեռները շրունֆներուն կը տանի եւ առա կ'երկնցնէ դեպ յառաց) Համբոյրներ ձեզ հոգուս ու սրտիս խորէն, սիրելիներս։ Գիտեմ,

թէ հիմա ինչ ողբի ու սուզի մէջ էք ինծի համար: Իսկ դուն, պաշտելիդ իմ Աղասի, արդեօք ինչպէս եղար: Եթէ կարող ըլլայիր, անպատճառ եկած էիր զիս աղատելու, ամեն բան աչքդ առած: (*Երազուն:*) Ո՞ւր էր թէ թռչուն մը ըլլայի հիմա, ու այս դժոխքէն անարգել դուրս թռչելով, մօտդ գայի ու վերքերդ ես իմ ձեռքովս խնամէի: (*Դարձեալ շրջիլ կը սկսի սենեակին մէջ, վրան զդուխը դիտելով:*) Կրակէ շապիկի պէս մարմինս կը վառէ հագածս, կ'ուզեմ պատառ պատառ ընել զայն, բայց ստիպուած եմ համբերել: Զազրելի գազանը, խորհելով որ զիս իր կինը պիտի ընէ, ուրախութենէն կը պայթի: Իսկ իր երկու կիները, իրենց նախանձէն կ'ուզեն զիս հում հում ուտել: Իրաւունք ունին իրենց տեսակէտով: Սակայն, ես ինչով մեղաւոր եմ: Գոնէ չափ մը դնէին իրենց լեզուին ու վարմունքին: Ինչ որ է, ատոնց խայթումներուն ալ տոկալու է:

**ԱՂԱԽԻՆԸ.** — (*Սկուտեղով գաւաթ մը օշարակ կը բերէ:*) Հրամմէ՛, անուշ ըրէ, ով գեղեցկութեան տիպար իշխանուհի:

**ԱՆԳԻՆ.** — (*Օշարակն առնելով:*) Շնորհակալ եմ, քոյրս: (*Կը իսկէ:*)

**ԱՂԱԽԻՆԸ.** — Զիս որքան երջանիկ կ'ընես, քու աղնիւ բնաւորութեամբդ, ու խոնարհ սրտովդ ինծի մտերմօրէն «քոյրա» ըսելով: Հաւատա, իմ պայծառափայլ իշխանուհիս, որ քու երախտազէտ գերիդ պիտի ըլլամ մինչեւ կեանքիս վերջին շունչը: (*Մունկ չոփելով, Անգինի ոժերը համբուրել կ'ուզէ:*)

**ԱՆԳԻՆ.** — (*Թոյլ չտալով:*) Ելիր: Ես չեմ սիրեր ատանկ յարգանքներ: (*Գաւաթը սկուտեղին վրայ կը դնէ:*) Վրաս բան մը չունիմ, որ քեզ նուէր տամ, քու ըրած ծառայութեանդ համար:

**ԱՂԱԽԻՆԸ.** — Ես ուրիշ բան չեմ վափաբիր, եթէ ոչ սա միայն, որ Աստուած քու պատուական կեանքիդ երկարութիւն պարզեւէ ու սրտիդ բոլոր վափաբները կատարե,

իմ շնորհալի ու բարեսիրտ իշխանուհիս։ (Դուրս կ'եղիկ։)

ԱՆԳԻՆ. — (Գահաւորակին վրայ նստելով, գլուխը ձեռքերուն մէջ, կը մտածի պահ մը։) Իսկ եթէ չի կրնամ փախչիլ այս զիշեր, ու ճիւաղն իր ճանկերը մօտեցնէ ինծի...։ Ուժերս տկար են անոր դէմ...։ Այդ պարագային ... դէպի մահ, և բարեաւ մնան Աղասի, ծնողք և բոլոր սիրելիներ։ Սակայն ի՞նչ կերպով մեռնիլ։ Ի՞նչ ընելու եմ, որ առանց ուշադրութիւն գրաւելու, անձնասպան ըլլամ։ Արդեօք կրնամ աղախինը համոզել, որ ինծի...։

ԱՅՇԵ. — (Արագ մտնելով։) Աստուծով չես արժանանար իրիկուան ողջ առողջ հասնելու, անզգամ, որ եկար ու մեր բախտը ձեռքերնէս կը խլես։

ԱՆԳԻՆ. — Ես ոչ մէկուն բախտին աչք չունիմ, տիրուհի։

ԱՅՇԵ. — Պապանձէ, ստախօս։

ԱՆԳԻՆ. — Կը խնդրեմ, որ հանդարտիք։ Ես ամենեւին մեղաւոր չեմ։ Դուք զիտէք արդէն, որ զիս առին հոս բերին, և հիմա կ'ուզեն որ...։

ԱՅՇԵ. — Եւ հիմա կ'ուզեն որ, այն, քու չորնալիք սրտիդ փափաքը կատարեն, և քու չսպասած ու չերազած երջանկութիւնները վայլել տան քեզի, անանկ չէ, օձ։ (Տեսնելով որ Ֆարման կը մտնէ։) Ախ, սիրելի քոյր իմ, այլևս մեր անկախութիւնն ու հանգիստը կորուսած, մենք երկուքս ալ մեր տիրոջը աչքէն ելած, ու ասկէ ետք սա սատկելիքին իշխանութեանն ու հրամանին տակն ինկած ենք։ Եկուր, եկուր ուրեմն, որ իրար փաթթուինք ու մեր թշուառ վիճակին վրայ լանք։ (Կը հեկեկայ։)

ՖԱԹՄԱ. — (Այշէի թեւերուն մէջ կ'իյնայ շաղով։) Լանք, սիրելի քոյրս, և ողբանք։ Արդարեւ սեւ օրը եկեր ու պատեր է մեզ։ Ասկէ ետքը մեզի համար այս տունը բանտ, ու այս անիծեալին ներկայութիւնը տանջանք ու մահ է։ Ա՛լ երթանք ջուրն իյնանք ու խեղղուինք։ (Անգինին մօտենալով։) Ըսէ տեսնեմ, թունաւոր իժ, թէ ինչու եկար ու մեզ թշուառացուցիր։

ԱՆԳԻՆ. — Եթէ զիտնաք, տիրուհի, թէ սրտով որցան

համակիր եմ ձեր երկուքին ալ. վստահ եմ որ բնաւ չպիտի ուզէք հասցնել ինձի այս ծանր վիրաւորանքները:

**ԹԱԹՄԱ.** — Անհաւատները կեղծաւորութիւնը իրենց օրորոցէն սորված են: Քեզի պէս մեր սուրբ կրօնքին դարձողները նոյն խսկ չեն կրնար բոլորովին սրբուիլ իրենց մարմին ու արիւն եղող կեղծ ու պատիր բնաւորութենէն: Ախ, եթէ կարենացի...:

**ԱՅՇԵ.** — Սպասէ, սպասէ, ես հիմա անոր մսէն ու արիւնէն դուրս պիտի հանեմ իր օձաթոյն կեղծաւորութիւնը: (Կը յարձակի Անգինին վրայ, ու կարւիր ներկած եղունգները կը իրե անոր վզին երկու կողմը:)

**ԱՆԳԻՆ.** — (Կ'աշխատի ինիգինի պաշտպանել: ) Թողէք զիս, թողէք զիս: Ի՞նչ կ'ուզէք ինձմէ:

**ԹԱԹՄԱ.** — Քեզ սատկեցնելը վարձք է: (Անգինը ժաշեցով կը ձգէ զետին, եւ անոր կոկորդը կ'առնէ ձեռքերուն մէջը:) Ահա ասանկ, ահա ասանկ, օխ....

**ԱՅՇԵ.** — (Ծունկերը կը դնէ Անգինի փորին վրայ, եւ ձեռքերովն աշ կը ծածկէ անոր ժիրն ու բերանը:) Մէկ անգամէն լմնցնելու է գործը....: Ետքը ինչ կ'ըլլայ, թող ըլլայ....:

**ԱՆԳԻՆ.** — (Զինիր ինեղդամահ ընող ձեռքերն իրմէ հեռացնել շանալով հոնդաձայն: ) Մեղքցէք, խնայեցէք ինձի....

**ԱՂԱԽԻՆԸ.** — (Պուրղներով լեցուն աման մը բռնած կը մտնէ: ) Պայծառափայլ իշխանուհիներ, ահա ձեզ... (Կիները Տեսնելով սուկումէն ոսում մը կ'ընէ, եւ պտղամանը ձեռքին վար կ'իյնայ: ) Մեծդղ Աստուած, մեծդղ Աստուած....: (Դուրս կը վազէ: )

**ԱՆԳԻՆ.** — Իսէր Աստուածոյ, զթացէք. կը խեղդուիմ....

**ԹԱԹՄԱ.** — Օխ, լաւ է, հոգի քաղէ, չարաշար սատկէ:

**ԱՅՇԵ.** — Ալ ողջ պիտի չի մնաս դուն: Օրդ լմնցած է:

**ԿՈՒԶ ՀԱՍԱՆ.** — (Մտնելով կը վազէ կանանց վրայ: ) Կատղածներ, կատղածներ....: (Մէկ թեւովը Այշէն, միւս թեւովը Ֆաթման կոպտօրէն կը իրէ, անդին կը ձգէ: ) Ի՞նչ է այս ձեր ըրածը, ինչու ուրախութիւնս կը խանգարէք: Ինչու իրարու հետ հաշտ ու սիրով չէք ապրիր: (Անգինը զետնէն կը վերցնէ: )

**ԱՅՃԵ.** — Մեզի նախատեց...: Վրանիս յարձակեցաւ...  
**ԹԱԹՈՄԱ.** — Մեր կոկորդէն բռնեց, ու մեղ խեղղել ուզեց...:  
**ԿՈՒԶ ՀԱՍՏԱՆ.** — Ես ձեր ինչ բարի պտուղ ըլլալը գիտեմ:  
 Անիկա չեկած ալ, դոք միշտ իրարու միս կ'ուտէիք: (Անգինի  
 երեսն ու մազերը շոյելով:) Եթէ ասկէ ետք անգամ մըն ալ  
 մատ դնեն քու վրայ, վայը եկեր է անոնց զլխուն: (Խորհելով:)  
 Բայց չէ, չէ, ասանկ չըլլար: Պէտք է որ քեզ բաժնեմ ասոնցմէ,  
 և ուրիշ սենեակ մը դնեմ: Եկուր, սիրունիկս, եկուր որ եր-  
 թանք: (Անգինը թերը զարկած, բաշելով դուրս կը տանի:)

### ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ

Հ Ա Յ Ո Ւ Հ Ի Ւ Ն Պ Ա Տ Բ Ի Ը

(Կուզ Հասանի ամկողմասենեակը: Անկիւն մը զետնա-  
 սարած անկողինը: Քիչ մը անդին ունծ կրակ մը կը վառի: Մեկ կողմ մը դրուած զահաւորակին վրայ նստած  
 են Կուզ Հասան եւ Անգին: Առջեւնին սեղան մը, որուն  
 վրայ կը զտնուին զոյզ մը վառուած աշտանակներ, օդիով  
 շեցուն խոշոր շիշ մը. երկու զաւար, եւ պտուղներ:)

**ԿՈՒԶ ՀԱՍՏԱՆ.** — (Օդի շեցնելով կը խմէ:) Ահա վերջա-  
 պէս լմնցան մեր հարսանեկան փառաւոր հանդէսները: Աղուոր  
 չէին: Գիտես թէ որքան խաղացի ու խնդացի: Ինչ որ է, հիմա  
 ամեն մարդ չքուեցաւ, զնաց: Մեր տանը մէջիններուն հրա-  
 մայեցի, որ այս զիշեր դուրս երթան, ու մեզ առանձին թողուն:  
 Խսկ կնիկներս ալ իրենց մարերնուն տունը դրկեցի: Այլեւս մեզ  
 խանգարող մը չունինք այս տանը մէջ, ու մենք կրնանք ու-  
 զածնուս պէս հանդիստ կերպով անձնատուր ըլլալ մեր հաճոյ-  
 քին, ու թաղուիլ հեղտանքներուն խորերը: Անանկ չէ, իմ  
 զեղեցիկս; իմ աննման էնքինս: Անունդ շիտակ կ'արտասաննեմ:  
**ԱՆԳԻՆ.** — Հոգ չէ:

**ԿՈՒԶ ՀԱՍՏԱՆ.** — Այդ չըլլալիք ջատուկները քեզ շատ  
 նեղեցին, զիտեմ: Բայց բնաւ հոգդ մի՛ ըներ: Դուն պիտի  
 տեսնես, թէ ես ինչպէս անոնց հերը պիտի անիծեմ: (Օդի կը

լեցնեա: ) Այս անդամ՝ քու գաւաթդ ալ պիտի լեցնեմ: Չպիտի մերժեա: Անպատճառ պիտի խմեա: (Անգինի զաւարը կը լեցնեա:)

Անգին. — Գոնէ քիչ լեցնէիր: Զուրի գաւաթ կը նմանի: Չեմ կրնար ամենը խմել:

ԿՈՒԶ ՀԱՍԱՆ. — Ի՞նչ կ'ըլլայ ատով: Խմէ՛ որ լաւ տրամադրուիս...: Տես, ես արդէն շատ խմած էի, ու հիմա զլուխս ալ կը դառնայ օղիէն, բայց նորէն կը խմեմ, որ աւելի հաճոյք զգամ: Ասկէ զատ, կը խմեմ նաեւ քեզի ալ հաճոյք պատճառելու համար, քանի որ ինձի անանկ պատուիրեցիր: Չէ:

Անգին. — Այդպէս է:

ԿՈՒԶ ՀԱՍԱՆ. — Լաւ ուրեմն, դուն ալ խմելու ես իմ հաճոյքիս սիրոյն:

Անգին. — (Գաւարի օղիկն ժանի մը կարիշ առնելով:) Ուհ, ուհ, բերանս կ'այրէ: Իրաւ որ աւելին չեմ կրնար: Վարժուած չեմ խմելու:

ԿՈՒԶ ՀԱՍԱՆ. — Այդ եղաւ: Բայց հոգ չէ, հարկաւ նորէն կը խմեա: Ինչու պտուղ չես ուտեր:

Անգին. — Ախորժակ չունիմ:

ԿՈՒԶ ՀԱՍԱՆ. — Ես ախորժակ ունիմ, բայց չեմ ուտեր: Կ'ուզեմ միայն օղի խմել: Ահաւասիկ թէ ինչպէս մէկ ումազով ամբողջ գաւաթը կը դարտկեմ: (Կը խմէ: ) Այս անդամ պէտք է համբոյր մը տաս ինձի: (Անգինին մօսենալով:) Սա կարմրուկ թշերէդ համբոյր մը:

Անգին. — (Իրմէ հեռացնելով զայն: ) Ոչ քիչ մըն ալ համբերէ....

ԿՈՒԶ ՀԱՍԱՆ. — Բայց ալ համբերութիւնս կը հատի: (Կ'երժկայ, թեւերն ու ոսերը կ'երկնցնէ յուշարաւ: ) Ելիր, պառկինք:

Անգին. — Շատ շուտ է: Բնաւ քուն չունիմ: (Օղիին շիշը ձեռքն առնելով:) Այս ինչ է. դեռ բաւական օղի կայ մէջը: Պէտք է որ բոլորը հատնի:

ԿՈՒԶ ՀԱՍԱՆ. — Հատնելէն ետքը պիտի պառկինք:

Անգին. — Ինչպէս որ կ'ուզես...: (Կուզ Հասանի զա-

ւարը կը լեցնէ, ու կուտայ անոր։) Առ։

**ԿՈՒԶ ՀԱՍՏԱՆ.** Այս բոլորը օձի թոյն ալ ըլլայ, սիրով կը խմեմ, քանի որ ատանկ կը հրամայես, իմ փոքրիկ թագուհիս։ (Կը խմէ։) Բայց արդէն օղին շատ աղուոր բան է։ Ես անոր համար հոգի կուտամ։ Կնիկներուս ալ կը խմցնեմ ամեն ժամանակ։ Մպասէ դուն, ես այդ տգեղ քածերուն մարերը պիտի լացնեմ։ Եթէ մէյ մըն ալ համարձակին քեզի ծուռ նայելու, ահա ասով անոնց զլուխը պիտի թոցնեմ։ (Մէջին դաշոյնը իր պատեանէն դուրս բաշելով ցոյց կուտայ, ու դարձեալ տեղը կը դնէ։) Ըսէ տեսնեմ, զեղեցկութեամբ հարուստ էնքինս, ինչ կ'ուզես որ տամ քեզի։ (Չեռքը կ'երկնցնէ դեպի Անգինը։)

**ԱՆԳԻՆ.** — (Կուզ Հասանի ձեռքն ետ հրելով.) Ես բանի մըն ալ պէտք չունիմ։ (Գաւարը լեցնելով կուտայ.) Բայց ինչու ինձի լեցնել կուտաս։

**ԿՈՒԶ ՀԱՍՏԱՆ.** — (Կը խմէ։) Եթէ փափուկ թեւերդ կը յոզնին, ես կը լեցնեմ։ (Կը լեցնէ։) Դեռ կայ եղեր, հա։ (Կը խմէ։) Աստծու օրհնութիւնը մէջն է կարծես. բնաւ չի հատնիր։ (Գրպանէն լեցուն բակ մը հանելով Անգինի գողը կը դնէ։) Առ ատիկա։ Մէջը լեցուն արծաթ զրամ է։ Ռսկի ալ կայ։ Յատուկ քեզի համար պատրաստեցի։ Դեռ ինչ որ կ'ուզես, կուտամ։ Իմ ամբողջ ունեցածս արդէն քուկդ պիտի ըլլայ…։ Այն փնթի քածերը թող իմին կօշիկներուս պատառները առնեն։ Ծոցդ դիր այդ քսակը։

**ԱՆԳԻՆ.** — Չեմ ուզեր։

**ԿՈՒԶ ՀԱՍՏԱՆ.** — Ինչու։ Նուերը կը մերժեն։ Դուն զիտես։ Քանի որ չես ուզեր, ես ալ նորէն քովս կը պահեմ զայն, ու երբ որ պէտք ունենաս, այն ատեն կուտամ։ (Քսակը գրպանը կը դնէ։) Եկուր ելլենք, քիչ մը խաղանք։ Խաղալէն մեծ հաճոյք կը զգամ։ Օղին ալ շատ կը սիրեմ։ Քեզի պէս աղուոր աղջիկին, հոգիս կուտամ։ Հա, իրաւ, պիտի խաղանք։ (Օրորուելով կ'եղիկ տեղին։) Ելիր, դուն ալ ելիր, իմ յաւերծահարսնուկ Քինս, շաքարէն ու մեղրէն ալ անուշիկ էքինս։ Շաքար կ'ուտեն։ Չեմ զիտեր, զրպանս կայ թէ ոչ։ Ելիր։ Քին չէր անունդ։ Չէ, չէ, քեզի ուրիշ աւելի աղուոր անուն մը պիտի դնենք։ Ինչու չուզեցիր որ անունդ փոխենք։ Աւ չի

վայլեր, որ անհաւատի անուն կրես։ Ելիր որ խաղանք։ Շուտ ըրէ։ Իրաւ անհաւատներու լեզուով ինչ ըսել է եցին։ Կը սպասեմ որ ելլես։ Զես ուզեր։ Ուրեմն ես մինակս խաղամ։ (Թեւերը վեր կ'առնէ, մարմինը կը ծումոնէ, եւ տատանուելով ես ու առաջ ժանի մը ժայլ կ'առնէ։) Սա մոմերը ինչու կը պարեն ինձի պէս։ Ո՞վ հրաման ըրաւ իրենց որ պարեն։ Ալայ թշուառականներ։ (Զեռքը աշտանակներէն մեկուն կ'իշեցնէ։ Լոյսը, սեղանին վրայ կործելով, կը մարի։) Ի՞նչ եղաւ։ (Թեւերը դարձեալ բարձրագուցած, օրօրուելով, ես ու առաջ կ'երթայ։) Ինձի նայէ, էյ, աղջիկ. անունդ ինչ էր։ Մոռցայ։ Եկուր պարենք քեզի հետ, իմ կարմրուկ հարսնուկս։ Զպիտի գաս։ Կարծեմ Քէնին էր անունդ։ Ինչու չես գար։ Ես այլեւս օղի չեմ ուզեր։

**ԱՆԳԻՆ.** (Կուզ Հասանին օդի տալով։) Հազիւ գաւաթ մը մնաց շիշին տակը։

**ԿՈՒԶ ՀԱՍԱՆ.** — Աղէկ։ (Կը խմէ։ Գաւառը ձեռքին կ'իշնայ։) Օ՛, օ՛, օ՛, գաւաթն ալ կ'ուզէ խաղալ։ Դուն գալու չես, իքին, որ դառնանք։ Ալ պառկինք ուրեմն։ (Երկարօրէն երժետալով եւ յօրանցելով կը մօտենայ Անգինին։) Պառկինք, Էնքինին։ Այն, աղուոր աղջիկ։ Տես՝ ես ալ քեզի պէս աղուոր եմ։ Անանկ չէ։ Եխտակը խօսէ։ Թշուառականները որ տեղաց ալ անունս կուզ Հասան դրած են։ Քիչ մը ուսերս ծուռ են եղեր։ Է՛, ինչ կ'ըլլայ ատով։ Մօրուքս աղէկ ներկած չեմ։ Նայէ, ալ ճերմակ թել մը իսկ չկայ։ Բայց դուն ատոր կարեւորութիւն մի՛ տար։ Ես հազար հատ երիտասարդ ջուրը կը տանիմ ու ծարաւ ետ կը դարձնեմ։ Ինձի կուզ Հասան կ'ըսեն։ Կեցցէ կուզ Հասանը։ Անպիտանները միայն Հասան կանչէին չէր ըլլար։ Գիտես, ես այս կողմերուն տէրը, իշխանն ու թագաւորն եմ։ Հայերը ինձմէ կը դողան։ Մերիններուն ու կառավարութեան աչքն ալ վախցուցեր եմ։ Ինձի մարդ մը բան մը չկրնար ընել։ Աշխարհի վրայ ինձի պէս ուժով մէկը չի կայ։ Վրաս մատ դնողին դիակը կը փռեմ։ Ես հրեշտակի պէս աղուոր մարդ չեմ։ Հիմա սա տեղը առիւծ մը ըլլոր, իրաւ որ կը փարատէի։ Ըսէ, չեմ կրնար։

**ԱՆԳԻՆ.** — Հարկաւ, հարկաւ...։

**ԿՈՒԶ ՀԱՍԱՆ.** — Այն կատղած, ու երեսնին չի նայուե-

միք տգեղ ջլդիկները վաղը ոտքերուս տակը առնելով, զլուխնին պիտի ջախջախնեմ։ Անոնց կաշիները քերթելով, տիկ պիտի շինեմ, ու մէջը օղի պիտի լեցնեմ։ Դուն հոգ մի՛ ըներ, էնինիկ։ Ի՞նչ կ'ըլլայ որ հետս խաղաս անգամ մը։ Անանկ որոշած եմ, որ շուտով այն անհաւատներուն գեղը սրէ պիտի անցընեմ, և բոլորովին մոխիր ու աւերակ պիտի դարձնեմ։ Սաղին էր, ինչ էր այն շունին անունը, որ զիս պիտի սպաննէր։ Եթէ ձեռքս անցնի, բուհ, բուհ, զայն մորթելով մսացու պիտի ընեմ, մանր մանր կտրտելով պատինճանի մէջ սիրտի լեցնեմ, պիտի եփեմ, և անյագ ախորժակով պիտի լափեմ։ Դուն ալ կ'օւզես ուտել։ (Երերաշով կը դառնայ ու կ'երքայ Անգինին ձեռքին կը ժաշկ։) Ա՛լ բանը մի՛ երկնցներ, Քինինիկ ես, ինչ ես։ Պառկինք։ Եթէ կ'ուղես հոս երկննանք։

**Անգին.** — (Օդիի ամանը զաւարին մէջ ժամելով։) Այս ալ որ խմես, կը լմնայ։

**ԿՈՒԶ ՀԱՍՏԱՆ.** — Ետքը անկողին։

**Անգին.** — Այո...։

**ԿՈՒԶ ՀԱՍՏԱՆ.** — Այդ գաւաթը դուն քու ձեռքովդ պարպէ բերանս։

**Անգին.** — Շատ աղէկ։ (Տեղեն եղելով զաւարը կը դարտկէ կուզ Հասանի բերնին մէջ։)

**ԿՈՒԶ ՀԱՍՏԱՆ.** — Նեկտար, նեկտար։ Ցատքենք, նինքինիկ։ Զէ, պառկինք։ Ո՛վ երջանկութիւն...։ (Անգինին վրայ երբաշով, քեւերը անոր վիզը կը ձգէ։) Ահա մեծ մարգարէին ըսած արքայութիւնը...։

**Անգին.** — (Կուզ Հասանը այնպէս սաստիկ կը իրէ, որ անիկա ետ ետ կ'երքայ մինչեւ անկողինը, ուր մէջֆին վրայ իյնաշով կը մնայ, նայուածֆին հետ հազիւ հազ շարժելով ձեռքերը։) Վերջապէս...։ (Աշքերը բոցավառ, կը մօսենայ կուզ Հասանին, որուն մէջֆին կախուած դաշոյնը ժուշելով, կը տանի կը խրէ անոր կոկորդը։) Նողկալին հրէշ, քու գոյութիւնդ այս կողմերու Հայութեան զիխուն մշտական չարիք մըն էր։ Հիմա գնա դժոխքը, ու հոն կատարէ շահատակութիւններդ։ Դուն ուղեցիր Հայուհին պատիւն ալ ճանկդ անցընել։ Տես ուրեմն, թէ անիկա ինչալէս քու զազանացին արիւնդ կը հոսեցնէ։ (Ուշադրութեամբ դիտելով

**Կուզ Հասանը.)** Ալ լմացած է գործը: Հիմա, զգեստու փոխեմ, և ապա զէպի սիրելիներս: (Դաշոյնը կ'առնէ, եւ անկողնին վրայ սրբելով ծոցը կը դնէ: ) Մինչեւ զեղ հասնիլս ասիկա կրնայ պէտք դալ ինձի: Սակայն այս սպաննութեան հետքը կորսնցնելու է, եթէ ոչ, ետքը փորձանք կ'ըլլայ: (Քիչ մը խորհեղէ եսք...) Այն, հրդեհը լաւագոյն միջոցն է: Իսկ իմ հետքս չնշելու մասին յետոյ որոշում մը կուտանք, երբ որ մեր տունը հասնիմ: (Սեղանը բոնելով կը տանի ճիշդ դիակին վրայ կը տեղաւորէ, կրակին ժողի չի վառուած փայտերը, վերևակներն ու բարձերն այ սեղանին վրայ կը շարէ, Յետոյ, վառ աշտանակը առնելով կը բռնկցնէ զանոնի, յետոյ Կուզ Հասանի հազուսները եւ անկողինը: ) Թէև բոցը մինչեւ ձեղուն բարձրանալով կրնայ տարածուիլ, բայց դուրսն ալ քանի մը տեղ բռնկցնելու է: Երբ որ տունը ամեն կողմէ հրդեհուի, դեռ մարդիկ չի հասած, շուտ մը մոխիր կը դառնայ, և այս անձանաչելի մարմինն ալ աւերակներուն տակ կը թաղուի: (Զետքը կուրծքին վրայ դրած, րոպէ մը կը դիտէ այրուող Կուզ Հասանը:) Ինչպէս կը արոփէ սիրտս...: Ալ կանգնելու ժամանակ չէ: (Վառ աշտանակն առած, դուրս կ'եղի սենեակնեն:)

### ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

#### ԵՐԿՈՒ ՍՐՑԵՐՈՒ ՄԻԱՅՈՒՄԸ

(Կրպոյենց տունը սենեակ մը: Խորը, գետնատարած անկողնի մը մէջ Աղասի պառկած: Մէկ կողմը հողէ կրակարան մը, միւս կողմը սեղան մը, որուն առջեւ նստած են Կրպոյենց Հայրիկը եւ Կրպոյենց Մայրիկը: Կանքեղ մը կը վառի:)

**ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ.** — (Կամայ ձայնով: ) Գիշերը անցնելու վրայ է, կնիկ, և դուն զեռ չես պառկիր: Խօսքս մտիկ ըրէ, ելիր ու գնա քիչ մը հանգստացիր: Եթէ անիկա բանի մը պէտք ունենայ, ես հոս եմ:

**ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ.** — Կուրնալիք աչքերուս կոպերը կրնան իրարու գալ ու գոցուիլ:

**ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ.** — Ես նորէն ատեն ատեն քիչ մը կը քնանամ։ Դուն այս քանի՞ օր է որ քուն ու երազ չունիս։ Չես գիտեր, որ եթէ դուն ալ ելլես հիւանդանաս, շատ գէշ կ'ըլլայ վիճակնիս։

**ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ.** — Թող այդ խօսքը։ Դուն այն ըսէ, թէ ինչ պիտի ընենք։ Այս տղուն երեւոյթը աղէկ չէ։ Մանաւանդ այս օր ու այս իրիկուն շատ թոյլ ու տկար է։ Ատենը մէկ ինքղինք կը կորսնցնէ, աչքերը խոլար մոլար կը բանայ, Անդինին անունը կուտայ ու բաներ մը կը խօսի։ Խելքը միտքը պատահածներուն վրայ է։

**ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ.** — Իրաւ է։ Բայց ինչ որ կրնանք ըրած ենք ու կ'ընենք։ Խիղճերնիս հանդիստ է այդ կողմէ։ Մնացածը Աստծու ձեռքն է։

**ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ.** — Ախ, իմ կտրիճ, իմ քաջարի որդիս, քու մէջքդ գետինը եկած չէր մինչեւ հիմա։ Ինչու ասանկ երկար պառկեցար։ Վայ զլխու։ Եթէ Անդինս հոս գտնուէր, կարելի էր որ շուտ մը աղէկնար։ Ի՞նչքան կը հալի ու կը մաշի անոր համար։ (Կ'արտասուէ) Հապա դուն, իմ անուշիկ հարսնուկս, որ դեռ հարսնուկս չեղած անօրէններուն ձեռքը ինկար, ու սրբուհիի մը պէս կը տանջուիս…։

**ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ.** — Լուէ, կնիկ։ Այդ տեղուանքը մի՛ խառներ…։ Սիրտս չի դիմանար. ես ալ գէշ կ'ըլլամ…։ (Չեռ-ֆին ետեւի կողմովը կը սրբէ քրցուած աչքերը։)

**ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ.** — Ախ, ինտոր չի ցիշենք ու չի մաշինք։ Այն ինչեր էին որ տեսանք…։ Որքան ալ շատուոր էին այդ անաստուածննը։ Ունեցածնիս տարին։ Տարածնին թող զլուխնին փարատի։ Բայց հարսերնիս յափշտակեցին, պատիւնիս ոտքի տակ առին, ու տղանիս այս օրը ձգեցին։ Ու գեղին մէջ քանիննը աղքատութեան ու սուզի մէջ ինկան, և քանիններուն տունը քանդուեցաւ։ Երկինք, Աստուած, ուր է քու արդարութիւնդ։

**ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ.** — Աստծու բաներուն մի՛ խառ-նուիր, կնիկ։ Անկէ հաշիւ մի՛ ուզեր։ Եթէ կրնաս, աւելի շատ աղօթք ըրէ, ու իր ողորմութիւնը հայցէ։ Անշուշտ հարսեր-նիս չէին կրնար փախցնել, ու մեր պատիւը ոտնակոխ չէր ըլլար, եթէ տղաս վիրաւոր գետին չիյնար։ (Պահ մը յուու։)

**Սա մեր խնամիներէն լուր մը առիք այս իրիկուն։**

**ԿՐՊՈՑԵՆՑ ՄԱՅՐԻԿ.** — Չառի։ Չեմ պիտեր թէ անոնք ինչ պիտի ըլլան։ Իրենց զաւկին ցաւէն հիւանդ ու կմախք դարձած են։ «Անգին» որ կ'ըսեն, մուխ կ'ելլէ անոնց զագաթէն։ Երէկուան պատահածը դեռ սիրտս կը մաղկտէ։ Իրենց տունէն ներս մտնելուս պէս, երկուքը մէկէն վիզս փաթթուեցան ու անանկ չեկեկուք մը փրջուցին, որ քարերն անզամ կը ճաթէին։ Շատ ստիպեցի իրենց որ մեղի գան, բայց չեկան։

**ԱՂԱՍԻ.** — (Աչերը կը բանայ, եւ նայուածքը անորոշ, ձեռքերը կ'երկնցնէ դեպ յառաջ։) Փախիր, Անգին…։ Այս կողմէն, տղերք, այս կողմէն…։ Լաւ, հիմա յարձակինք…։ Վայ, զարկին զիս…։ Եկէք, շուտ հասէք…։ Վայ, վայ…։ Հոս մարդ չի կայ…։

**ԿՐՊՈՑԵՆՑ ՀԱՅՐԻԿ.** — (Մօտենալով։) Աղասի, տղաս, ահա հոս ենք։

**ԿՐՊՈՑԵՆՑ ՄԱՅՐԻԿ.** — (Աղասիի անկողնին բովը ծունկի գալով։) Յաւերդ առնեմ ու արեւուդ մեռնիմ, որդի, ինչ կ'ըսես։ Բան մը կ'ուզես։

**ԱՂԱՍԻ.** — Նայուածքը որոշապէս, եւ փոփոխակի հօրն ու մօրը վրայ դարձնելով։) Անգինը։ Դեռ չեկաւ իմ երկնային գանձ։ Այս ինչ կրակ է որ անողորմօրէն կը վառէ սիրտս։ Արդեօք նահատակուեցաւ թէ զազաններուն ձեռքը կը չարչարուի։ Վայ իմ խեղճ, իմ սուրբ Աստծու գառնուկս։ Ես չեմ կրնար դիմանալ քու ցաւուդ…։ (Մրտամորմոն հեծիւն մը կ'արձակէ։)

**ԿՐՊՈՑԵՆՑ ՀԱՅՐԻԿ.** — Հանդարտէ, տղաս, ու համբերէ, որ շուտով աղէկնաս։ Ես իմ Աստծուս վրայ մեծ յոյս ունիմ, որ իմ սիրելի հարսնուկս հոգով ու մարմնով անվնաս ու անարատ նորէն գիրկերնիս պիտի գայ։ Անիկա քաջ, խելացի ու հնարամիտ աղջիկ է։ Անպատճառ միջոց մը խորհելով ու ելք մը գտնելով կ'ազատի։ Ու անոր ազատուած, եկած օրը, տուներնիս նորէն հարսնիքի տուն պիտի ըլլայ, և բոլոր գեղացիք մեղի հետ ուրախ պիտի ըլլան, որովհետեւ հարսնուկիս պատիւը ամենուն պատիւն է։ Իրաւ կ'ըսեմ, տղաս, թէ երբ որ անիկա գայ, ու դուն ալ զայն տեսնելով աղէկնաս ու ոտքի

ելես, մեր կիսատ թողած դժբախտ հարսնիքը պիտի լրացնեմ, աւելի մեծ հանդէսներ կատարելով։

**ԱՂԱՍԻ.** — Այդ օրհնած բերանդ համբուրեմ՝ ու քու զօրաւոր յոյսիդ ու սուրբ հաւատքիդ մատաղ ըլլամ, իմ սիրելի հայրս։ Այս, կարող ըլլայի մէջ մը ոտքս սա շէմքէն դուրս դնել, մնացածը շատ հեշտ էր։ Ե՞րբ պիտի ծագի այդ օրը։ Ե՞րբ այդ կենսատու արեւը սա փատող մարմինս երկաթ ու պողպատ պիտի դարձնէ։ Ռոպէ մը, միայն ըռպէ մը, Անգինս աղատած, թեւերուս մէջն առնէի, ու անկէ ետքը թող մեռնէի։ Հողս թեթեւ ու ոսկորներս հանգիստ պիտի ըլլան այն ատեն։

**ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ.** — Ինչու ատանկ սիրտ տրորող ու յուսահատ խօսքեր կ'ընես, իմ քաղցրիկ որդեակս։ Անգինն ալ պիտի ազատի, դուն ալ աղէկնալով ոտքի պիտի ելլես, ու Աստուծով շատ երկան ու բախտաւոր օրեր պիտի տեսնենց ամենքս ալ։ (Դրսէն դուռ զարնելու ձայն մը։) Այս ինչ է։ Իմացաք դուք ալ, որ դուռը կը զարնեն։

**ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ.** — Այս, իրաւ է։ (Կրկին դրան ձայն։) Աչա նորէն։ Առտուան կողմ, այս ցուրտին, դուռերնիս զարնողը նվ կրնայ ըլլալ։

**ԱՂԱՍԻ.** — Անգինս է...։

**ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ.** — Ճաւառք քո կեցուցին զիեզ, տղաս։ Բայց կրնայ ան ըլլալ հիմա։ Դուն, ատով մէկտեղ, պէտք չէ որ հաւատալէն դադրիս։ (Դարձեալ դրան ձայն, աւելի ուժգին եւ իրարու վրայ։) Տէր ողորմեա, կը կոտրտեն դուռը։ Երթամ բանամ, տեսնեմ նվ է ու ինչ կայ։ Բարերար Աստուած, դուն բարին առաջնորդես։ (Կ'երթայ։)

**ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ.** — Կը մսիս, տղաս։ Երթամ կրակը խառնեմ։

**ԱՂԱՍԻ.** — Մսիլ։ Ի՞նչ կ'ըսես, մարիկս։ Երնէկ էր որ սա երդիքը բացուէր, ճիւնն ու ցուրտը ներս դային, ու կրակներու մէջ այրուող ու խորովուող իմ մարմինս ու սրտիկս հովացնէին քիչ մը։ (Ողբալով։) Վայ, հազար ու բիւր վայ իմ արքայութեան հրեշտակ Անգինս, որ քեզ տարին դժոխքը ձգեցին...։

**ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ.** — (Ինչզինչը զապել ջանալով։) Ալ հերիք է մաշիս, որդի։ Հերիք է սրտիկդ հատցնես։ Ատանկով

**ուշ կ'աղեկնաս :** Համբերէ տեսնենք, բարին Աստուած ինչ կ'առաջնորդէ: (Դուրսը մտիկ ընելով:) Զայն մը չելլեր: Այս մարդը ուշացաւ: Երթամ տեսնեմ ինչու չեկաւ: (Դուրս կ'եղի:)

**ԱՂԱՄԻ.** — (Զայնն աւելի բարձրացնելով:) Անգին, իմ սրբուհի կոյս հարսս, ուր ես: Ախ, ուր ես, և ինչ վիճակի մէջ կը գտնուիս: Օ՛, փոթորկած հոգիս այլ եւս այս անդամալոյծ, մեռած մարմինիս մէջը չի պարտկիր: (Պառկած Տեղեն ոսի եղելու շանժեր կ'ընէ:) Այս անկողինը գերեզման մըն է: (Աշերը խօշաբար բանալով ոսի եղելու շանժը կը սասկացնէ:) Պատրաստ էք, ընկերներս...: Շուտ դէպ յառաջ...: Թռէք ինձի հետ...: Ահա հոն է Անգինս...: Կրակ սա բորենիներու վոհմակին...: Կրակ, կրակ, կրակ...:

**ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ.** — (Ուրախութենէն կայծկլտուն, եւ գլուխը օրորելով, կը մտնէ արազաբար:) Աղասի, Աղասի, ինչ է այդ...:

**ԱՂԱՄԻ.** — (Ոսի եղելու շանժին մէջ:) Անգինս ազատուեցաւ...: Յաղթութիւն...: Մարդագայլերը թառ ու մառեղան...: Ահա իմ գառնուկս....

**ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ.** — Աղեկցար, իմ տղաս: Գիտես...:

**ԱՂԱՄԻ.** — (Ոսի եղած, թեւերը տարածած:) Անգինս ազատուեցաւ...: Ահա կը տեսնեմ, որ անիկա դէպի զիս կը վազէ...:

**ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ.** — Այո, Աստուած երեսնիս նայեցաւ ու գթաց մեզ:

**ԱՆԳԻՆ.** — (Կրպոյենց Մայրիկին կրթնած, շնչասպառ ու այլայլնէ եղած կը մտնէ, եւ վազելով կ'երթայ Աղասիին կը փաթռուի:) Աղասի...:

**ԱՂԱՄԻ.** — Անգին...:

**ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ.** — (Յուզումէն ձայնը խեղդուած:) Զաւակներս...:

**ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ.** — (Ծունկ չոփած, կ'աղօքէ, ուրախութեան արցուհիներ բափելով:) Ողորմութեանդ փառք, երկնաւոր սուրբ թագաւոր:

ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ. — Օրհնեալ է Աստուած, վերջապէս  
մեր հարսնիքը երջանկութեամբ պիտի լմնցնենք :

ԱՆԳԻՆ. — Ալ հերիք, Աղասի! Քիչ մը հանդիստ ըրէ :  
Չես լսեր, իմ սիրելիս : (Աղասին իրուհ զզուշութեամբ մը  
հեռացնելով, կը պառկեցնէ, եւ անոր գլուխը կը դնէ  
բարձին : ) Այս ինչ է, Աստուած իմ... : (Սեւեռարիք կը  
դիտէ Աղասին, որ բերանը բաց, եւ աչերը անթարք  
ու անշարժ իրեն կը նայի : ) Աղասի... : (Չեռքերով ամուր  
կ'երերցնէ զայն : ) Ինչ եղար, Աղասի... :

ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ. — (Դողահար ծոելով, կը նայի  
Աղասիին : Յետոյ իր բերանը անոր ականջին տանելով,  
ամբողջ ձայնովը կը պոռայ : ) Աղասի, տղաս... : (Չեռքովը  
անոր փիրն ու բերանը կը զոցէ, եւ տեսնելով որ անիկա  
ուրիշ շարժում չըներ երեսն իշտ կ'իյնայ զետին : ) Վայ,  
վայ, լմնցաւ տղաս :

ԱՆԳԻՆ. — (Մատները մազերուն մեջը, զարհուրա-  
գին : ) Այս :

ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ. — (Շուարած դիրֆեն շարժուե-  
լով, տղուն բով կը վազէ, ու անոր գլուխը կը զրկէ) : Հող  
ու մոխիր իմ զլխուս... :

ԱՆԳԻՆ. — (Շանթահարի մը ցնցումով, Աղասիի  
դիակին վրայ կը խափանի, յուսահատօրին ճշելով : )  
Աղասի, Աղասի, Աղասի... :





# Նոյն Հեղինակէն

ԳԵՂ. ՀԱՅՐԻԿԵ ԲԱԴՈՒ . . . . .	25	Ալըր
ՏԱՐԱՁՈՒԱՇ ԱԽՏԸ (Արքեցորին)	25	Ալըր
ԱՅՅ ՄԸ ԱՆԻ ԶԱՊԱԶԻՆ . . . . .	25	Ալըր

---

ԳԻՆ 50 ՍԷՆԹ

---

Դիմել Հեղինակին.

S. M. DZOTSIKIAN  
115 E. 24th St. NEW YORK, CITY

BIBLIOTHEQUE NATIONALE DE FRANCE



3 7513 02021095 0